

ՄԻՈՍ

ՍԵՊՏԵՄԲԵՐ – ՀՈԿՏԵՄԲԵՐ

ԹԻԻ 9 – 10

ՄԻՈՆ

ՆԷ ՏԱՐԻ - ՆՈՐՇՐՋԱՆ

ԿՐՕՆԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ
ՊԱՅՏՕՆԱԹԵՐԹ ԵՐՈՒՍԱԴԵՍԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐԹՈՒԹԵԱՆ

1973



Սեպտեմբեր - Հոկտեմբեր

Թիւ 9 - 10

1973

September - October


No. 9 - 10

SION

VOL. 47

OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM
A BIMONTHLY OF RELIGION, LITERATURE AND PHILOLOGY

Proprietor: His Beatitùde the Armenian Patriarch of Jerusalem
Editor-in-chief: Archbp. Shahe Ajamian Editor: Ara Kalaydjian



St. James Press
Jerusalem

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Յ Ա Կ Ո Ր Օ Շ Ա Կ Ա Ն

(1883 — 1948)

Ներկայ դարու առաջին յիսնամեակի ընթացքին, թերեւս ոչ ոք առանձինն այնքան ազդած է Արեւմտահայ Գրականութեան վրայ՝ որքան Յակոբ Օշական: Նախ Պոլսոյ, բայց մանաւանդ արտասահմանի մէջ Օշական ամենէն վճռական դեր մը ունեցաւ՝ ինքզինք գտնել փորձող գրականութեան մը տալու ուրոյն գիմագիծ, հոգերանութիւն, ոճ եւ ուղղութիւն:

Քսանհինգ տարիներ անցած են Օշականի մահէն. տարիներ՝ որոնց ընթացքին ան շարունակած է իր խորօրինակ ազդեցութիւնը ունենալ մեր գրական կեանքին վրայ: Անկաշառ քննադատի, պայծառ իմացականութեան եւ հիանալի գրագէտի իր հմայքը տակաւին մեզ բոլորս իրեն կը կապէ, իրեն կը գիմենք՝ իրրեւ մեր մեծ ուսուցչին:

Օշական այն բացառիկ անհատն է, որ միաժամանակ մեծատաղանդ գրագէտ—արուեստագէտ է ու գրական քննադատ. այս երկուքը շատ քիչ անգամ իրարու դուգահեռ կ'ընթանան: Արտաշէս Յարութիւնեան եւ Արշակ Չօպանեան միջակ քննադատներ են, եւ համեմատաբար յաջողած գրագէտներ: Օշական այս երկուքն է մեծ յաջողութեամբ, ու, աւելին՝ Հայ Գրականութեան տեսարանը: Իր քննադատի վաստակը կը հիմնուի ոչ այնքան առօրեայ, պարագայական քննադատութիւններու վրայ — որոնք իրենց նկարագրին իսկ պատճառով կարճ կեանքի մը դատապարտուած են —, որքան մեր գրականութեան մասին իր տեսութիւնները եւ գիտողութիւնները ամփոփող «Համապատկեր»ներու կոթողական շարքին վրայ: Հազուադէպ է որ քննադատներ իրենց մահէն ետք շարունակեն մնալ բազմութիւններու յիշողութեան մէջ, եւ իրենց գործը տեւէ ու ապրի. Օշականի քննադատական—տեսական վաստակը ընդհակառակը՝ կարծէք ժամանակին հետ կը բիւրեղանայ, կը յստականայ եւ ազամանդի գիմացկունութիւն կը ստանայ: Մեր մէջ սխալ ըմբռնուած «քննադատութիւն»ը ան արուեստի բարձրացուց: Եթէ իր երկտասարգութեան, ամէն բան «հարթող» քննադատն էր, աւելի վերջ եղաւ գործվալի ուսուցիչը ամէն անգամ որ իր գիմացը ունենար ըսելիք ունեցող տաղանդ մը. այնքան դեպոս էր իր սիրտը վաւերական տաղանդներու հանդէպ, որքան խիստ էր գրականութիւնը ձիարձակարան կարծող կեղծաւորներուն պարագային: Երբ կը գովէր՝ լակոնական ոճի նմուշ կու տար կարծէք, այնքան կշռուած եւ զուսպ էին իր խօսքերը. երբ կը քնն-

194-98



նազատէր՝ իր բառերը բամպակով շղարշուած չէին եւ արդար ու մաքուր զայրոյթ կ'արտայայտէին:

Իր գրական-քննադատական ամբողջ գործունէութեան խաւրիսը անայլալ սէրն էր, սէր՝ մեր ժողովուրդին, մշակոյթին, տաղանդին, մեր հողին համար. իր կեանքի բոլոր վերիվայրումներուն ընթացքին, իր իմացականութեան շրջափոխութիւններուն ամբողջ տեսողութեան, այդ սէրը անփոփոխ մնաց. կամ, եթէ փոփոխեցաւ իսկ՝ աւելի ամբանալու, արմատանալու, կիրքի վերածուելու համար էր: Այդ մշտաբոց կիրքն էր զինք վարողը, մըղողը, եւ իր ստեղծագործութեան մէջէն ոսկիէ երիզի նման մեր ժողովուրդին հանդէպ զգացուած խորունկ հաւատքն է որ կ'երկարի, միշտ ինքզինք զգացնելով մերթ իբր կարկաչ եւ երբեմն ալ իբրեւ ընդերկրեայ խալ սրտա: Արեւմտահայ Գրականութեան իր ուսումնասիրութիւնը՝ խնդրոյ առարկայ գրագէտներու գործին քննութեանն անդին գացող, Արեւմտահայ կեանքը պեղող, սրբաբանող եւ ազգային մեր նկարագիրն ու հոգեբանութիւնը կազմող տարրերը երեւան բերող, օտար ազգեցութիւնները նշող, հայկականը ցոյցանող համայնագիտարան մըն է: Օշականի համապարփակ իմացականութիւնը միայն կրնար նման հսկայական աշխատանքի մը լծուիլ եւ յաջողութեամբ իրագործել մեր զբաղանութեան համար այն՝ ինչ որ Կոմիտաս Վարդապետ հայ երաժշտութեան համար քրաւ, կամ Թորամանեան՝ հայ ճարտարապետութեան: Գիտակից հպարտութեամբ եւ բնականութեամբ կը գործածէր «իմ ժողովուրդս» բացատրութիւնը, ուրիշներու մօտ ծիծաղելի, այլ իր պարագային այնքան հասկնալի, այնքան դեղեցիկ, այնքան յարմար: Կարծէք մեր ժողովուրդն իսկ մարմնացնէր՝ իր թերութիւններով, իր տառապանքով, տաղանդով, սիրտով եւ նկարագրով:

Քննադատական իր արուեստը ամենէն առաջ խաչակրութիւն մըն էր կեղծին դէմ, սուտին դէմ: Կը խորչէր մեր զբաղանութեան մէջ գրեթէ նկարագիր զարձած սուտ յուզումներէն, լացերէն, իգականին մօտեցող զգացումներու այն հիւանդ կախ ներքութեանն եւ անձնակերտն արուեստէն՝ որ այս դարու առաջին տասնամեակին մանաւանդ գրեթէ չարժուժի վերածուած էր: Կ'ատէր ինչ որ բնական չէր, ինչ որ ինքնարուխ արտայայտութիւն չէր, ինչ որ փնտրուած, աշխատուած եւ ի վերջոյ թուղթին տարուած բառ էր, առանց ջերմութեան: Մեր գրականութեանն կը վրատարէր օտար չմարտուած ազգեցութիւններ, հանգանակներ, ուղղութիւններ, խորթ՝ մեր ոգիին, անհամապատասխան՝ հայ գրականութեան զարգացման մակարդակին, մտահոգութիւններուն, մտասուեւումին: Խորապէս կը գնահատէր եւրոպական գրականութիւններու լաւագոյն ստեղծագործութիւնները. կը հասկնար գանոնք՝ ուրեմն կը սիրէր, եւ այդ սէրը կ'ուզէր տեսնել նաեւ հայ գրողներու մօտ:

Բայց իբրև ստեղծագործող գրագէտ, Յակոբ Օշական մասնաւոր սեղ մը կը գրաւէ Արեւմտահայ արդի Գրականութեան մէջ. իր հէքիաթները, պատմութեանքները, պատկերները, վիպակները, թատերերգութիւնները եւ վէպերը հոգեբանական վերլուծումի

սքանչելի օրինակներ են, մեր մէջ քիչ անգամ փորձուած եւ յաջողած: Չապէլ Եսայեանի հետ, հոգեբանական վէպի յաւագոյն վարպետ պիտի մնայ Օշական, մանաւանդ իր «գետ վէպ»ով՝ «Մնացորդաց»ով: Իր գրական ժառանգութեան ամբողջական հրատարակութիւնը, օր մը, մեզի պիտի տայ հիանալի առիթ մը՝ ծանօթանալու Օշականի գրականութեան բոլոր երեսներուն, իր «խոնարհ» հերոսներով եւ հայ գիւղի ջինջ նկարագրութեամբ:

Յակոբ Օշականի գրական-քննադատական գործունէութեան զուգահեռ է ուսուցչութիւնը, որ կ'երկարի երկար տարիներու վրայ, Կիպրոսի Մելգոնեան Հաստատութենէն մինչեւ Երուսաղէմի ժառանգաւորացը: Մանաւանդ հոս, Դպրեւանքի ուսումնական միջնորդարին մէջ, Օշական իրբեւ ուսուցիչ իր դերին եւ շրջանակին մէջ էր՝ ուսուցանելով, վերլուծելով, սրբագրելով, դասախօսելով, միշտ ուսանողութեան հետ, սիրող եւ սիրուած, յարգող եւ յարգուած: Իր բախտաւոր աշակերտները ամենէն քաղցր յիշատակներ միայն կը պահեն իրմէ, այդ պարզմիտ եւ անսեթեւեթ զիւղացիէն, այդ բազմաճիւղ զարգացումով հիանալի ուսուցիչէն եւ արուեստագէտէն: Միշտ ինքզինք նորոգող դասախօսն էր ան, յամառ ընթերցող մը, որ ինքնակրթանքի շնորհիւ տէր էր միշտ աճող գիտութեան՝ մարդկային կեանքը հետաքրքրող գլխաւոր գրեթէ բոլոր նիւթերու շուրջ: Իր իմացականութիւնը, մինչեւ վերջ պայծառ եւ արթուն, նորին առջեւ բաց, բնախօսական թերեւս ինչ անհասկնալի գործողութեամբ մը արտաքին աշխարհէն եւ ընթերցումներէն կ'ընկալէր ինչ որ անհրաժեշտ էր, զեղեցիկ, յիշողութեան մէջ պահուելու արժանի: Եւ այդ բացառիկ յիշողութեամբ է որ Օշականի դասախօսութիւններն ու խօսակցութիւնը, վէպերն ու քննադատական ուսումնասիրութիւնները այնքան կենդանի, այնքան վառ եւ այնքան լեցուն կ'ըլլային:

Յակոբ Օշական հայ գիրին, հայ մշակոյթին մեծագոյն ջատագովն էր, նուիրուած եւ մոլեռանդ պահապանը. քննադատի իր մտքակով Գրականութեան տաճարէն հեռացուց անարժանները, լայն բացառութիւնները ընտրեալներուն առջեւ, եւ անվհատ պայքարեցաւ բարձր, մաքուր, գաղափարապաշտ եւ մանաւանդ հայեցի գրականութեան մը համար: Իրա՛ւ գրագէտն էր ան, իրա՛ւ քննադատ-տեսաբանը, իրա՛ւ Հայր: Իր ժառանգութիւնը եւ իր անձին օրինակը միշտ ներշնչումի աղբիւր պիտի ըլլան սերունդներու համար:

Ա. Գ.

ՉԵՌՆԱԴՐՈՒԹԻՒՆ ՍՈՒՐԲ ԱԹՈՒԷՍ ՆԵՐՍ

Ուրբաթ, 22 Յունիս 1973, Երեկոյեան ժամերգութեան աւարտին, Ս. Յակոբեանց Մայր Տաճարին կից Ս. Էջմիածին մատուոյն մէջ Գերշ. Տ. Շահէ Եպս. Աճէմեան կատարեց նախ կիսասարկաւազութեան եւ անմիջապէս յետոյ տուող սարկաւազութեան աստիճանի տրւչութիւնը Ուրբաակիր Տիրացու Յակոբ Գոճակէօղեանի: Անկէ ետք կատարուեցաւ յիշեալին եւ Արսէն Սրկ. Յովակիմեանի քահանայական կոչման արարողութիւնը: Արարողութեանց խորտաւիլակն էր Հոգշ. Տ. Գեղամ Մ. Վրդ. Զաքարեան:

Յաջորդ օր, Շաբաթ, 23 Յունիս, կէսօրէ առաջ, Գերշ. Սրբազանը կատարեց քահանայական ձեռնադրութիւնը յիշեալներուն, Ս. Էջմիածին մատուոյն մէջ մատուցուած Ս. Պատարագի ընթացքին: Ընծայեալները, խորտաւիլակ Հայր Սուրբին կողմէ ներկայացուեցան ձեռնադրիչ Ս. Հօր, որ պատշաճ աղօթքներէ ետք շնորհեց անոնց Ս. Պատարագի զղեստները, իւրաքանչիւրը տրւչութեան ուրոյն աղօթքով: Յուզիչ էր պահը երբ երկուքն ալ խորանի բեմէն ձեռամբարձ կը դառնային ժողովուրդին, ի նշան աշխարհէն իրենց հրաժարման: Օծման խորհրդաւոր պահուն, Արսէն Սարկաւազ վերակոչուեցաւ Տ. Ռուբէն Արեղայ, իսկ Յակոբ Սարկաւազ՝ Տ. Ներսէս Քահաւազ: Սրբազանը ապա անոնց տուաւ Ս. Սկիւզը, այդպէսով շնորհելով Ս. Պատարագ մատուցանելու իշխանութիւն: Ամբողջ Միաբանութիւնը բեմ բարձրանալով համբուրեց ընծայեալներու միւտնած ճակատն ու ափերը:

Կէսօրէ ետք, ժամերգութեան աւարտին, Գերշ. Տ. Շահէ Եպիսկոպոս նոյն եկեղեցիին մէջ կատարեց վեղարի օրհնութիւնն ու տրւչութիւնը Տ. Ռուբէն Արեղային, որ ապա, Տ. Ներսէս Քահանային հետ մեկնեցաւ Բեթղեհէձ, ուր անցուց քառասունքի իր ապաշխարութեան շրջանը, ուսանելով Ս. Պատարագի կարգերը Վանքի Տեսուչ Հոգշ. Տ. Մեսրոպ Վրդ. Տեփոյեանէ եւ Հոգշ. Հ. Նարեկ Վրդ. Մարֆաղէյեանի հսկողութեան ներքեւ:

20 Յուլիս, Ուրբաթ կէսօրէ առաջ Տ. Ռուբէն Արեղայ, իսկ Շաբաթ, 21 Յուլիս Տ. Ներսէս Քահանայ մատուցին իրենց անդրանիկ Ս. Պատարագները Ս. Էջմիածին մատուոյն մէջ, որմէ ետք Տ. Ներսէս Քահանան մեկնեցաւ Բեթղեհէձ՝ իր պաշտօնավայրը:

Ստորեւ կու տանք ամփոփ կենսագրութիւնները ընծայեալներուն:

Տ. ՌՈՒԲԷՆ ԱՐՂ. ՅՈՎԱԿԻՄԵԱՆ

Աւագանի անունով Արսէն, ծնած է 5 Նոյեմբեր 1913ին՝ Նոր Զուղա (Սպահան), բարեպաշտ ընտանիքի մը մէջ: Նախակրթութիւնը տեղւոյն ազգային վարժարանին մէջ ստանալէ ետք մեկնած է Կալկաթա (Հնդկաստան), ուր երեք տարիներ շարունակած է իր ուսումը Բողոքականներու Սէյնթ-ձէյմս

վարժարանին մէջ: Ապա մտած է դորձի ասպարէզ, բնտրելով ասուտրական ճիւղը: Բ. Համաշխարհային Պատերազմի ատեն վերադարձած է իր ծննդավայրը: Սարկաւազ ձեռնադրուած է 1968ին, 1972ին եկած է Երուսաղէմ և տարի մը Հետեւած Ս. Աթոռոյս Ընծայարանի դասընթացքներուն, պատրաստուելու Համար քահանայութեան սրբազան ասպարէզին:

Տ. ՆԵՐՍԷՍ ՔՂՆՅ. ԳՈՃԱԿԷՕՁԵԱՆ

Աւագանի անունով Յակոբ, ծնած է Կ. Պոլիս 1916ին: Շատ կանուխ կրօնցոյցած է Հայրը՝ որ սպաննուած է տարագրութեան մէջ ի Դամասկոս: Նախակրթութիւնը Պէշիկթաշի Մաքրուհեան վարժարանին մէջ ստանալէ ետք նետուած է դորձի ասպարէզ: 1956ին, Երբ Հանդուցեալ Տ. Կարապետ Ա. ՔՏՆՅ. Անդրէասեան Ս. Աթոռէս Պոլիս զրկուած էր միարան բերելու, Յակոբ կը Հաւանի գալ Երուսաղէմ, ուր ատեն մը կը ծառայէ իրբեւ լուսարար: 1961ին ձրկելով Ս. Քաղաք կը մեկնի Պէշրութ, ուր կը մնայ աւելի քան տասնամեակ մը: Հոն կ'ամուսնանայ և 1972ին վերադառնալով Ս. Աթոռ, ատեն մը կը ծառայէ Բեթղէմի մէր յանձնին ներս: Իսկ ձեռնադրութենէն ետք ալ կը շարունակէ քահանայադորձել Ս. Մննդեան Տաճարէն ներս:

Սինն շնորհաւորելով զիրենք՝ կը մաղթէ յաջողութիւն իրենց աստուածահաճոյ գործերուն:

ՄԱՅՈՒԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ

«Զի՞նչ օգտիցի մարդ, երէ աշխարհ ամենայն շահեսցի եւ զանձն իւր տուծեսցէ»

(Մարկ. Ը 36)

Անտարակոյս չկայ արարած մը որ չվախնայ մահէն: Գերագոյն դժբախտութիւնն է ան, շարիքներուն չարիքը բոլորին համար: Եւ այս՝ մասնորէն զարձած է հոմանիշ ոչնչութեան, անգոյութեան. վերջակէտն է ան ամէն բանի, վերջին արարը այս կեանքին եւ ատով իսկ տրամարեր ու խրատեցնող:

Մահին այս կերպ սահմանումը ճիշդ չէ անշուշտ. իր ընդարձակ տուծում, մահ բառը ունի մէկէ աւելի նշանակութիւններ, ուրիշ խօսքով՝ կան զանազան տեսակի մահեր:


Ա. Ֆիզիքական մահ: Բնական երեւոյթ մըն է ասիկա եւ յատուկ բոլոր արարածներուն: Ո՛ր միայն մարդերն ու անասունները, այլև բոյսերն ու տունկերը ենթակայ են մահուան օրէնքին: Չկայ բան մը այս արեւին տակ որ ունեցած ըլլայ սկիզբ եւ չունենայ վախճան: Կայ սակայն ուշագրաւ տարբերութիւն մը մարդուն եւ այլ շնչաւոր էակներու մահերուն միջև: Մահով անասունին կեանքը կը կասի վերջնականօրէն, մինչդեռ մարդուն համար մահով վերջ կը գտնէ ի՛ր գիտցած ու ապրած կեանքը. միայն, շարունակուելու համար տարբեր ձեւով ու տարբեր կերպարանքով՝ տարբեր մայրի մը մէջ: Ուրիշ խօսքով, այս աշխարհի բնակիչը ըլլալէ զազրելով՝ մահէն ետք ան կը գտնայ բնակիչը տարբեր, ողեղէն աշխարհի մը:

Թէև կարելի չէ խուսափիլ մահուան օրէնքէն, սակայն կարելի է չէզոքացնել անոր խայթոցը, ինչպէս կ'ըսէ Առաքեալը. «Ո՛ւր է, մահ, խայթոցք»: Մեր Տիրոջ հետեւելով կարելի է յաղթահարել զայն, ինչպէս որ Ան իր մահուամբ յաղթեց մահին եւ աշխարհին: Աշխարհի յաղթել կը նշանակէ յաղթել աշխարհի և բնութեան օրէնքներուն ու վեր բարձրանալ անոնցմէ: Յիսուսի օրինակով, մեզի ալ տրուած է հնարաւորութիւնը մահը վերածելու նոր ու անվախճան կեանքի սկզբնակէտի մը:

Չարմանալի չէ որ սուրբեր ու մարտիրոսներ ցնծութեամբ դիմաւորած են զայն, իրենց փրկութիւնը տեսնելով անկէ ետք ու անոր ետին: Կամուրջ մը կը գտնայ ան սուրբին համար, մարդը իր Արարչին միացնող, Անոր քաղցր ու ամենատենչալի ներկայութեան առաջնորդող:

Բ. Բարոյական մահ: Մարդ արարածը արժանապատուութիւն ունի, որ հաստատուած է իր բարոյականին, իր նկարագրին եւ ուրիշներուն հետ ունեցած իր վարուելակերպին վրայ: Անբարոյ ու աննկարագիր անձ մը կը կորսնցնէ իր արժանապատուութիւնը եւ բարոյացէս կը մեռնի: Եթէ յարատեւ գէպի ոճիբ առաջնորդող այդ ճամբուն մէջ, մարդկային ընկերութիւնը զայն վիսասկար տարր մը համարելով՝ իրմէ հեռու պահելու կամ չէզոքացնելու որոշումը կու տայ:

Գ. Հոգեւոր մահ: Անհաւատին բաժինն է այս, բուն մահը, Աստուած ու հանդերձեալ կեանքը ուրացողին դառն բաժինը: Հակառակ իր երեւութա- կան երջանկութեան ու անփութութեան, ան դժբախտագոյն ու թշուառագոյնն է արարածներուն: Անկարելի է որ շայցուի մէկ օրէն միւսը փոշխանալու, յա- տեանապէս անէանալու սահմակեցուցիչ մտածութէն: Կեանքի փրփրազէղ ու անծայրած իր ուղիւնսին վրայ ուղեկորոյս նաւորդն է ան, որ կ'անդրատանայ գոյութիւնը որեւէ նաւահանդիստի, ուր կրնայ իր նաւը առաջնորդել: Ան շա- բունակ կ'իյնայ մէկ մոլութեան գիրկէն միւսը: Անիկա ներկային համար մի- այն սպրոզ կարծատես ու կարծամիտ անհատն է, եւ սակայն այդ ներկան որ- քա՞ն արագ կը թաւալի:



Մեր պայքարի զէնքերը յաճախ կ'ուղղենք միայն Փրփրեական մահ- ուան դէմ, դայն կարելի եղածին շափ հեռու պահելու, երբ նոյնիսկ հոգեւոր ու բարոյական մահերուն է որ կ'առաջնորդեն այդ ուղղութեամբ կատարուած մեր ճիգերը: Պատճառը ասոր. ծայրայեղ աշխարհափրփուիւնը, անտարա- կոյս: Մենք մեր սրտերը երբմն ամբօրէն կը կապենք աշխարհիկ ու անցա-ւոր հասոյքներու, մտնալով Տիրոջ խօսքը թէ ով որ իր հայրը, մայրը կամ այլ հարազատներ իրմէ աւելի կը սիրէ՝ չէ արժանի իրեն:

Փրփրեական մահէն այսքան սոսկալով հանդերձ՝ տարօրինակ է որ մարդ արարածը յաճախ փոյթ անդամ չընէր խուսափելու հոգեւոր եւ բարո-յական մահերէն. անհունօրէն սիրելով հանդերձ փաղանցուկ ու դառնութեամբ լի այս կեանքը, փորձ չընէր տիրանալու յաւերժական ու երանաւէտ այն միւս կեանքին: Շատ անգամ, իրբև քրիստոնեայ, մարդ զուրկ չըլլար այս վերջի- նին հաւատքէն, ինչ որ աւելի անբժրունելի կը դարձնէ անոր կեցուածքը: Այդ- պիտի անհատ մը կը նմանի հիւանդի մը, որ կը նախընտրէ տառապիլ՝ քան զինք բուժող դեղն ու դարմանը ընդունիլ: Ան կը հաւատայ հանդերձեալ կեանքի մը, կ'ընդունի Աստուծոյ գոյութիւնը, հատուտ համոզում ունի Անոր արդա-րադատութեան նկատմամբ, եւ սակայն հակառակ այս բոլորին, ո՛չ մէկ քայլ կ'առնէ որ զինք առաջնորդէր, մօտեցնէր Աստուծոյ թաղաւորութեան:

Նոյնքան տարօրինակ է որ մարդ յօժարակամ ինքզինք տարիներով զրկանքի ու զոհողութեան կ'ենթարկէ, տիրանալու իրեն քանի մը տասնամ- եակներու բարօք ու հանդատաւէտ կեանքի խոստումը բերող վկայականի մը, եւ սակայն կը դժկամակի որեւէ ճիգ թափել՝ ապահովելու Աւետարանի այն զթանկալին մարդարիտը, որ ուրիշ բան չէ բայց եթէ յաւերժական ու երկ- նաւոր կեանքը:

Պատահած է որ մեր հարազատներէն մէկը անողոք հիւանդութեան մը ճիրաններէն ազատելու համար հազարներ ծախսենք. սակայն փոյթ կ'ընենք արդեօք մեր շուրջիները փրկելու հոգեւոր մահէն, զգուշացնելու զանոնք մահացու մեղքերէն՝ որոնք մեզ յախտենական ասնջանքի կը դատապարտեն, հետացնելով Աստուծոյ սէրէն ու ներկայութենէն: Կը մասհոգութիւնք արդեօք անոնց հոգիներու փրկութեան էական խնդրով: Վերջապէս, ո՞վ կրնայ երաշ-խաւորել թէ Փրփրեական մահը, զոր մեզմէ հեռացուցած բոլորս առիթով դայն յազթամ բլլալու հրճուանքը կ'ունենանք, շատ մօտուոր ազգային, ա-նսպասելի անկրնէ մը դարանակայ, պիտի շփութայ վերջակէտը զնելու այն- քա՞ն յոյսերով փայտնալուած այս կեանքին:

Միայն Ս. Գրքի պատուէրներուն համաձայն ապրուած կեանք մը կրը-

նայ յազդածահարել մահը եւ բանալ դուռը յաւերժական կեանքին : Ու ի՞նչ բոտ
 գտնել որակելու համար կեցուածքը անոնց՝ որոնք ծանր կը գտնեն «բողոք
 լուծ»ը Աւետարանին, երբ անոյ մեզի ապահովուած բարիքներուն համար
 կ'արժէր զոհողութեանց զերպոյնը բնել : Ու միթէ բիւրատու սուրբեր ու
 մարտիրոսներ իրենց լուսպոյնը — անձը — զոհելով չէ՞ որ կրցան տիրանալ ա-
 նոր :

Նիւթական աշխարհի մէջ, մենք կը յօժարինք սուղ զին վճարել այն-
 պիտի բաներու համար՝ որոնք մեզի աւելի երջանկութիւն կը խոստանան պար-
 գելել : Երբ համբաւուոր վիրաբոյժներ կը խոստանան մեր Փրկիչականը ա-
 տենի մը համար պարսպել մահուան ու հիւանդութեանց նետերուն դէմ, չենք
 վարանիր մեր ունեցածին կէսը — ու մինչև անգամ ամբողջը — վճարել անոնց :
 Բայց իւրաքանչիւր անհատ հարց պէտք է տայ ինքզինքին թէ ի՞նչ կ'արժէ վը-
 ճարել՝ տիրանալու համար բոլոր երեւակայելի բարիքներն ու ուրախութիւն-
 ները անդրանցնող երկնքի արքայութեան :

Յաճախ մտահոգուելով ապագայի մասին, զրկանքներու կ'ենթարկենք
 մեր անձը, մեր ձեռքը անցած նիւթական դուժարէն մաս մը վերապահելու
 «զայոց օրերուն» : Այդ պարագան կրնայ տարբեր գոյնով ներկայանալ մեզի եւ
 կրնայ նաև շղայ՝ ուրիշ խօսքով՝ կրնանք յաւիտենութեան անցնիլ, առանց
 առիթը ունենալու ծերութեան ու անկարողութեան օրերը սղջունելու, զըժ-
 ոտար այն օրերը՝ որոնց մտածումէն այցուած դանձ կը զիղենք, հոգալու հա-
 մար այդ օրերու մեր կարիքները : Բայց յաւիտենական կեանքը անժխտելի ի-
 րականութիւն մըն է, որուն պիտի երթանք կամայ թէ ակամայ, մօտ կամ հե-
 սու ապագային : Մեզի կը մնայ որոշել թէ ո՞ւր կը փափաքինք երթալ, ո՞ւր
 հաստատել մեր յաւերժական կայքն ու բնակավայրը, եւ բոտ այն՞ պատրաս-
 տուիլ ու «հոգևոր գանձ» ամբարել, քանի զեռ ժամանակը ուշ չէ :

ԳԼՈՐԳ Ս . ՃԻՆԻՎԻԴՁԵԱՆ

ՅԱՃԱԽ ԳԻՇԵՐՈՒԱՆ ԱՆԳՈՐՐՈՒԹԵԱՆ ՄԷՋ

Յանախ գիշերուան խորն անդորրութեան,
 Երբ կապեր է զիս դեռ ֆունի շրդթան,
 Լոյսը կը բերէ ցանկալի յուշեր
 Անցնող օրերէն, որ իմս եղան:

Փըպիտներ, լացեր,
 Անցած օրերու
 Եւ սիրոյ բառեր
 Երբեմն խօսուած,
 Աչքեր շողափայլ,
 Այլեւս մարած,
 Սիրտեր կենսութեան
 Յաւտ խորտակուած:

Այսպէս գիշերուան խորն անդորրութեան,
 Երբ կապեր է զիս դեռ ֆունի շրդթան,
 Լոյսը կը բերէ տխրագին յուշեր
 Անցած օրերէն, որ իմս եղան:

Կը յիշեմ բոլոր իմ շուրջս եղած
 Սիրտերն բարեկամ, իրարու կապուած,
 Որոնք մէկ առ մէկ ինկան անվարան,
 Տերեւներու պէս ցուրտէն ձմեռուան:

Դերձանէն փրբթած
 Մարդու մը նրման,
 Կը թուիմ ըլլալ
 Ամայացած են
 Տուներն խննոյքի
 Եւ մարեր անոնց
 Լոյսերը բոլոր,
 Իսկ դրասանգներն
 Թառամած իսպառ:

Այսպէս գիշերուան խորն անդորրութեան,
 Երբ կապեր է զիս դեռ ֆունի շրդթան,
 Կը բերէ ցորեկ տըխրագին յուշեր
 Անցնող օրերէն, որ իմս եղան:

THOMAS MOORE

Թրգմ. Ե.

ABOU'L ALA MAHARI

SOURAH THE FIRST

And the caravan of Abou'l Ala murmuring softly like a water spring
 Was quietly walking in the slumb'ring fields and its tinkling bells did sweetly ring;
 With an equal pace measuring its way, Mahari's Car'van rocked side to side,
 And the tinkling voice did sweetly flow and did inundate the fields calm and wide.
 Baghdad was sleeping with the bright dreams of the paradise in lax daintiness,
 And in gulistans bulbul was singing his tearful gazels with the love sweetness;
 The shower-springs were gurgling their songs with happy laughter and diamond sight,
 And scent and kisses were incensed round from the Khalifas' palaces of light.
 And the car'van too of jewel-stars, on their heav'nly path were going their round,
 The entire heaven like a pianoforte of splendid stars sang with a sweet sound.
 With carnations' scent the breeze did murmur the narrative of "Thousand and one nights",
 Palm trees and cypress, in their slumber sweet were rocking themselves under the star-lights.

And the caravan, rocking side to side, was going forward, with no look behind,
 The unknown road called Abou'l Ala with a thousand charms caressing his mind.
 — "You always walk on, my dear caravan, you walk on until the end of my time";
 In depth of his heart was speaking thus Abou-Mahari, the poet sublime.
 "You go to lone sites, to sacred, virgin, emerald-green sites, far and far away,
 Soar towards the sun and let my heart burn in the sun's bosom, and there let it stay.
 Ah, goodbye to you I do not bid now my mother's cradle and my father's tomb;
 My soul forever is cross with you my childhood memories and ancestral home,
 Too much did I love my own companions and all men who were far away or near,
 With venomous hate my heart does boil now, for like a snake bit me who was so dear;
 I am hating now what I loved before, whatever I've seen in the human soul,
 Filth and vanity, abomination I have seen only in hearts of men all,
 But above all do I hate the falsehood, thousand and first sin that human soul taints
 The falsehood that does adorn men's face with a halo and make them look as saints.
 O, thou human tongue, that with celestial scent and bright colours and with silk-cover
 Dost hide th'Inferno of the human soul, O, hast thou uttered a true word ever?

My proud caravan, go on you and plunge in the desert wild, lone and fiery,
 And lodge there beneath the copperish rocks and near the wild beasts, thither do hurry
 To pick up your tent; there near the serpents' and scorpions' nests let me pick my tent,
 Ten thousand times I do feel safer there than with my own kind with their smiles feint.
 Than near a friend, ah, on whose bosom I was resting my head with love; than beside

A friend that covers with gauze the Abyss of perdition lies its nature to hide.
 So long as the sun continues to burn the sandy beds of deserts of Sinai,
 And the yellow piles of that desert sand do whirl like the waves of the sea and sigh.—
 I do not desire to salute a man, and neither do I wish to share his food,
 I will take my food with the beasts of prey, salute hyena and take its salute.
 And let the wild beasts to pieces tear me and let the tempests over me to crack,
 You my caravan, until my days' end, you go on and on and do not turn back —"
 And for the last time Abou Mahari turned to look back — Baghdad was slumb'ring,
 With disgust he turned his wrinkled forehead and to camel's neck with his arms did cling,
 Caressed it with love, with ardent kisses Mahari kiss'd the camels both eyes clear,
 And from his lashes hang down uncontroll'd two burning drops of crystalline tear.
 Murmuring softly in the slumbered plains, the caravan, as if beating the time,
 Was going forward into the desert, to a virgin land, an uncertain clime.

AVEDIC ISAHAKIAN

Trans. M. MANOUKIAN

Տ Ա Ղ Ա Ր Ա Ն

Յ Ո Վ Հ Ա Ն Ն Է Ս Կ Ա Ր Ն Ե Յ Ի Ի

7

*Տաղ ի վերայ լուսածորան սուրբ Գերեզմանին, ի գոյն որ ասէ.
Ազտէնիզին ասալէրի էֆէնտիմ' :*

Իմոյ փրկչին սուրբ Գերեզման լուսալի տապան,
աննիրի Տեառն դու ֆնարան, լուսալի դու ֆնարան,
գուարքունն ձայնէր՝ ահեղական աւետիս հրմման.
յարեաւ Յիսուս յարեաւ, բանն Հօր ծոցածին,
ցնծալի որդի սուրբ կուսին :

Նոր վիմափոր՝ դիրք պատուական, լուսալի տապան,
աստուածային մարմնոյն ննջման, լուսալի մարմնոյն ննջման,
զինուորքն եղեն զարհուրական, աւետիս հրմման.
յարեաւ Յիսուս յարեաւ, բանն Հօր ծոցածին,
ցնծալի որդի սուրբ կուսին :

Օրեալ ի ֆեզ՝ լոյսն էական, լուսալի տապան,
եւ օր հանգեալ գործոյն լրման, լուսալի գործոյն լրման,
եւ մամբն ի ֆէն՝ կնիք ֆո չեղծան, աւետիս հրմման.
յարեաւ Յիսուս յարեաւ, բանն Հօր ծոցածին,
ցնծալի որդի սուրբ կուսին :

Տարեալ ի ֆեզ՝ զվէմն երկրալիր, լուսալի տապան,
արգելել զնա՝ ո՛չ կարացեր, լուսալի ո՛չ կարացեր,
շնորհօք նորին՝ անհալ մնացիր, աւետիս հրմման.
յարեաւ Յիսուս յարեաւ, բանն Հօր ծոցածին,
ցնծալի որդի սուրբ կուսին :

Առիւծն ի ֆեզ ի խոր ֆրնեալ, լուսալի տապան,
դէմ գագանին՝ սաստիկ զրնչեալ, լուսալի սաստիկ զրնչեալ,
ի գերողէն գաւարն աւետալ, աւետիս հրմման.
յարեաւ Յիսուս յարեաւ, բանն Հօր ծոցածին,
ցնծալի որդի սուրբ կուսին :

Բամբ կանանցն որ խնկեալ եկին, լուսալի տապան,
զվէմն ի դրանցդ՝ բարձեալ տեսին, լուսալի բարձեալ տեսին,
գուարքնոյն լուեալ՝ տարածեցին, աւետիս հրմման.

յարեաւ Յիսուս յարեաւ, բանն Հօր ծոցածին,
ցնծալի որդի սուրբ կուսին:

Էնն յարեալ նախ՝ մօրն երեւեալ, լուսալի տապան,
Մագդաղենոյն յետոյ յայտնեալ, լուսալի յետոյ յայտնեալ,
մետասանից ապա դիպեալ, աւետիս հրնման.
յարեաւ Յիսուս յարեաւ, բանն Հօր ծոցածին,
ցնծալի որդի սուրբ կուսին:

Սերովբէն կայր՝ առ դրան քոյին, լուսալի տապան,
ահեղակերպ նստեալ վիմին, լուսալի տապան,
ձայնիւ մեծաւ՝ հնչէր յուժգին աւետիս հրնման.
յարեաւ Յիսուս յարեաւ, բանն Հօր ծոցածին,
ցնծալի որդի սուրբ կուսին:

Էին կամօք Հէննէս եկեալ, լուսալի տապան,
(բառմած)¹՝ բունջ քեզ՝ համբոյր ձօնեալ, լուսալի համբոյր ձօն-
եկրսպագուփս յիրեար քարեալ, աւետիս հրնման.
յարեաւ Յիսուս յարեաւ, բանն Հօր ծոցածին,
ցնծալի որդի սուրբ կուսին:

Ձեռագրի ԿՁ 99—100

8

Տաղ ի վերայ Սուրբ Սաշ Գրտաի հրաշալի այրին.

Երգի սրպէս Կիրարթ Էարին պահճէսին, Կիւլաէն կէչիբէզ՝:

Հեղինէ մեծ՝ դշտոյն եկեալ՝ տենչմամբ ըզձական,
յերկրպագել սրբոց տեղեաց՝ տրնօրինական,
խնդիր արար՝ կենսունակ սուրբ խաչին փրկական,
որոյ վերայ գեճաւ Յիսուս՝ գառն անպարտական:

Էհարց սաստիւ եւ բարկութեամբ՝ յոյժ սպառնական,
խոշտանգելով ըզՀրէայս՝ ազգն տիրասպան,
քէ ո՞ւր արդեօք եղիք զխաչքն՝ գանձքն Աստուածական,
որոյ վերայ գեճաւ Յիսուս՝ գառն անպարտական:

Նոքա ուրաստ եղեն չգիտել՝ սրտիւ նենգական,
բայց սարսէին ի հրամանէն՝ այն ահեղական,
ծիր ոմն հցոյց գտեղին յոր կայր խաչն ծածկական,
որոյ վերայ գեճաւ Յիսուս՝ գառն անպարտական:

¹ բառմած = 1805

Նոյնում ժամու՝ դշխոյն հրնուեալ սրտի բերկրական,
 եւ ահարկու հրաման արար՝ բըրել գտեղին այն,
 զի յայտ գայցէ առիթն կենաց՝ խաչն պատուական,
 որոյ վերայ գենաւ Յիսուս՝ գառն անպարտական:

Էռանդ սիրոյն վատեալ գոլով՝ էրի բորբոքման,
 սփռեաց զգանձն որ գեոզոյն ընդ ոսկոյն՝ փութով վեր առան,
 յայնժամ բացաւ այրն յորում կայր փայտն փրկական,
 որոյ վերայ գենաւ Յիսուս՝ գառն անպարտական:

Իսկոյն բուրեաց քաղցր եւ անոյշ՝ հոտ անմահական,
 ըռէհանիւ պատեալ գոլով փայտն կենսական,
 յարոյց զմեռեալն՝ որով յայտ եղեւ խաչն իսկական,
 որոյ վերայ գենաւ Յիսուս՝ գառն անպարտական:

Սիրավատեալ, ի յուխտ եկող անձնիք պատուական,
 սարսափելով՝ արիք իջցուք ի սուրբ այրըն այն,
 երկրպագցուք տեղւոյն սրբոյ խաչին Աստուածեան,
 որոյ վերայ գենաւ Յիսուս՝ գառն անպարտական:

Էրանուքիւնս հասեալ եղէ՝ կամօք Արարչին,
 եւ զմայլեալ շնորհօք նորին՝ նօտարս յոյժ չնչին,
 (ռամիկ)՝ թուոջս՝ համբուրելով գտեղին սուրբ խաչին,
 որոյ վերայ գենաւ Յիսուս՝ գառն անպարտական:

Չեապրի էջ 100—101

9

*Տաղ ի վերայ Սուրբ Խաչի Տաճարին, որ Սուրբ Լուսաւորիչ կոչի-
 Լրդի որպէս՝ Մէկ աղնըւի մի սէրն կայ ի գլխիս ի գլխիս. եւ կամ
 Օնըն իչին տօլանըրըմ պուտաղի պուտաղի՞՝:*

Հըրաշակերտ՝ դու գիւտ խաչի սուրբ տանար, սուրբ տանար,
 չորս սեանց ձգեալ ունիս ձեղուն եւ կամար, եւ կամար,
 որոց վերայ կաթողիկէդ՝ յոյժ յարմար, յոյժ յարմար,
 սիրով քոյին՝ ուխտաւորքդ են զմայլեալ, զմայլեալ:

Էրկու խորան բազմեալ ի քեզ՝ ի մի շար, ի մի շար,
 մին սուրբ խաչի, միւսն Ամլորդւոյն սրբարար, սրբարար,
 հրեշտակք միշտ կան օրհնաբանիչ՝ անդադար, անդադար,
 սիրով քոյին՝ ուխտաւորքդ են զմայլեալ, զմայլեալ:

Ներ քոյդ յարկի մնացեալ մեր սուրբ լուսատուն, լուսատուն,

աղօթելով եօթն ամ նզնեալ մաքրասուն, մաքրասուն,
որոյ կոչիս Լուսաւորչի այն անուան, այն անուան,
սիրով ֆոյին՝ ուխտաւորքդ են զմայլեալ, զմայլեալ:

Նըստեալ տեղին սուրբ դշխոյին՝ ձախմէդ կաս, ձախմէդ կաս,
ընդ պատուհանն հայի յայրբն գերակայ, գերակայ,
երեք կանթեղդ յոր մշտապէս ի վառ կայ, ի վառ կայ,
սիրով ֆոյին՝ ուխտաւորքդ են զմայլեալ, զմայլեալ:

Է յաջ կողմըդ քար աղբիւրին հրաշալի, հրաշալի,
որ մեղք եւ իւղ՝ յորդ բոխեցեալ է անտի, է անտի,
այժմ զուրք եւ ողորմութիւն մեզ հոսի, մեզ հոսի,
սիրով ֆոյին՝ ուխտաւորքդ են զմայլեալ, զմայլեալ:

Իսկ սուրբ տանարդ յատկացեալ եւ մերս ազգի, մերս ազգի,
գամք ժամ երգել ի քեզ սրտիւ ըզձալի, ըզձալի,
Մեծի Պահոց՝ Գատաւորին Կիրակի, Կիրակի,
սիրով ֆոյին՝ ուխտաւորքդ են զմայլեալ, զմայլեալ:

Ատորայէջ աստիճանք ֆոյ երեսուն, երեսուն,
լայնատարած եւ դիւրագնաց մեծագոյն, մեծագոյն,
գեղեցկութիւնդ իբր արեւու շողշողոյն, շողշողոյն,
սիրով ֆոյին՝ ուխտաւորքդ են զմայլեալ, զմայլեալ:

Էր քիւն (ծամբառ) ճտարս եկի սուրբ ուխտ ֆո, սուրբ ուխտ ֆո,
զուարեացեալ վայելելով ըզնորիս ֆո, ըզնորիս ֆո,
բայց չյագեցայ գերբաղձալի տեսոյ ֆո, տեսոյ ֆո,
սիրով ֆոյին՝ ուխտաւորքդ են զմայլեալ, զմայլեալ:

ԶԼուսարի էջ 101—102

10

*Տաղ ի վերայ Աւագ Խորանին՝ որ է փառաւոր տաճար-
երգի որպէս. Կէլին զըզլար խկէլիէ վարալըմ՝:*

Հանդէպ Սրբոյ Գերեզմանին լուսալի,
Աւագ Խորանն որ է տանար հրաշալի,
կառուցեալ է գեղեցկաշէն ցանկալի.
ուրախ լերուք տեսողք նորա եւ ցնծացէք:

Է յոյժ սլայծառ եւ փառաւոր մեծագոյն,
զմբեքեյարկ եւ կամարօք բարձրագոյն,
եւ հոյակապ իւր նկարօք գեղագոյն.
ուրախ լերուք տեսողք նորա եւ ցնծացէք:

Ներ այս յարկիս Յոյնի ժամ ասեն ֆաղցրաձայն,
 գի յատկացեալ է սա նոցա բրնական,
 է սիրտ երկրի ի մէջ նորա երբայական.
 ուրախ լերու ֆ տեսող ֆ նորա եւ ցնծացէֆ:

Նոյնպէս տանարն որ Լատինաց յատկացեալ,
 գեղեցկաշէն եւ փոքրագոյն կառուցեալ,
 ֆաղցրանուագ երգեհոնիս պերնացեալ.
 ուրախ լերու ֆ տեսող ֆ նորա եւ ցնծացէֆ:

է եւ սրնար յուսացնծուդ սուրբ շիրմին.
 փոքրիկ ժամ մի որով հպտոց ազգ բերկրին.
 իրեանց յեզուս փառաբանիչ միշտ լինին.
 ուրախ լերու ֆ տեսող ֆ նորա եւ ցնծացէֆ:

է դէմ նորին տանար մի եւս որ փոքրիկ,
 անդ ժամ երգեն հանապազօր Ասորիֆ.
 է եղանակ նոցին սակաւ անուշիկ.
 ուրախ լերու ֆ տեսող ֆ նորա եւ ցնծացէֆ:

էր (մառգիլ) թիւ եղեւ մեզ աստ հասանել,
 եւ զուարնութիւն սրբոց տեղեացս տեսանել,
 եւ զհոգելի վայելմունքն վայելել.
 ուրախ լերու ֆ տեսող ֆ նորա եւ ցնծացէֆ:


Ձեռագրի էջ 102

11

*Տաղ ի վերայ մերս Վերնասան Եկեղեցւոյ. երգի որպէս.
 Կէլ Եանրմայ զուզում ճիւղէ՞:*

Իսկ Վերնաստունն բարձր շինեալ,
 մերս ազգի է յատկացեալ.
 Նոր Գողգոթայ առ անուանեալ,
 սեղանք եւ բեմք շքեղացեալ,
 ժամերգութիւնք յար հոգելի,
 լի, լի, լի, կարի յոյժ ցանկալի:

Օրսպարեալ ի կամարի,
 երաշխաւոր առ որ կոչի.
 Տիրամօր սուրբ անուամբ պատուի,
 տուն Աստուծոյ եւ տեղ յարկի
 փառաբանչաց ձայնք հրնուելի,
 լի, լի, լի, կարի յոյժ ցանկալի:



Անդ ժողովիմք եկեալ ի մի,
 Ճրբագալուցի Սրբոյ Զատկի.
 Բամեալ բոլոր մանկամբ ուխտի,
 սպասեալ լինիմք դողմամբ սրբտի,
 բերկրիմք լուսովն հրաշալի,
 լի, լի, լի, կարի յոյժ ցանկալի:

Էր թիւքն մեր (մագուիլ) լըցեալ,
 կամօք փրկչին առ այսր հասեալ.
 Սոյն սուրբ շնորհաց արժանացեալ,
 Հեննէս գերգս այս յարմարեալ,
 յորդ բաղձանօք եւ ըղձալի,
 լի, լի, լի, կարի յոյժ ցանկալի:

ՉԼՆԱԳՐԻ Էջ 103

12

*Տաղ ի վերայ Աշխարհամտարան Սրբոյ Յարութեան Տանարի.
 Երգի սրպէս Տոստայ մայիլ օլսրն մէմիշիմ, Երլտըղըմ տիւզտի”:*

Իբրեւ երկինք ես դու՝ բաղձալի տանար հրաշագան,
 աշխարհամատուռ տենչալի Սրբոյ Յարութեան.
 Ներ ծոցի բում ունիս բաղձալի տեղիքն փրկական,
 փափագին տանարիդ աննման՝ յար հաւատացեալք:

Օքարանն Սուրբ Փրկչին բաղձալի՝ լուսածոր տապանն,
 է ի քեզ գերագանց տենչալի՝ քան զարեգական.
 Տանարք՝ եկեղեցիք բաղձալի՝ ունիս շատ խորանն,
 փափագին տանարիդ աննման՝ յար հաւատացեալք:

Ահեղ Գողգոթայն եւ բաղձալի տեղին տարածման,
 են ի քեզ գերապանձ տենչալի՝ փառօք մշտական.
 Բամք վերնոց սոյն տեղիսս բաղձալի՝ յար պաշտօնի կան,
 փափագին տանարիդ աննման՝ յար հաւատացեալք:

Է փառաբանութիւնք բաղձալի բազմագան լեզուաց,
 որք հիացուցանեն տենչալի գմիտս ունկն եղողաց.
 Սին Հեննէս (լիմգառ) թուոջս բաղձալի դիպեալ բոյժ շնորհաց,
 փափագիւ տանարիդ յար հաւատացեալք:

ՉԼՆԱԳՐԻ Էջ 103—104

13

*Տաղ ի վերայ Սուրբ Հրեշտակապետի վանիցն. երգի սրբէս
էֆէնտիմ կիւլ պահար օլտի, սէֆայէր վաքտի տիր' :*

Իսկ եւ սուրբ վանքն գովելի,
Հրեշտակապետ որ անուանի,
Ներ գաւթին կայ ծառն ձիթենի,
յոր կապեցաւ Տէրն ամենի:
Օր գալստեան քարինք գոչեալ,
եւ ովսաննայ աղաղակեալ,
Տանարին յորմն կան այժմ եղեալ,
բերանաբաց հրաշագարդեալ:
Անդ որ հրեշտակք ի վայր իջեալ,
ձաղման Տեառնն յոյժ սարսափեալ,
Բոտմամբ վրէժառու հասեալ,
Փրկչին ներելն նոքա լքեալ:
Էղեալ անուն սուրբ տանարին
Հրեշտակապետ այս պատմառին.
Սուրբ տանարիս կայ յաջ յորմն
Փրկչին մերոյ բանտ առաջին:
Էրթամք սոսկմամբ ի յայն տեղին,
եւ համբուրեմք արտասուագին,
Հէննէս եկի (գիլմառ) թուին,
Վափագանօք բաղձմամբ սրբտին:

Զեռագրի էջ 104

14

*Տաղ ի վերայ Սուրբ Փրկչի վանից. երգի սրբէս Մանտուր
թէք պէնիմ սէվախիկիմ պլեր' :*

Հրաշալիդ վանք՝ կոչեալ Փրկիչ,
լուսատիպ է սուրբ Տանարըդ.
Է սեղանիդ վէմն կափարիչ,
որ բազմեալ է սուրբ տանարըդ.
սուրբ տանարըդ, սուրբ տանարըդ,
գեղազարդ է սուրբ տանարըդ:
Նաեւ երկրորդ բանտն սոսկալի,
յոր եղաւ Տէրն ամենայնի.
Ներ բեմիդ կայ ահեղալի,
որով պանծայ սուրբ տանարըդ.
սուրբ տանարըդ, սուրբ տանարըդ,
շնորհագարդ է սուրբ տանարըդ:
Է ի ձոցիդ տեղն Պետրոսի,
յոր գղջացաւ արտասուալի.

Ի նա Փրկիչն հայեալ գթալի,
 ողորմագեղէ սուրբ տաճարը .
 սուրբ տաճարը, սուրբ տաճարը,
 շնորհագեղէ սուրբ տաճարը:
 Սրբոյ Գահիդ տապանին արհեաց,
 ոյց վերայ կայ կանդեղ վառած .
 էր (լիմզառ) Թիւրն տուճարաց,
 Նօտարս եկի սուրբ տաճարը .
 սուրբ տաճարը, սուրբ տաճարը,
 գերապայծառ սուրբ տաճարը:

Ձեռագրի էջ 104—105

15

*Տաղ ի վերայ Ամենօրհնեալ Սուրբ Աստուածածնի Սրբէպագումար
 Գերեզմանին. երգի որպէս՝ կէզէ կէզէ պու ճիհանի, ախրպէթ
 նօլսամ կէրէք, ախրթ՝:*

Ի յանմարմնոց Կ ի մարդկանէ գովեալ տաճարն բաղձալի,
 որ կայ բազմեալ Գեթսեմանի ձորամիջինն նա փայլի .
 Ներ այնմ մօր Տեառն Ամենօրհնեալ տապանն կայ լուսալի,
 ծունրը եղեալ համբուրեցուք յորդ արտասուօք ըզձալի:
 Օթեալ եղեւ անդ ք որ մաքուր մարմին տիրոււոյն,
 որ յարուցեալ եւ վերացաւ, նստաւ յաջմէ իւր որդւոյն .
 Տենչան բոլոր սուրբք ամենայն յայս շնորհագեղ սուրբ տեղւոյն,
 ծունրը եղեալ համբուրեցուք յորդ արտասուօք ըզձալի:
 Անտեսարար հոյլք սրօքէից կան սուրբ շիրման շուրջ պարեալ,
 բարեբանեն գփրկիչն Յիսուս եւ գուրք կոյս մայրն երանեալ .
 Բամբ ազգաց գերապատուութեան եւ սուրբ շնորհացն կարօտեալ,
 ծունրը եղեալ համբուրեցուք յորդ արտասուօք ըզձալի:
 Է միշտ միջնորդ եւ բարեխօս իւր Միածնին գթալի,
 վասն ազգի քրիստոնէից՝ քերես շայոց խրդնալի .
 Սին Հեննէս որ (գիմլառ) քուոյս՝ առ սուրբ շիրիմն դիմեցի,
 հեռուստ ծունր եւ համբոյր ձօնեմ յորդ արտասուօք ըզձալի .
 ծունրը եղեալ համբուրեցուք յորդ արտասուօք ըզձալի:

Ձեռագրի էջ 105

(Շար. 2)

Ն Ա Մ Ա Կ Ա Ն Ի

Ա Ր Շ Ա Կ Չ Օ Պ Ա Ն Ե Ա Ն Ի

Վաստակաւոր Արշակ Չօպանեանի նամակները, որոնք հոս կը հրատարակեմ, փոքր նպաստ մը կը սեպեմ այդ կարեւոր դէմքին աւելի ամբողջական ըլլալուն համար: Չօպանեան անտարակոյս մեզմէ բաւական վերջ միայն կարելի պիտի ըլլայ իրապէս արժեւորել, երբ այլեւս իրեն ժամանակակիցներու տեղի կամ անտեղի կիրքերը, լաւ կամ գէշ ծայրայեղ դիտողութիւնները ժամանակին հետ կորսնցուցած պիտի ըլլան իրենց կողմնակցական, անձնական շեշտը, եւ Չօպանեան պիտի ներկայացուի իր աշխատանքին կարեւորութեամբ:

Չօպանեան, ըլլալով մեր հասարակական կեանքին բազմապիսի բեմերուն վրայ շեշտեալ գործող, տարակոյս չկայ որ ենթակայ պիտի ըլլար վէճի՝ իբր անձ, ազգային գործիչ, գրագէտ, եւ մշակոյթի գործիչ: Ոչ ալ կարելի է տարակուսիլ որ իրեն պէս եռանդուն եւ կորովի անձնատուրութիւն մը գնահատելի կողմերու հետ չունենայ նաև քննադատելի կողմեր: Նախընտրելի է որ նժարը որով ան պիտի կշռուի՝ ազատ ըլլայ քեր ու դէմ ննշումներէ: Այդ իսկ պատճառաւ ապագան պիտի ըլլայ այն վստահելի ժամանակը երբ ան գարնուի կշիռի: Ատոր համար յուշերէ աւելի իր անձնական նամակները, ազատ «պաշտօնապէս» արտայայտուելու ստիպողականութենէն, պիտի ըլլան զինք հարազատօրէն խնամկարելու խիները: Նամակներ՝ որոնք հարազատօրէն գրուած ըլլան գուցէ շատ աննշան նկատուած բաներու մասին, ուր սակայն գրողը բոլորովին անշտար կը ներկայանայ:

Չօպանեանի ինծի գրած այս նամակներուն մէջ կը պակսին շողշողուն, կարեւոր հարցեր, անձեր: Հոն աւելի բնական շունչ մը կայ սովորական նրկատուող բաներու մասին, ուր սակայն Չօպանեան կ'երեւի իբր Չօպանեան: Ջանկնք կը հրատարակեմ պարզապէս, որովհետեւ իրն են եւ ո՛չ թէ որովհետեւ *ինձի* գրուած են: Որոշ է որ իմ անձս նշանակութիւն մը չունի. նամակները պարզապէս Չօպանեանն է որ կը ներկայացնեն: Անոնք ցոյց կու տան ինչ որ Չօպանեանը կը հետաքրքրէր, ինչ որ կարեւոր էր իր համար մեր յարաբերութեան միջոցին: Ես զանոնք կը հրատարակեմ պարզապէս ինչպէս որ պիտի հրատարակէի հին ձեռագիրներէ հանուած անտիպ նիւթ մը՝ որ կրնայ գոնէ նոր ստորակէտ մը աւելցնել մեր գիտցածին վրայ:

Իւրաքանչիւր հրատարակուած նամակի վերջ կ'աւելցնեմ ինչ ծանօթութիւն որ կարելի է եւ կարիք կայ:

Յ. ՔԻՒՐՏԵԱՆ

1

(կանաչագոյն քղրատարական սովորական բացիկ) :

Փարիզ, 29 Հոկտ. 1929

Սիրելի Պ. Յ. Քիւրտեան,

Ստացայ ձեր նամակը : Ձեր անունը ինձ ծանօթ է Հանդէս Ամսօրեայի, Բազմավէպի էջերէն : Կը դրկեմ ձեզի Անահիտի առաջին երկու թիւերը, երբորդն ալ որ արդէն տպուած է՝ կը դրկուի քիչ օրէն :

Տարեկան բաժնեկիւնն է հինգ տոլար :

Սիրալիբ բարեւներով

Ձերդ

Ա. Զօպանեան

Ծանօթութիւն.— Զօպանեանին ես անձամբ հանդիպած էի Նիւ Եորք 20ական թիւերուն սկիզբը իր այցելութեան ժամանակ, երբ դեռ երիտասարդ էի :

2

(Երկու քերթ անգիծ սպիտակ քուղբ) :

Սիրելի Պ. Քիւրտեան,

Ստացայ ձեր նամակը եւ թղկուրանցիկ վրայ ձեր յօդուածը : Ծնորհակալ եմ ձեր փափաքին համար Անահիտին աջակցելու : Դժբախտաբար այդ յօդուածին մէջ չափազանց քիչ բան կայ որ նոր բլլայ : Միակ նորութիւնը «Յորժամ յիշեմ զօր սոսկալի» տաղը : Բայց ես ունիմ անոր օրինակութիւնը (ջնջուած բառ մը հաւանաբար Ա. Անտոնեանի) ուրիշ հին սաղարանէ մը քաղուած, եւ մտադիր եմ ստանձին հրատարակել Անահիտի մէջ : Գիտէք որ թրջկուրանցիկով ես ալ շատ կը դրազիմ, եւ ես ալ զիտաւորութիւն ունիմ անոր տաղերուն մէկ հաւաքածոն հրատարակել : Անտիպ մը արդէն հրատարակեցի Անահիտի առաջին թիւին մէջ, ուրիշներ ալ կան զօր սպիտակ հրատարակեմ :

Ներողամիտ պիտի բլլաք ուրեմն եթէ չհրատարակեմ ձեր յօդուածը : Ընդունեցէք սիրալիբ բարեւներս :

Ա. Զօպանեան

Փարիզ, 9 Ռիւ Աէյ

10 Յունուար 1930

Ծանօթութիւն.— Զօպանեանի հրատարակած «Անտիպ տաղ մը» (Անահիտ, թիւ 1, 1929, էջ 47), թիկուրանցիկ «Եղոստովանիմք եւ դաւանիմք ըզֆեզ, Աստուած անժամանակ» սկզբնատողով եւ անխորագիր տաղն է :

Իսկ իմ իրեն դրկած «Տաղ ի վերայ դատաստանի» տաղը, որ կը սկսի «Յորժամ յիշեմ զօր սոսկալի», հրատարակեց 1930ին, թիւ 5, էջ 62 : Դժբախտաբար իմ անտիպ յօդուածս չվերադարձուց : Շահեկան է որ 1930էն մինչեւ հիմա հրատարակուած թիկուրանցիկ մասին յօդուածներուն եւ հատորներուն մէջ ալ ոչ ոք նոր բան մը ըսած է անոր կեանքին մասին : Զօպանեան ինք բան մը չհրատարակեց թիկուրանցիկ վերաբերմամբ :

(Նման նախորդին) :

Սիրելի Պ. Քիւրտեան,

Ստացած եմ ձեր Ապրիլ 5 թուակիր նամակը եւ Հայկական դորդերու մասին ձեր յօդուածը, պատկերներով միասին : Ծնորհակալ եմ : Հաճոյքով պիտի հրատարակեմ Անահիտի մէջ այդ շահեկան ուսումնասիրութիւնը, բայց քիչ մը պիտի սպասէք : Բ. տարուան առաջին թիւը արդէն լեփ լեցուն է եւ մէկ մաս մը տպուած : Ունիմ զէջ մը յօդուածներ, եւ անոնց համար շինուած քլիշէներ, որ բաւական առնէն ի վեր կը սպասեն. ստիպուած եմ Բ. տարուան Ա., Բ., Գ. թիւերուն մէջ տեղաւորել շատք, եւ յետոյ անցնիլ նոր ստացուած յօդուածներու. առկից դատ, ձեր յօդուածին պատկերներուն քլիշէներուն համար բաւական ծախք կայ ընելիք, եւ տարուան մը սկիզբը՝ է՛ն դժուար ժամանակն է (դեռ առաջին տարուան բաժնեգիրն իսկ բաւական բաժանորդներ չեն մտարած, իսկ երկրորդինը, բացի խումբ մը պարտաճանաչ բաժանորդներէ, ո՞վ զիտէ ե՛րբ պիտի մտարեն) : Այս բոլորին համար, չեմ յուսար որ կարենամ հրատարակել ձեր յօդուածը Բ. տարուան երրորդ թիւէն առաջ. եթէ հնարաւորութիւն տեսնեմ առաջին մասը երկրորդին մէջ կը դնեմ, բայց չեմ յուսար : Հաւանօրէն առաջին մասը լոյս պիտի տեսնէ երրորդին եւ երկրորդ մասը չորրորդին մէջ : Պ. Սազրզեանի յօդուածին պատկերները չեմ կրնար դրել ձեր յօդուածին հետ, որովհետեւ իր այդ յօդուածին Հայերէն թարգմանութիւնը՝ յաւելուածներով, արդէն իսկ որոշած ենք հրատարակել Անահիտի մէջ, ձեր յօդուածին երեւայէն յետոյ պիտի երեւայ անիկա, եւ անոր պատկերները բնականաբար այն առեն պիտի հրատարակեմ : Սկեւռայի աւետարանին նկարը կը ջանամ Հանդէս Ամսօրեայէն արտատպել :

Թիւրքմանցիի տաղին ձեր օրինակին թուականը կը ցաւիմ որ 1681ի տեղ 1881 տպեր են, կարեւոր սխալ է, վրիպակներուն մէջ նշանակեցի : Միւսները ջնջին բաներ են, եւ շատ անգամ ալ երկու օրինակին յաւադոյնը, իմ երրորդ՝ ենթադրական ձեւ մը՝ նախընտրելի նկատած եմ : Պէտք է ըսել որ երկու օրինակներն ալ սխալներով եւ աղաւաղումներով լեցուն էին արդէն :

Ընդունեցէք սիրայիբ բարեւներս,

Ա. Զօպանեան

Փարիզ, 4 Յունիս 1930

Ծանօթութիւն.— Հայկական գորգերու մասին յօդուածս հրատարակեց Անահիտի 1930 (Բ. տարուան) քիւ 3ին մէջ, էջ 67, «Գորգաշինութիւնը Հայոց մէջ» : Իսկ Բ. մասը հրատարակեց քիւ 5-6ի մէջ (էջ 117) : Պր. Սազրզեանը Պր. Արմենակ Սազրզեանն է, որուն մէկ աշխատութեան մէջ գործածուած մէկ երկու նկարներու արտահանութիւնները կը խնդրէի գործածել յօդուածիս մէջ : Այդ յօդուածը հրատարակուած էր ֆրանսերէն, որ յետոյ քարգմանաբար հրատարակուեցաւ Անահիտի մէջ : Բնական է չէր կարելի իմ յօդուածիս համար ատոր նկարներէն օգտագործել : Խնդրած էի Հանդէս Ամսօրեայի մէջ Հ. Ն. Ալիմեանի հրատարակած Սկեւռայի աւետարանէն նկար մը արտատպել իմ յօդուածիս մէջ : Զօպանեան կա՛մ մոռցաւ, կա՛մ չկրցաւ հրատարակել ցանկացուած նկարը :

(Կանաչագոյն քղրատարական բացիկ) :

Սիրելի Պ. Քերտեան,

Ստացայ ձեր նամակը և ներփակ հինգ տարբեր : Լիովին բուսական է իբր բաժնեզին Ա. և Բ. տարիներու : Արդէն կրնայիք բնաւ շղթկել, քանի որ ձեր աշխատակցութիւնը կը բերէք Անահիտի : Աւելցուելիք կատրը պիտի գնեմ ձեր յօդուածին մէջ : Նոյնպէս և Երկու նոր նկարները :

Ո՛ւր էր որ միջոցներս լայն բլլային, Անահիտի ծաւալն այ կարենայի աւելի լայնցնել, և այդպիսի բազմաթիւ նկարներով յօդուածներդ յաճախ հրատարակէի : Միջոցներս շատ սահմանափակ են, Անահիտի ծաւալը նեղ կուգայ, նիւթ շատ կայ, պատկերներ շատ, ծախք շատ : Դիւրին չէ տակէն ելլել : Բայց կեանքին համար դժուարութեանց զէմ մաքառելուն մէջ է : Եթէ Բ. թիւին չկրցայ, Գ. թիւին մէջ անպատճառ պիտի հրատարակեմ ձեր յօդուածին առաջին մասը :

Սիրով ձերդ

Ա. Զօպանեան

Ծանօթութիւն — Թուական չունի բացիկը, սակայն քղրատարական կնիքը «Յուլիս 3, 1930» է :

(Երկրերը սպիտակ անգիծ քուզք, նման քիւ 2ի) :

Սթեյլա Փլաժ, 19 Օդոստ. 1930

Սիրելի Պ. Քերտեան,

Ստացայ ձեր Օդոստ. 5 թուակիր նամակը այս փոքրիկ ծովափին վրայ, որ եկած էմ քիչ մը հանգչելու : «Սիրոյ տաղ»ը զոր օրինակելով գրկած էք, Քուչակեան շարքին կը պատկանի արդարեւ, բայց այդ օրինակը ուրկէ՞ քողեր էք, շատ աղաւաղեալ ու պակասաւոր է, քանի որ քառակներ իբրբոս խոտնուած են և թերի են : Այդ նոյն տաղերը (բոլորը գրուած ջնջուած) իրենց յիակատար և աւելի ուղիղ ձևով ևս հրատարակած էմ արդէն իմ «Նաշապետ Քուչակի Դիւանը» գրքիս մէջ :

Ինչպէս գրեցի ձեզի, Անահիտի Բ. տարուան Գ. թիւին մէջ պիտի երևի ձեր յօդուածին առաջին մասը, քիչէնէրը արդէն իսկ պատրաստել տրւած էմ :

Կ'ըսէք թէ կ'ուզէք հայերէն հին ձեռագիրներ գնել և արդէն 75 հատ հաւաքած էք : Պ. Պօղոս Կամէրեան որուն նոյնպէս գրած էք եղեր այդ մասին, ինծի խօսեցաւ և ևս ըսի թէ հայ կին մը ինծի յանձնած է երկու հայերէն ձեռագիր. մին խոշոր Յայտմատւորք մը, միւսը Շարական մը, սրպէսպի գնող մը պանեմ՝ իրեն ու իր զուակներուն ծառայութիւն մատուցանելու համար. Եթէ 2500 կամ 4000 Փրանք տաք, այդ կինը կը ձեռք ձեռք ձեռք ձեռք գրէ : Այսպէս ըսի Պ. Կամէրեանին, որ ուզեց որ ձեռագիրները իրեն գրկեմ : Իրեն գրեկեցի, պիտի գրէր ձեռք ձեռք մասին : Մինչև ցարդ գրած բլլայու է : Շարական

նր լի է Երաժշտական նոթաստաններով, Յայտատուքին մէջ կան 6-7 նկար-
ներ: Երկուքն այ 17րդ կամ 18րդ դարու օրինակութիւններ են կարծեմ: Գր-
քեցէք ինծի թէ կ'ուզէ՞ք այդ դնով ծախու առնել այդ երկու ձեռագիրները:
Կայ նաև ճամբու ծախքը: Յայտատուքը բաւական ծանր է:

Պ. Մ. Եանրդեանի կը զրկեմ Անահիտի Բ. տարուան Ա. թիւը Երբ
Փարիզ դառնամ ե նամակ մըն ալ կը գրեմ իրեն, բեկով որ դուք խորհուրդ տը-
ւած էք եւ թէ ձենէ յողուած մը պիտի Երևի Գ. թիւին մէջ (Բ. թիւին մէջ
անհնար է լեզու-լեզուն է արդէն: Փարիզ դարձիս՝ հաճոյքով պիտի զրկեմ ձե-
զի՝ ձօնով մը՝ Հայ էջերէն օրինակ մը, թէև այդ զրքէն շատ քիչ օրինակ մը-
նացած է): Շատ շնորհակալ եմ Անահիտին բաժանորդներ դանելու ձեր ազնիւ
ջանագրութեան համար:

Սիրով ձերդ
Ա. Զօպանեան

Մանօրութիւն. — Ձեմ գիտեր քէ ո՞վ բսած է Զօպանեանին քէ ես գը-
բած եմ Պր. Պօղոս Էսմէրեանի՝ որուն հետ գործ մը չունէի եւ անուամբ մի-
այն իմացած էի իր մասին: Այս երկու ձեռագիրներուն զննան հարցը բաւա-
կան տարօրինակ է: Թէ Զօպանեան ինչո՞ւ անոր զրկած է ինծի առաջարկուած
ձեռագիրները՝ ինծի համար գաղտնիք է: Գուցէ ես գործածուած եմ պարզա-
պէս իբր ձեռագիրներու արժէք տուող, որով Պր. Էսմէրեան կրնար այն գինե-
րով որ Զօպանեանի նամակին մէջ նշանակուած էին, գնել եւ ձեռագիրներուն
տէրը կը համոզուէր որ ես այդ գինը տուած եմ:

Զօպանեան ազնուօրէն ինծի զրկեց «Հայ էջեր»էն օրինակ մը, որուն
մէջ գրած է. «Սիրելի եղբայրակցիս Պ. Յ. Քիւրտեանին, սրտագին նուէր:
Ա. Զօպանեան, Փարիզ, 13 Նոյ. 1930»:

6

(Նախորդին նման: Երկու քերթ):

Փարիզ, 20 Սեպտ. 1930

Սիրելի Պ. Քիւրտեան,

Ստացայ ձեր Սեպտ. 6 թուակիր նամակը եւ ներփակ յաւելուածին
հատուածները որք պէտք է տեղաւորել ձեր յողուածին մէջ ուր որ յարմար է,
բոս թուականներուն: Հարկ եղածը կ'ընեմ:

Յայտատուքին համար 27.50 տոյար եւ Շարականին համար 15 տո-
յար առաջարկները կը հազորդեմ տիկին Աղնամազեանին, որուն կը պատկանին
այդ ձեռագիրները եւ եթէ հաւանի այդ դնով ծախել, ձեռագիրները ձեզի կը
զրկեմ եւ իր հասցէն կու տամ ձեզի: Թերեւս լաւագոյն է որ կըր որո՞ւմար մը՝
45 տոյար տաք երկուքին:

Գիրքերուս ծրարները աչքէ անցնելով նկատեցի յանկարծ որ «Հայ է-
ջեր»ը սպասած է, հազիւ 2-3 օրինակ կը մնայ: Գտայ օրինակ մը, որ քիչ մը
գործածուած է, բայց բացի կողքէն՝ լաւ պահպանուած է: Ներդրամիս եղէք
եթէ այդ օրինակը զրկեմ ձեզի: Գուք արդէն անշուշտ կազմել կու տաք, որով
բոլորովին նորի պէս կ'երևի:

Ձեր զրկած նկարները՝ զօրգերու մասին՝ բաւական բազմաթիւ են,

չառանանք անոնցմով . Անահիտի ծախքը շատ մեծ է արդէն , եւ դեռ՝ այսքան յոգնութեամբ՝ հազիւ ծախքը կը հանեմ :

Այս օրերս Պ . Էմէլբեանն ալ կը տեսնեմ եւ կը խօսիմ ձեր մասին : Երկու ձեռագիրները իր քով են . կը կարծէի թէ ձեզի գրած է :

Եթէ Տիկին Աղնամազեան հաւանի , կը գրկեմ կամ Պ . Էմէլբեանին կը խնդրեմ ձեռագիրները գրկել ձեզի , ճամբու ծախքին գումարը կ'իմացնեմ ձեզի , ճամբու ծախքին գումարը կը գրկէք ինծի , իսկ ձեռագիրներու գինը՝ Տիկին Աղնամազեանին :

Սիրով ձերդ
Ա . Զօպանեան

(Նամակին գլուխը) Անահիտի Բ . Թիւր յոյս կը տեսնէ 8-10 օրէն :

Ծանօթութիւն .— Գումարը որ կը յիշուի իբր քէ իմ կողմէս առաջարկուած , արդէն ձեռագիրներուն համար ուզուած գումարն էր : Զարմանալի է որ Զօպանեան «կարծած» է Պր . Էմէլբեանի ինծի գրելը երբ գիրար չէինք մանչնար եւ Պր . Էմէլբեան ինծի գրելու որեւէ պատճառ չունէր : Պր . Էմէլբեան ինքն ալ ձեռագիր հաւաքող էր եւ արդէն այդ երկու ձեռագիրները սկիզբէն ի վեր իր քովը պահեր էր : Շատ հաւանաբար Տիկին Աղնամազեան , որ բոլորովին անձանօք էր ինծի , իբր քէ իմ կողմէս ստացած ըլլայ ձեռագիրներուն արժէքը , քանի որ Պր . Էմէլբեան ծանօթ եւ մեծահարուստ մէկն էր Փարիզի մէջ , որով բնականաբար Տիկինը կրնար խոշոր գումար մը պահանջել : Զօպանեան նախորդ եւ յաջորդ նամակներուն մէջ կարծես ճիգ մը կ'ընէ ինքզինք արդարացնելու եւ զիս ալ համոզելու որ ձեռագիրներու այս կորուստը . . . զիս աւելի պէտք է ուրախացնէ . . . որովհետեւ «ծանր» էին եւ արդէն ունիւմ եղեր . . . եւ նոյնիսկ 18րդ դարէն ըլլալու կասկածը կ'ուզէ ստեղծել ձեռագրաց մասին :

(Նախորդին նման : Չորս քերթ) :

Փարիզ , 9 Ռիւ Սէյ
27 Հոկտ . 1930

Սիրելի Պ . Քիւրտեան ,

Ստացած եմ ձեր Սեպտ . 5 եւ Սեպտ . 16 թուակիր երկու նամակները : Ներկեցէք որ ուշացայ պատասխանելու : «Հայ էջեր»էն օրինակ մը գրկեցի ձեզի , թէ եւ զբեթէ բոլորովին սպառած է եւ այլեւս ոչ մէկուն կրնամ ծախել կամ գրկել (թերեւս քանի մը գրադատներու քով դեռ մէկ քանի օրինակ գտնուի , իմ քովս հազիւ մէկ կամ երկու օրինակ կայ , զոր պիտի պահեմ) :

Նիսի հայ կնոջ պատկանող ձեռագիր Յայտմաւուրքին եւ Շարականին համար ձեր առաջարկած գումարը յայտնեցի Էմէլբեանին եւ խնդրեցի որ ձեռագիրներն ինծի դարձնէ , եթէ այդ տիկինը հաւանի այդ գնով ծախել՝ որպէսզի ձեզի գրկեմ : Բայց Էմէլբեան բտաւ որ այդ գնով ինքն ալ պատրաստ է զնելու , որով զուգահեռ ձեռագրին փոսթի ծախքէն՝ որ բաւական մեծ ըլլալու էր՝ կ'ապատիք : Գրեցի այդ տիկնոջ , որ քիչ մը աւելի ուղեւոր հաւանե-

ցաւ: Հիմա կը յուսամ որ այդ գործը կարգադրուած է կամ կարգադրուելու վրայ: Դուք արդէն ունիք եղբր այդ տեսակ ձեռագիրներ, բան մը չէին աւելցնէր ձեր հաւաքածոյին վրայ:

Անսահխտի Գ. թիւին մէջ (որ կը յուսամ մէկ ամիսէն կամ հինգ շաբաթէն կ'երևուի) պիտի գտնէք ձեր ուսումնասիրութեան առաջին մասը: Աստուծո սիրոյն, ուրիշ անգամ եթէ յօդուած ուղարկէք, ձեռագիր գրեցէք, այդ մեքենան որ ունիք շատ դէշ կը գրէ, բոլոր տառերն աւրուած ու կէս կ'ելլեն, շաբաթանք է թէ՛ ինծի, թէ գրաշարին համար, ձեր գիրը շատ աւելի յստակ ու գիւրդնթեւեղի է: Եւ որ ծանօթութիւնները դոր առանձին թղթերով գրկած էիք, աւելցուցի ձեր յօդուածի առաջին մասին մէջ՝ որ որ յարմար էր:

Ձեր գրկած բոլոր նկարներուն քիչէնէր շինել տուած եմ, բաւական ծախքի նստաւ, ա՛լ Լուսիթի մէջ ուրիշ պատկերներու յուսանկարները դնել, քիչէնէր շինել տալ չեմ կրնար, ինչ որ կայ, բաւական համարենք: Ձեր ձեռագրին մէջ չէիք նշանակած տեղերը իւրաքանչիւր պատկերին, ինչպէս եւ պատկերներուն տակ չէիք նշանակած իրենց իւրաքանչիւրին տեղը եւ տակը գրուելիքը: այդ բոլորը եւ փնտառելով պէտք է ընեմ, ու շնորհակալ պիտի ըլլայի եթէ դուք իսկ՝ իրր հեղինակ՝ ասիկա ըրած ըլլայիք:

Որդան կարմիրի վրայ ձեր գրած ուսումնասիրութիւնը կրնայ շահեկան ըլլալ եւ Անսահխտի մէջ կը հրատարակեմ դոյն սիրով, բայց այս երկրորդ տարուան վերջերը, գորղերու վրայ ձեր ուսումնասիրութիւնը հրատարակելու վերջանալէն 1-2 թիւ յետոյ: Ահագին դէպ մը ունիմ նիթերու, որ պէտք է հրատարակուին, եւ չեմ գիտեր ինչպէ՛ս տեղ պիտի գտնեմ:

Ձեր երկրորդ նամակով գրկած օրինակութիւնը Քուչակեան առղերու մեծ հաճոյքով ստացայ. իմ գտած եւ հրատարակած օրինակին հետ նոյնն է ձերը, բայց կան կարեւոր վարիանդներ շատ մը տողերու մէջ, եւ կան ձերինին մէջ քառակներ որ իմինիս մէջ չկան, ինչպէս եւ իմինիս մէջ կան որ ձերինին մէջ չկան: Երկու օրինակներու բաղդատութեամբ բնագիր մը կազմեցի, շատ կ'ուզէի հրատարակել Գ. թիւին մէջ, բայց շատ երկար է, գժուար թէ կարենամ նոյնիսկ մէկ մասը հրատարակել, հաւանաբար պիտի ստիպուիմ այդ բնագիրը՝ աշխարհաբար թարգմանութեամբ հրատարակել Գ. եւ Ե. թիւերուն մէջ: Ձեր այդ օրինակութիւնն ալ մեքենայով գրած էք աւա՛ղ. ամբողջն ձեռքովս նորէն օրինակեր եմ: Եւ հապետ Քուչակի Դիւանը սպասած է, բայց կը գրկեմ ձեզի օրինակ մը իմ «Հատընտիր էջեր Քուչակեան տաղաշարքէն» գրքոյս յիշու, որուն մէջ գրած եմ ծանօթ Քուչակեան սիրային ու պանդուխտ տաղերու յուսագոյններէն մաս մը:

Փարիզի Մատենադարանին ձեռագրաց մէջ Երզնկա կամ Եկեղեաց գաւառ գրուած ձեռագիր կա՞յ կամ ոչ, փնտառելու եւ ձեզի յայտնելու համար հարկ եղած ժամանակը շունիմ գժրախտաբար, բայց գրեցէք նամակ մը Պ. Յրէզէրիկ Մակլէրին, որ հրատարակած է Փարիզի Բիբլիօտէկ Խախօնալի հայերէն ձեռագիրներուն ամբողջական ու բաւական մանրամասն ցուցակը՝ գրքի ձեւով, եւ ինչգրեցէք որ ձեզի գրկել տայ օրինակ մը, որուն զինք յետոյ կը փճարէք, 25 թէ 35 Քրանք է, չեմ յիշեր, կարծեմ Երնէստ Լըբու տունը հրատարակած է: Պր. Մակլէրի հասցէն է Պր. Յրէզէրիկ Մակլէր, Պրոֆեսոր ա՛՛Արմէնիէն, Լ'Էբոլ տէ Լանք Օրիէնտալ, 1 պիզ Բուլբարդ ար Մօնօրանսի, Փարիզ:

Սիրալիբ բարեւներով

Ձերդ

Ա. Չօպանեան

Ծանօթութիւն.— Այս նամակը ինքնին կը հաստատէ նախորդ նամակին մէջ խնդրոյ առարկայ երկու ձեռագիրներուն վաճառման մասին ունեցած կասկածս : Պ. Պօղոս Էմբերեան, փարիզահայ մեծահարուստ մը, որ չէի ճանչնար, ձեռք կը բերէր այդ երկու ձեռագիրները : Զօպանեանին լաւ ծանօթ եւ բարեկամ էր : Յաւեցայ որ այդպէս *գործածուած* էի : Որդան կարմիրի մասին աշխատութիւնն նախընտրեցի *Բազմալէպին* զրկել հրատարակութեան համար, ուր հրատարակուեցաւ եւ գրքոյկով ալ արտատպուեցաւ («Վիշապը հայկական գորգերուն մէջ» նկարագրող ուսումնասիրութեանն հետ) 1931 - 1932ին : Հոս նշեմ որ Զօպանեանի կողմէ Թիւրքացիի, Քուշակի եւայլն տաղերուն եւ քառեակներուն ըստ կամս հրատարակելու ո՛չ գիտական ձեւը չեմ ընդունած եւ ատոր համար էր որ *Բազմալէպի* մէջ 1932ին (քիւ 10 - 11) հրատարակեցի հայրեններու երկար շարք մը Սաղէմի քիւ 2323 ձեռագրէն, յետոյ արտատպուած : Գալով գրամբեմնայիս, իրաւ որ գիրը ներկայանալի բան մը չէր եւ առջին առքիւ փոխեցի :

8

(Նախորդին նման) :

Սիրելի Պ. Քիւրտեան,

Ստացած եմ ձեր Հոկտ. 18 թուակիր նամակը եւ ներփակ Քուշակեան տաղերուն օրինակութիւնը, ինչպէս եւ ձեր Հոկտ. 25ի նամակը եւ ներփակ «Որդան կարմիր» իրայ ձեր յօդուածը : Շատ շնորհակալ եմ :

Քուշակեան տաղերու ընդարձակ շարքէն նախորդ ձեր օրինակութեան համար արդէն դրած եմ ձեզի : Այս նոր զրկածնիդ նորութիւն չի պարունակեր. ամբողջն ալ ունիմ արդէն, բայց հոգ չէ, ինչ ինչ տաղերու մէջ մանր մունր փարխանդներ կան. դուք միշտ հաճեցէք զրկել ինծի այդպիսի օրինակութիւններ, սեւէ ձեւով կ'օգտագործեմ օր մը : Ամենամեծ դժուարութիւնը Անահիտի մէջ այս բոլորին եւ ուրիշ հարիւր տեսակ բաներու որ լեցուած են՝ տեղ դանելըն է : Այս Գ. թիւին մէջ ձեր «Գորգեր»ու յօդուածին առաջին մասը ամբողջութեամբ կ'երեւի եւ բաւական էջեր կը բռնէ, որով ցաւ ի սիրտ ստիպուեցայ Քուշակեան տաղերու շարքին շարունակութիւնը՝ զոր խմբագրած էի եւ շարուած էր՝ յաջորդ թիւերուն յետաձգել :

Նահապետ Քուշակի Գիւանը սպառած է, ինչպէս գրեցի. բայց զրկեցի ձեզի ուրիշ զրքոյկ մը, ուր Քուշակեան սիրային եւ պանդուխտի երգերուն լուսագոյնները ամփոփուած են :

Կը ցաւեմ որ Անահիտի Բ. տարուան թիւ Բ.ը չէք ստացած : Ղրկած էի : Այսօր նորէն կը զրկեմ :

Տիկին Ազնամագեանի երկու ձեռագիրներուն համար զրեցի արդէն ձեզի : Էմբերեան ինք կ'ուզէ դնել : Այդպիսով փակուած նկատենք այդ հարցը : Էմբերեանը ձեռագիր չի ծախեր, դուք տեղը իրմէ պատասխանի մի՛ սպասէք :

Եսայի Նշեցիի Աստուածաշունչին յիշատակարանին համար կը դանելք Գարեգին Վրդ. Յովսէփեանի (այժմ արքեպիսկոպոս) յօդուածին մէջ զոր պարունակող հին Անահիտը կը զրկեմ ձեզի այսօր : Աւելի մանրամասնութեան համար զիմեցէք էջմիածին, տեղակալ Թորէն Մուրաթէլեան արքեպիսկոպոսին (Գարեգին արքեպիսկոպոսը Նոր Նախիջեան կը դանուի) :

Գրաշարը հիւանդացած ըլլալով Անահիտի թիւ Գ.ը քիչ մը ուշացաւ, սմտէ մը լոյս կը տեսնէ : Երկու օրինակներ զրկեցի ձեզի : Փորձերը զրկել

դժուար է (հազար բան ունիմ արդէն գլուխս, եւ կրնամ մոռնալ...), պիտի ջանամ զրկել :

Ձեր երկրորդ նամակին մէջ տեսայ որ թիւ Բ. ք ստացեր էք. ուրեմն չեմ զրկեր: Շատ կը ցաւիմ որ «Հայ էջեր»ու այն օրինակը զոր ձեզի զրկեցի, դէշ կաղմուած է եղեր: Պակտող նկարները շունիմ որ զրկեմ: Պէտք է այդ հատորը ինծի դարձնէք: Լիակատար օրինակ մը՝ մնացած շատ քիչ օրինակներուն մէջ փնտռելով կը զրկեմ ձեզի: Ուրիշ ճար չկայ:

Գորգերու վրայ ձեր յողուածը ամբողջութեամբ երեւալէ յետոյ՝ ձեր նկարները ձեզի կը դարձնեմ, անհող եղէք:

Որդան կարմիրի յողուածը կը պահեմ, հրատարակելու համար՝ երբ տեղ գտնեմ. այսինքն՝ հաւանօրէն՝ այս տարուան Զ. թիւին մէջ կամ Գ. տարուան Ա. թիւին մէջ:

Շատեր՝ ձեզի պէս՝ դնահատեցին Ահարոնեանի մասին զրածիս ողին :
Ընդունեցէք սիրալիբ բարեւներս :

Ա. Չօպանեան

Փարիզ, 8 Նոյ. 1930

Ծանօթութիւն.— Չօպանեան ազնուօրէն «Հայ էջեր»ու նոր եւ կատարեալ օրինակ մը զրկեց ինծի նախապէս զրկած պակասաւոր օրինակին տեղ: Ահարոնեանը Աւետիս Ահարոնեանն է: Որդան կարմիրի մասին ուսումնասիրութիւնս Բագմալէպի մէջ հրատարակեցի ի վերջոյ:

(Կամաչագոյն քղբատարական բացիկ) :

Սիրելի Պ. Քիւրտեան,

Ինչպէս զրած էի ձեզի, ձեր խնդրանքին միակ լուծումն այն էր որ ձեզի զրկէի լիակատար օրինակ մը, եւ դուք ինծի դարձնէիք նախորդ զրկածըս: Կը զրկեմ ուրեմն այսօր ձեզի իմ մօտս մնացած չափազանց քիչ օրինակներէն մին :

Սիրալիբ բարեւներով

Չերզ

Ա. Չօպանեան

Փարիզ, 13 Նոյ. 1930

Ծանօթութիւն.— Խօսքը «Հայ էջեր»ու հատորին մասին է:

(Չորս քերթ) :

Փարիզ, 14 Դեկտ. 1930

Սիրելի Պ. Քիւրտեան,

Ստացած եմ ձեր Նոյեմբեր 10 եւ 25 թուակիր նամակները:

Սպասելով որ նոր զրամեքենայ մը գնէք, նախընտրելի է որ ձեր յող-

ուսածները ձեր ձեռքով գրէք, հաւատացէք որ ձեր ձեռագիրը աւելի դիւրին-
 թեանելի է քան այդ մաշած գրամեքենայով գրուածը : Ուղղագրութեան պա-
 կանները հոգ չէ՛ . ես միշտ աչքէ կ'անցնեմ : Երկու ձեռագիրներու պատմու-
 թեան համար մի նեղամար : Գուք ալ գիտէք որ մեծ արժէք ունեցող բաներ
 չէին եւ գրած էիք թէ ձեր հաւաքածոյին մէջ Շարական եւ Յայտատուրք
 ունիք . տարիէն աւելի է որ քովս էին , գանտնք ցոյց տուած եմ քանի հոգիի՝ ա-
 պարդին կերպով , անոնց տէրը եղող խեղճ կիներ յիսուն անգամ գրած է ու
 ստիպուած եմ պատասխանել . այն պարագային որ համէրեանը շուղէր ինք գր-
 նել եւ ձեզի գրկել պէտք ըլլար , Յայտատուրքը որ ահագին բան մըն է՝ ինչ
 ձեւով գրկելու չէի գիտեր , վարժութիւն եւ միջոցներ չունիմ այդպիսի ստա-
 բումներ ընելու : Ձեմ ծածկեր որ երբ համէրեանը «ես կը դնեմ» բառ , խոշոր
 ապագայէ մը արտասած ըլլալու պատգամ ունեցայ , եւ մտքէս շանցու որ
 դուք որեւէ չափով պիտի ցաւէիք ստացած շրջայնուդ համար այդ ձեռագիր-
 ները որոնց քիչ արժէք ունենայր գրած էիք ինծի : Ինչ որ է , եղածը եղած է , ու
 ձեր պատգամ ցաւն ալ շատ միտիթարելի տեսակէն է :

Ձեր «Հայ գորգաշինութեան» վրայ յօդուածին առաջին մասը երեցու
 Գ. թիւին մէջ , եւ երեք օրինակ զրկեցի ձեզի : Պ. Եանրդեան որուն Ա. եւ Բ.
 թիւը գրկած էի ձեր խորհուրդով , ինծի փութաց գրել որ այլևս չգրկեմ ի-
 բնե , որովհետեւ «գրականութիւնը՝ որքան ալ սիրելի՛ իր հետեւած ճիւղը չէ
 կղեր . . . » : Ձուր տեղ երկու թիւ զրկեցի եւ փութին ծախք տուած եղայ : Աւե-
 լորդ է բոս իս՝ այդպիսի մարդոց հասցէն ինծի տայր : Երբ ձեր մէկ ծածկով
 կամ բարեկամը՝ թերթս տեսնելով որոշապէս փափաք յայտնէ բաժանորդա-
 գրուելու , անոր հասցէն տուէք ինծի : Այլապէս , նեղութիւն մի՛ կրէք :

Կը ցաւիմ որ Անահիտի այն հին թիւը զրկելու տեղ ուր կայ Գարեգին
 Լպիտոսյան Յովսէփեանի յօդուածը (եւ Եսայի Նշեցոյ յիշատակարանը) որ-
 խալմամբ ուրիշ թիւ զրկեր եմ : Այդ թիւը հաճեցէք ետ դարձնել , դայն հա-
 նած եմ հին հաւաքածուներէ որ սակաւաթիւ են : Բուն թիւը կը զրկեմ այս
 նամակիս հետ . այս թիւն ալ՝ օգտագործելէ յետոյ հաճեցէք ինծի դարձնել :

Քուչակեան տաղերու հրատարակութեան շարունակութիւնը (բաւա-
 կան ընդարձակ) պիտի տեսնել Գ. թիւին մէջ որ տպուելու վրայ է ե Յունուա-
 բի վերջերը լոյս կը տեսնէ :

Անահիտի այս Գ. թիւը արդէն բաւական ուշ մնաց գանազան պատ-
 ճաններով , պիտի ջանամ յաջորդ թիւերը կարելի եղածին չափ աւելի շուտ
 հանել : Երանի՛ թէ բաժանորդներն ալ խօսք հասկնային եւ ժամանակին վճա-
 րէին . Բ. տարուան Գ. թիւն հանցի եւ սակայն բաժանորդներուն ստուար մե-
 ծամասնութիւնը դեռ չեն վճարած Բ. տարուան բաժնեկիներ , իսկ նոյն իսկ Ա.
 տարին դեռ չվճարող բաժանորդներ կը մնան Ամերիկա , Անգլիա եւ նոյն իսկ
 Հոս . . . :

«Հայ Էջեր»ու յիսկատար օրինակը գոր ձեզի գրկած էի , հիմա ստա-
 ցած ըլլալու էք : Նախկին պակասաւոր օրինակը հաճեցէք ինծի դարձնել :

Գորգերու վրայ ձեր ուսումնասիրութիւնը պրքոյկի ձեւով հրատա-
 րակելու ծրագիրը զժբախտարար անգործագրելի է : Նախ , ձեր նամակի հաս-
 նելէն շատ առաջ , արդէն Գ. թիւին այդ մասը տպուած եւ գրերը ցրուած էին ,
 պէտք էր այդ առաջին մասը նորէն շարել տալ , աակից գատ , Անահիտի նիւ-
 թական կացութիւնը առ այժմ այնպէս է որ չեմ կրնար սեւէ յաւելուածական
 ծախք յանձն առնել . «Մատենաշար Անահիտ»ի ծրագիրը ես ալ ունիմ , բայց
 հիմակուհիմա չեմ կրնար գործադրել : Ասոր համար է , որ աշխատակիցնե-
 րուն վճարում ընելն ալ , գոր ինծի համար հաճոյք մը եւ պարտականութիւն

մը պիտի նկատէի, չեմ կրնար իրազործել: Նախ պէտք է Անահիտին կեանքը սպառնովել, եւ ջանալ (ինչ որ կ'ընեմ) հետզհետէ բաժանորդներուն ու նուիրատուներուն թիւն աւելցնել, որպէսզի ի վիճակի ըլլամ բոլոր փափաքներս կատարելու:

Ձեր զրկած նկարները պիտի դարձնեմ՝ ինչպէս զրեցի ձեզի՝ ձեր յօդուածին շարունակութիւնը տպուելէն յետոյ: Ահազին նիւթ ունիմ դիզուած, եւ չեմ գիտեր թէ Բ. մասը ամբողջութեամբ պիտի կարենա՞մ դնել Դ. թիւին մէջ. թերեւս ստիպուիմ երկու մասի բաժնել եւ Դ. ու Ե. թիւերուն մէջ տպել:

Անկեց յետոյ պիտի երեւայ Որդան կարմիրի վրայ ձեր յօդուածը: Աւելի ետքը սիրով կը հրատարակեմ ձեր ուսումնասիրութիւնը Հայ եւ Արաբ արուեստի յարաբերութեան վրայ, (այս նիւթը շահեկան է), ատեն շատ ունիք, կը խնդրեմ որ ձեռքով օրինակէք այդ յօդուածը: Հայ խճանկարին վրայ յօդուածներդ ալ շահեկան է, միայն թէ, եթէ ամենքը ուղէք Անահիտի մէջ հրատարակել, քիչ մը երկայն պիտի սպասէք:

Սիրալիբ բարեւներով

Չեղդ

Ա. Չօպանեան

(Նախօրդին նման):

Փարիզ, 19 Յունուար 1931

Սիրելի Պ. Քիւրտեան,

Ստացայ ձեր Դեկտ. 27 թուակիր նամակը եւ ներփակ հինգ տոլարը, որ բաժնեդիրն է Պ. Թօփազեանի: Շնորհակալ եմ: Նշանակեցի ձեր դատած այդ նոր բաժանորդին անունը իբր Բ. տարուան թիւ 3էն սկսեալ բաժանորդ. 4րդ եւ յաջորդ թիւերը կը զրկեմ իրեն ուղղակի: Գորդին ժե. դարէն (եւ ո՛չ ժե. դարէն) ըլլալը կը նշանակեմ թիւ 4ին մէջ: Եանդեանի պարագան, ինչպէս կ'ըսէք, հաղուադէպ բան մը չէ դժբախտաբար: Անահիտի նախկին շրջանի երկու հին թիւերը երբ ձեր աշխատանքը վերջանայ, հաճեցէք դարձնել ինծի:

Անահիտի 4րդ թիւին տպագրութիւնը կ'աւարտի 8-9 օրէն: Հոն պիտի տեսնէք բաւական առատ փունջ մը Քուշակեան տաղերու (որոնց համար ձեր զրկած օրինակութիւնն ալ դորձածած եմ): Դժբախտաբար պիտի չտեսնէք հոն ձեր զորդերու վրայ յօդուածին երկրորդ մասը: Կը ցուիմ, բայց անհնար եղաւ: Երկրորդ մասը երկուքի բաժնել եւ մէկը 4րդին, միւսը 5րդին մէջ հրատարակել լաւ չէր ըլլար, իսկ այս 4րդին մէջ պատրաստ էի դնել շատ ստիպողական, այժմէական նիւթեր կամ երկար ատենէ ի վեր սպասող զրութիւններ: Լուսագոյն է որ 5րդ թիւին մէջ երեւայ երկրորդ մասը, ամբողջը մէկ անդամ մէն: Անահիտի ծաւալը հետզհետէ նեղ կու գայ, ընդարձակել անհնար է, սոյն նիւթական պայմաններուն մէջ ուր կը կատարեմ այդ զժուար գործը: Ամէն մէկ թիւ ժամանակին հանելն ալ նիւթական պայմաններէն կախեալ է: Դեռ առաջին տարուան բաժնեդիրն իսկ չվճարողներ կան... իսկ երկրորդ տարուան բաժնեդիրներէն հազիւ 100ին 80ը վճարած են տակաւին...: Պիտի տոկամ ու պիտի յաղթեմ սակայն բոլոր զժուարութեանց:

Կարգացի Բազմալէպին մէջ հրատարակած յօդուածներդ: Կան հոն

բաւական կէտեր որոնց համաձայն չեմ, թերեւս զրեմ այդ մասին Անահիտի մէջ: Այն աշխատութիւնները զոր ծրագրած էք, շահեկան են բոլորն ալ: Ամէնքն ալ սիրով պիտի հրատարակեմ Անահիտի մէջ բայց աճապարելու չէք: Ատոնք հրատապ այժմէութեան հարցեր չեն, մեց ամիս առաջ կամ յետոյ, նոյն արժէքը կը պահեն այդպիսի յօդուածներ: Անահիտի պէս հանդէս մը պէտք չէ միօրինակ պարունակութիւն ունենայ, միշտ նոյն տեսակ նիւթերով եւ նոյն անուններով: Այդպէսով, թէ՛ հանդէսը եւ թէ՛ զրոյցները կը շահին: Իսկ հանդէսի մը խմբագրին պարտքն է (Հ. Ակիմեան իրաւունք ունի) աշխատակիցներէն աւելի նիւթ տալ ինքն իսկ իր ամսագրին: Գուք կամաց կամաց պատրաստեցէք այդ էղիւտները, հետզհետէ կը հրատարակուին: Անահիտ երկար պիտի ապրի, վստահ եղիք:

Սիրով ձերդ
Ա. Զօպանեան

Ծանօթութիւն.— Պր. Գրիգոր Թովագեանը այն ատեն Ուիչիդա գրտնուող երկու հայերէն մին էր, վաճառատան մը մէջ պաշտօնեայ: Պր. Եանրգեանը նիւ Եօրֆ գորգավաճառ էր: Բաղմալէպի յօդուածիս մասին ակնարկութիւնը Բաղմալէպի 1930, քիւ 12. «Նահապետ Քուչակի կամ Հայրենեկոս Բուրաստանին առքի» (տպագրուած առջեւ) գրածս է: Զօպանեան կը սխալի կարծելով որ աշխատութիւններս որոնց մասին գրած էի «ծրագիրներ» էին: Ընդհակառակը, բոլորն ալ աւարտած աշխատութիւններ էին, որոնք Բաղմալէպի հիւրընկալ էջերուն մէջ այդ ատենները հրատարակուեցան: Զօպանեան կամաձայն կ'երեւի Հ. Ներսէս Ակիմեանի, երբ ան գրեթէ միակար Հանդէս Ամսօրեայն կը լեցնէր: Ասիկա բնական է առարկելի կարելի է նկատել:

(Նախորդին նման):

Փարիզ, 26 Յունուար 1931

Սիրելի Պ. Քիւրտեան,

Վերջին նամակս ձեզի գրկելէս քիչ յետոյ ստացայ ձեր Յունուար 8 թուակիրը: Գրած էի արդէն թէ ստացայ հինգ տարբեր զոր զրկած էիք ձեր նախորդ նամակով, նոր բաժանորդ Պ. Թովագեանի համար: Ստացայ նաեւ ձեր վերջին նամակով զրկած հինգ տարբեր, որ Երկրորդ տարուան բաժնեկիցն է Պ. Հ. Քէչեանի: Երկուքն ալ բաժանորդ են Բ. տարուան Գ. թիւէն սկսեալ: Նշանակեցի անուններն, Կրդ թիւը եւ յաջորդ թիւերը պիտի զրկեմ իրենց ուղղակի: Եստ շնորհակալ եմ ձեր աջակցութեան համար:

Գիտեմ որ պիտի նեղանաք խմանալով վերջին նամակէս թէ ձեր գորգաշինութեան յօդուածին Երկրորդ մասը յետաձգուած է Նրդ թիւին: Ես ալ շատ ցաւով տուի այդ որոշումը, բայց ուրիշ կերպ չէի կրնար բնել, ու միայն ձեր յօդուածին համար չէ որ ստիպուեցայ այդ որոշումը տալ: Գորդերու, տրեւեկեան արուեստներու վրայ յօդուածներ շատ շահեկան են եւ կ'ուզեմ որ Անահիտ անոնց յատկացնէ բաժին մը, բայց անհնար է ամէն թիւին այդ նիւթերուն բաղմալիւ կ'ջեր նուիրել, Անահիտի բաժանորդներուն մէջ զօրգոյտնառները հարիւրին հինգ են հազիւ, եւ այդ տեսակ նկատումներով արդէն թերթ խմբագրել իմ զործս չէ: Պէտք է որ Անահիտը ունենայ այլապէս պա-

բունակութիւն, արժեքաւոր գրութիւններ ամէն ճիւղի մէջ, որպէսզի իր բուրնը ընթերցողները շահագրգռէ: Ձեր յոգսածին երկրորդ մասը բան մը չի կորսնցներ Ծրոյ թիւին մէջ երեւալով: Անահիտի 4րդ թիւն ալ կը շահի՝ նորութիւն ու պէսպիսութիւն պարունակելով: Կը ջանամ 6րդ թիւին մէջ դնել ձեր յոգուածը Որդան կարմիրի վրայ: Անկէց ետքն ալ կը հրատարակենք մաս մաս Հայ եւ Արար Յարաբերութեան վրայ գրածնիդ որ պատկերազարդ է՝ կ'ենթադրեմ: Աճապարելու պէտք չկայ: Կը յուսամ որ թէ՛ մենք եւ թէ՛ Անահիտը դեռ երկար տարիներ պիտի ապրինք:

Թիւ 3էն կը զրկեմ երկու օրինակ (քիչ մնացած է) . էթէ պէտք բլլայ, յետոյ հատ մըն ալ կը զրկեմ:

Հին Անահիտի թիւը դարձուցէք Երբ այլեւս պէտք չունենաք:

Պայենց գրախճառին գրեցի որ ձեզի զրկէ զօնոր բանասիրաման Սողոմոնեանք զիբքը Գարեգին արքեպիսկոպոսի. էթէ չունի, ինծի կ'իմացնէ: Այդ պարագային իմ օրինակս կը զրկեմ ձեզի, որպէսզի կարգալէ յետոյ ինծի դարձնէք:

Սիրալիբ բարեւներով

Ձերդ

Ա. Չօպանեան

Ծանօթութիւն.— Պր. Լ. Քէշեանը Ուիչիդայէն հեռու՝ 200 մղոն՝ Օդեսահօմա Սիդիի մէջ գորգի առեւտարով կը գրադէր: Որդան կարմիրը Բողմա՝ Վէպի մէջ հրատարակեցի 1932ին:

13

(Կանաչագոյն թղթատարական բացիկ):

Սիրելի Պ. Քիւրտեան,

Ստացած եմ ձեր Փետր. 6 թուակիրը: Ձեմ յիշեր պատասխանեցի՞ արդէն: Ենթադրելով որ չեմ պատասխանած, այսօր կը զրկեմ ձեզի: Ձեր սուսմոտարութեան վերջին մասը կ'երևայ անպատճառ թիւ 5-6 միացեալ թիւին մէջ: Պիտի ջանամ ձեր Որդան կարմիրի վրայ յոգուածը դնել Գ. տարւան Ա. թիւին մէջ, բայց չեմ համարձակիր որոշ խոստում ընել: Գողափար չունիք ինչքան դէզերով բան ունիմ հրատարակելի, էթէ թիւ 1ին մէջ չերևայ, թիւ 2ին մէջ՝ անպատճառ կը հրատարակուի:

Ստացայ Անահիտի հին թիւերէն մին (զոր զրկած էի ձեզի) եւ զոր դարձուցած էք: Թերեւս տարգային հրատարակեմ Սողոմոնեանի Էդիստին թարգմանութիւնը. առ այժմ միտք չունիմ: Սողոմոնեանց զիբքը ստացած բլլալու էք հիմա: «Հայ եւ Արար Գեղարուեստ», «Թորոս Տարօնեցի», շատ շահեկան նութիւնք են եւ մեծ սիրով պիտի հրատարակեմ Անահիտի մէջ: Նոյնպէս՝ աւելի ետք՝ «Վիշապը Հայ գորգերու մէջ», «Սճանկար» եւն.:

Սիրով ձերդ

Ա. Չօպանեան

Մանօրութիւն. — «Թորոս Տարօնցի»-ն հրատարակեցի *Տարօնի Արծիւի մէջ*, 1943, քիւ 21 եւ 22: Յետոյ զատ գրփոյլով: «*Կիւսասր հայ դորդերու մէջ*» *Բաղմատէտ*, 1931-1932, եւ *Որդան կարճերի* հետ զատ գրփոյլով:

Այս բացիկը անբուական է: Թղթատարական կնիքը Մարտ 1931 ունի:

14

(Թիւ 2ին պէս):

Սիրելի Պ. Քիւրտեան,

Շատ կը ցաւիմ որ տունը չէի երբ եկեր էք:

Ես ալ շատ ուրախ պիտի ըլլամ ձեզ տեսնելով:

Յառաջիկայ կիրակի առաւօտ ժամը 9էն 10 ու կէս տունս պիտի սպասեմ: 10 ու կէսին ստիպուած եմ մեկնել: Եթէ կարենաք այդ միջոցին դալ ինձի, շատ գոհ կ'ըլլամ:

Սիրալիբ բարեւներով

Ա. Զօպանեան

Փարիզ, 13 Մայիս 1931

Անահիտի 5-6 թիւը, որուն մէջ երեցաւ ձեր յօդուածին երկրորդ մասը, դրկեցի Ուիչիդայի ձեր հասցէին. բայց որպէսզի աւելի շուտ տեսնէք, օրինակ մը եւս կը դրկեմ ձեր Փարիզի հասցէին:

Մանօրութիւն. — Այդ միջոցին Փարիզ էի եւ գացեր էի Զօպանեանի ր բնակարանը տեսնելու: Գժքախտաբար հոն չէր: Գոնապանին հետ երկտող մը բողոքած էի որուն ի պատասխան այն նամակը դրկած էր Փարիզի պանդոկս: Ժամադրեալ օրը հանդիպեցանք իրարու: Այդ ատեն էր որ Փարիզէն Թրիէտդի վրայով, շոգեմառով, Պարուսի նաւահանգիստով, գացի Երեւան եւ էջմիածին, անկէ ալ Պարսկաստանի վրայով վերադարձայ:

15

(Նման նախորդին):

Սիրելի Պ. Քիւրտեան,

Ձեր երկտողն ստացայ եւ շատ ցաւեցայ որ ձեր երկար ճամբորդութենէն դարձին ձեզ անձամբ չտեսայ: Անշուշտ շատ շահեկան բաներ պիտի ունենայիք ինձի պատմելիք: Ձեր այցելութիւնը առաջուց ինձի իմացնելու էիք, որ ձեզի սպասէի:

Ամէն ջանք պիտի ընեմ որ ձեր «Հայ եւ Արար գեղարուեստ. յարարերութիւնները» յօդուածին առաջին մասը զնեմ տպուելու վրայ եղող թիւին մէջ, բայց շատ յոյս չունիմ որ պիտի յաջողիմ. դիզուած եւ շատոնց սպասող նիւթեր, ինչպէս եւ այժմէական կարեւոր նիւթեր շատ ունիմ, տեղ դտնելլ այս ամէնուն դժուար է: Պատկերներն ալ այնպէս դասաւորուած են որ առաջին

ժամին մէջ շուտ պատկեր չհայ, զորոք նշխարայ մասին կը վերաբերին. շին-
 շիններ պատարտան են աղբէն: Եթէ այս նշխարներ թիւին մէջ չգրանցուի զին
 առաջին մասը, յաւերջ թիւին մէջ ստորագրէ մէկանց կը գնեն. թէ այս շուտ
 գոթն է: Արդէն միջ կ'ուզէ որ գրքոյնի մեւոյ աչ նշխար, նախընտրելի է որ
 նախ նորոյնն ապագամտակալին թիւ թ'ն: Ժողով կ'ըլլայ, ու միտն թափել, ու
 ապագայութեան, կողքի և կողմի նամար. Կենթադրեմ որ շուտիս գումար
 ժր կ'ընէ նորն ծախքը: Կուզեմ որ առաջնայ գումար այս գումարին շուտ
 կուտիւնք, մեր նախնայութիւնք աւել, մաս մըն աչ գրիչը այս գումարին, և
 յետոյ գործողութիւն այս ծրարիքը: Եւ մեծ գծաւորութիւններոյ կը շարունակ
 կեմ կոր Անահիտի շրատարութիւնք, Տնտեսական տարեկանը շուտ մտակ
 Անահիտին անդրախօսան ապիկին անկումոյ, Արդիւն, Եղբարտոյ, Ժողով, ևն.
 ժամնեղիկներէն ամէն մէկուն վրայ 25 Փրօնք կը կարգուիմ, զա՛մաններ
 կը կատարուին շաբաթանց աչ և զանգուց կերպոյ, Ամբարայ ևն անհետ շնե-
 յու ապարանապետին՝ գրքոյնի շրատարութեան նամար:

Գարեկին սրբազանին ինչպէս և ինքիսմէնի միտարանութեան մէջ աչ գր-
 եամ Լև Անահիտ, յայց առնել ժր ի վեր, բլե ևս չեն գարմներ, չեն յանմներ
 կոր տէտղիկադերեւուն:

Ձեր ապագայութիւնները թնծի գրեցէ՛ք, խնդրեմ:

Ընդունեցէ՛ք սիրայիբ բարեկեան,
 Ա. Զօպանեան

Փարիզ, 25 Հոկտ. 1931

Մանօրութիւն.— Խորի. Հայաստանի վերագարմիս կրք Փարիզ հան-
 դիպեցայ, հոն չէր Զօպանեան եւ առիթ չեղաւ զինք տեսնիլու: Այդ տարուան
 Սեպտ. 1ին հաւով մեկնեցայ Ֆրանսայէն:

Հրատ. Յ. ՔԻՒՐՏԵԱՆ

(Շար. 1)

ՔԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՍԱՐԳԻՍ ՔԱՅԱՆԱՅ ՊԻԺԱԿ

(1285? — 1355?)

Սարգիս Քաչանայ ծնած է ԺԳ. Դարու վերջերքը: Որդին էր Գրիգոր Քաչանայի (+ 1319?) և Հեղինէի (+ 1329?): Ամուսնոյն անունն էր Զայտուն (+ 1323?): Ունէր որդի մը՝ Գրիգոր զոր կը յիշէ 1319 թուին: Նոյնպէս ունէր չորս մը՝ Թէֆանէ կամ Սոյանդ խաթուն: Հայրը ճարտար գրիչ և ծաղկող էր, որուն ձեռքին տակ հմտացած է գրչութեան և մանրանկարչութեան արուեստին:

Սարգիս Քաչանայ ունէր աշակերտներ, որոնցմէ կը յիշէ Յակոբը 1332 թուին: Իր գործունէութեան վայրը կգած է ընդհանրապէս Սիր մայրաքաղաքը և անոր մօտիկ Դրազարկի վանքը:

Սարգիսի «Պիծակ» մականունով կոչուած ըլլալը մեղի կը տեղեկացընէ Սերաստոյ Ստեփանոս Եպիսկոպոսը գրելով 1320ին. «Եւ գտի զսրբասէր քաչանայ զՍարգիս՝ մականուն Պիծակ, յոյժ հմուտ նկարագրութեան» (Յիշատ. ԺԴ. Դարի, էջ 162):

Նկատի առնելով Սարգիսի հօր անունը՝ Գրիգոր և մականունը Պիծակ, բնական կը թուի մեղի Սարգիսը համարել որդին Գրիգոր Պիծակի, որ շ. 1284ին մասնակցած է ծաղկումին Կոստանդին գրչի օրինակած մէկ ձեռագրին՝ Մատուցը Նոր Կտակարանի.— Ձեռ. Երեւանի, թիւ 196:

Սարգիս Պիծակ իր նկարագրողած ձեռագիրներուն մէջ քանիցս առիթը ունեցած է զձելու նաև իր սեփական սրտակերք. ատոնցմէ ծանօթ են մեղի երեք հատ, 1331, 1338 և 1342 թուականներէն, որոնցմէ վերջինին մէջ անոր մօրուքն ու պեխերը ճերմկցած են բոլորովին:

Սարգիս Պիծակի գրչական և մանրանկարչական գործունէութիւնը կը տարածուի մօտաւորապէս կէս դարու շրջանի մը վրայ (1307—1354), մեծ արդիւնաւորութեամբ: Մեղի ծանօթ իր գործերուն թիւը կը մօտենայ հինգ տասնեակի: Կը ներկայացնենք ժամանակագրական դասաւորութեամբ, ըստ կարելոյն:

1. 1307, Սարգիս նկարագրողած է իր հօրը՝ Գրիգոր Քաչանայի օրինակած Աւետարանը.— Ձեռ. Ս. Յ. Թ. 2566:

2. 1312? — Ղազարու վանքին մէջ 1312ին Առաքել գրչի ձեռքով ներսէս Քաչանայի համար օրինակուած Աւետարանին հայթայթած է նկարներ.— Ձեռ. Ս. Յ. Թ. 1949:

3. 1313? — Ոսկով զարդարած է, Մաղուսայի մէջ Ստեփանոս Գոյնեւրերիցանց գրչի Տիկին Այլիծի հրամանով 1310—1312ին օրինակած Նոր Կտակարանը.— Ձեռ. Կերլայի, թիւ 13: Բանբեր Մատենադարանի, թիւ 9, 1969, էջ 438 (Ե):

4. 1316, Սիր, Շարական, Բարթուղիմէոս Քաչանայի համար.— Ձեռ. Tubingenի Մատենադարանին: Sirarpie Der Nersessian, Manuscripts Armeniens Illustres, Paris, 1937, էջ 138:

5. 1318? — Աստուածաշունչ, օրինակուած Յովհաննէս զրչէն, Կոստանդին Վարդապետի համար, ծաղկած է Սարգիս — Ձեռ. Տիկ. Յակօբեանի, Ֆրէյլն: Der Nersessian, Man. Arm. Illustres, էջ 140-141:

6. 1319, Սիս, Շարական, Պետրոս աւագ սարկաւազի համար. — Paris, Bib. Nat. Թ. 66:

7. 1319, Աստուածաշունչ, օրինակուած Յովհաննէս Երէցի որդի Յովհաննէս զրչի կողմէ. ոսկոյ եւ ծաղկոյ զարդարած է Սարգիս Քահանայ. — Ձեռ. Վենետիկի, Թ. 1 (1508):

8. 1320, Սիս, Շարական, գրած եւ ծաղկած է Կոստանդինի եւ անոր որդիին համար. — Ձեռ. Ս. Յ. Թ. 2355:

9. 1320, Կիլիկիա, Աւետարան, օրինակող Աւետիս (ԺԳ Դար), ծաղկումը եւ նկարազարդումը ամբողջացուցած է Սարգիս Քահանայ «Պիծակ», նուէր ստացող Ստեփանոս Եզս. Սերաստիոյ, որ նկարազարդումը ամբողջացնելու համար լծարած է 1300 դրամ. — Ձեռ. Երեւանի, Թ. 7651: Յիշատ. ԺԳ. Դարի, էջ 162-163: Կազմողը հետեւեալ ծանօթագրութիւնը ունի այս մեծարժէք Աւետարանի մասին. «Այս Աւետարանի նկարազարդման գործին մասնակցել են ութ նկարիչներ, որոնցից են նաեւ Թորոս Ռօսլինը եւ Սարգիս Պիծակը...»: Ըստ Գ. Արք. Յովսէփեանի այս «Աւետարանը իր նկարներով օրինակ է հանդիսացել Նիկողայոս Խրիմցի նկարչի համար, Ժէ դարուն» (Նոր Գիր, 1944, Թիւ 1, էջ 17):

10. 1321, Դրազարկի մէջ Ստեփանոս Երկայն զրչի Սմբատ սարկաւազի համար օրինակած Մանրումունքը ծաղկած է Սարգիս Քահանայ. — Ձեռ. Ս. Յ. Թ. 2434:

11. 1321?, Շարական, Անուարդեան խմբագրութիւն, օրինակուած Թորոս Հոսովայեցի զրչի ձեռքով, իշխանաց իշխան Հեթումի եւ որդիին Կոստանդինի համար: Նկարազարդած է Սարգիս Քահանայ. — Ձեռ. Նիւ Եօրքի Հանրային Մատենադարանի, Թիւ 1489: Նոր Գիր, 1944, Թիւ 1, էջ 6, 16:

12. 1322, Դրազարկ, Սիս, Շարական, զաղափարած է «Ի բա եւ յնստիւր աւրինակէ, որ կոչի Կոստանդեա» եւ «գրով եւ ծաղկով եւ ոսկով եւ պատկերնով» զարդարած է Թորոս Դպրի համար. — Ձեռ. Ս. Յ. Թ. 1644:

13. 1323, Սիս, Աստուածաշունչ (մասնակի), օրինակուած Գրիգոր Երէցի ձեռքով, Սարգիս Քահանայ ծաղկած է եւ նկարազարդած Անդրիասանց Ուխտի Առաջնորդ Ստեփանոս արհի Եպիսկոպոսին համար. — Ձեռ. Ս. Յ. Թ. 1930:

14. 1324, Սիս, Շարական, գրուած՝ բանի սպասուոր Օշինի ձեռքով, Սարգիս Քահանայ ծաղկած եւ ոսկած է, Գրիգոր սարկաւազի համար. — Ձեռ. Ս. Յ. Թ. 1620:

15. 1324, Բլրցի Անաստասին մէջ Ստեփանոս փանական քահանայի ձեռքով ներսէս փանական քահանային համար գրուած Մանրումունքը ծաղկած է Սարգիս Քահանայ. — Բազմալէզ, 1971, էջ 337-338:

16. 1325էն առաջ օրինակուած Սաղմոսարան մը ծաղկած է. — Ձեռ. Երեւանի, Թ. 9066:

17. 1325, Դրազարկ, Աւետարան, օրինակուած Միխայիլ որդի Գրիգոր զրչէն, Փոսոյ Ուխտի Վանահայր Հայրապետ կրօնաւորի պատուէրով ծաղկած եւ ոսկած է Սարգիս Քահանայ. — Ալիշան, Սիսուան, էջ 234:

18. 1325, Սիս, Աւետարան, օրինակած եւ ծաղկած է: Հետագային (1408) սոյն Աւետարանը դնած է Դաւիթ Եպիսկոպոս՝ մականունանեալ Ղրլիճ. — Ձեռ. Մշոյ Ս. Առաքելոց Վանքի, Թ. 21:

19. 1325, Աւետարան, օրինակուած Սկեւոյի մէջ, ձեռամբ Յով-

Հաննէս գրչի, Մարտիրոսի որդի Սարգիս Քաշանային համար, ծագումը կա-
տարած է Սարգիս (Պիժակ)։— Ձեռ. Երեւանի, թ. 5708:

20. 1328, Սիւ, Ձեռնագրութեան Գիրք մը, Խրիմի Ստեփանոս արք-
եպիսկոպոսին համար։— Յիշտ. ԺԴ. Դարի, թ. 263, Լ. Ս. Խաչիկեան:

21. 1329, Աւետարան, օրինակուած Ալիների մէջ՝ Կարապետ գրչի
ձեռքով. Սարգիս Քաշանայ ծագկադարդած է։— Ձեռ. Նոր Զուգայի, թ. 42:

22. 1329, Սիւ, Աւետարան, գրած եւ նկարադարդած է Լևոն Զոր-
բորդ թագաւորին համար։— Ձեռ. Ղալաթիոյ, թ. 57: Այժմ Chester Beatty
Library, N. 561. Sirarpie Der Nersessian, Dublin, 1958:

23. 1330, Մանրուածուք, գրած, ծագկած եւ սակած է Տիրացու կու-
սակրօն Քաշանային համար։— Ձեռ. Երեւանի, թ. 7125: Յիշտ. ԺԴ. Դարի,
էջ 228-229:

24. 1331, Շարակնոց, օրինակած է Վասիլի որդի Սարգիս սարկաւա-
զին համար։— Ձեռ. Երեւանի, թ. 1601:

25. 1331, Անսիգք Անտիոքայ եւ Գառնատանադիրք Սմբատայ, գրած
է Հրամանաբ Լևոն թագաւորի, որուն նկարը կը կազմէ ձեռագրին թանկա-
զին դարդը։— Ձեռ. Վենետիկի, թ. 107:

26. 1331, Գրագարիկ, Համկլայեցի Թորոս գրչի օրինակած Աւետա-
րանը ծագկած է Սարգիս Քաշանայ, Մարտիրոսի որդի Սարգիս Քաշանային
համար: Մտղկոզին վեղարակիր նկարը կը տեսնուի սուրբ Մատթէոսի առջև
ձերսդիր, «Սարգիս Արեղ» արձանագրութեամբ։— Ձեռ. Վենետիկի, թ. 97
(Հին թիւ 16):

27. 1332, Սիւ, Աւետարան, գրած եւ ծագկած է Յակոբ Քաշանայի
որդի Գրիգոր Քաշանային համար։— Ձեռ. Ս. Յ. Թ. 2649: Արտ. Արք. Սիւր-
մէկեան, Յուլյակ Ձեռ. Երուսաղէմի, 1948, էջ 348:

28. 1333, Սիւ, Շարական, օրինակած եւ ծագկադարդած է։— Ձեռ.
Պ. Մոսխեսեանի, Կալիֆոռնիա: Էջմիածին, 1953, Նոյմ.—Գեղտ.— էջ 35:

29. 1333, Սիւ, Շարական, օրինակած եւ նկարադարդած է «Իշխան»
ժականուանեայ Յակոբ Քաշանային համար։— Ձեռ. Թէհրանի, թ. 4: Հան-
դէս Ամսօրեայ, 1953, էջ 106:

30. 1333, Աւետարան, գրուած Զորոյ Վանք (Կիլիկիա) ի վայելումն
Առաքելի. ծագկող Սարգիս Քաշանայ։— Ձեռ. Սոսյ: Ձեռագիր տետր Ս. Կիլի-
կոպոյեանի, գրի առնուած Ատանա, 1919, հսկաներբի սկիզբը (թիւ 4):

31. 1334, Աւետարան, գրուած Վահրամայ որդի Գրիգոր գրչին, Կա-
րապետի որդի Պօղոս Քաշանայի համար: Մտղկած եւ սակած է Սարգիս Քա-
շանայ։— Ձեռ. Վենետիկի, թ. 164 (Հին թիւ 763): Սիւսեան, էջ 235:

32. 1334, Գրիգոր Դպրի ձեռքով Կոստանդին դպրի համար գրուած
Շարակնոցը ծագկած եւ սակած է Սարգիս։— Բաղմալկոյ, 1971, էջ 336:

33. 1335, Աւետարան, օրինակուած Փոս Անաստասին մէջ, Յովհան-
նէս գրչի ձեռքով, Մարտիրոս Քաշանայի համար: Մտղկադարդած է Սարգիս
Քաշանայ։— Ձեռ. Երեւանի, թ. 6504:

34. 1335, Սիւ, Շարական, «Ի յաւ եւ յրնտիր արինակէ որ կոչի Սույ
Գրիգոր»։— գրած եւ սակած է Յովհաննէս կուսակրօն քաշանային համար։—
Ձեռ. Ս. Յ. Թ. 1578:

35. չ. 1335, Շարական, գրած եւ ծագկած է։— Ձեռ. Ս. Յ. Թ. 1436:

36. 1336, Սիւ, Աւետարան, գրած եւ ծագկադարդած է Անդրէաս կու-
սակրօն քաշանային համար։— Ձեռ. Երեւանի, թ. 5786: Յիշտ. ԺԴ. Դարի,
էջ 283: Աստուածատուր ծագկող, Ոստանի մէջ, այս ձեռագրէն պատճէնահա-

նած է Աւետարանիչներու նկարները, 1419 թուին.— Յիշտ. ԺԵ. Դարի, Ա. Մասն, էջ 227 :

37. 1337, Կոպիտառ, Մանրուսմունք, օրինակուած Առաքել զբշի ձեռքով, Կոստանդին սարկաւազին համար : Մաղկած է Սարգիս Քահանայ.— Ձեռ. Երեւանի, թ. 9554 :

38. 1338, Աստուածաշունչ, Յակոբ կաթողիկոսի համար օրինակուած Յակոբ եւ Սարգիս զբիչներէ վերջինը՝ Սարգիս Քհն. Պիճակ՝ նկարազարդած է միեւնոյն տառն, արձանացնելով իր ինքնանկարը եւս.— Ձեռ. Երեւանի, թ. 2627 : Գար. Աբբ. Յովսէփեան, Մի էջ Հայ Արուեստի Պատմութիւնից, Հալէպ, 1930, էջ 10-11 : Ա. Երեմեան, էջմիածին, 1953, սեպտ. էջ 46 :

39. 1338, Մանրուսմունք, գրուած Կոպիտառայ զղեակին մէջ, Թորոս սարկաւազի համար. Սարգիս Քահանայ ծաղկած եւ ոսկած է.— Ձեռ. Հալէպի, թ. 7 :

40. 1341, Շարական, օրինակած եւ ծաղկած է.— Ձեռ. Մշոյ, թ. 2. Կր զտնուէր Մատին Պետրոս Առաքելոյ Վանքը :

41. 1342, Դրագարկ, Աւետարան, գրած եւ ծաղկած է Յակոբի որդի Տիրացու կրօնաւոր քահանային համար : Ստացողին նկարին հետ կր տեսնուի նաեւ ծաղկողինը.— Ս. Փրկիչ, 1950, Մայիս, էջ 6-11 : Այժմ Ձեռ. Chester Beatty, թ. 614 :

42. 1346, Սիս, Աւետարան, օրինակած է Ներսէս Եպս. եւ նուիրած Մարիուն թաղուհիին : Սարգիս Քահանայ զարդարած է՝ մագաղաթի վրայ դժուած տնօրինական պատկերներով, թաղուհիին կենդանագրով հանդերձ.— Ձեռ. Ս. Յ. Թ. 1973 : Տես նաեւ Սիոն, 1967, էջ 125-129 :

43. 1348ին, Տիրացու քահանայի պատուէրով ամբողջացուցած է նրկարները հին Աւետարանի մը, օրինակուած Կիրակոս զբշէն ԺԳ. զարու կիրտուն մօտաւորապէս.— Ձեռ. Chester Beatty, թ. 613 :

44. 1348, Սիս, Յայսմաւուրք, գրած եւ նկարազարդած է իր «Մաւրքաբորգոյն» Դրագարկի եւ Սիսի Առաջնորդ Բասիլիոս արքեպիսկոպոսին համար.— Ձեռ. Նիւ Եորքի Փ. Մորզանի Մատենադարանին, թ. 622 :

45. 1350, Սիս, Աւետարան, գրուած եւ ծաղկուած Սարգիս Քահանայի ձեռքով, զոր կը ստանայ Անդրէաս Եպիսկոպոս.— Ձեռ. Մոյսէս խան Խաչատրեանի : Հ. Աճառեան, Տուրքի Ձեռ. Թէհրանի, թ. 2 :

46. 1353, Աւետարան, գրած եւ ծաղկած է «ի ճերութեան ժամանակի».— Ձեռ. Երեւանի, թ. 6795 : Յիշտ. ԺԳ. Դարի, էջ 403 :

47. 1354ին ծաղկած է Նոր Կտակարան մը, օրինակուած 1255 թուին, Կոստանդին զբշի ձեռքով, Ստեփանոս Վարդապետի համար.— Ձեռ. Երեւանի, թ. 6661 :

Այս ցանկը անշուշտ սպառիչ չէ : Ասոնցմէ զուրս կան քանի մը դորձեր որոնց թուականները յայտնի չեն : Իրեն պատկանող ուրիշ ձեռագիրներ եւս կրնան դտնուիլ տակաւին, ժամանակի ընթացքին : Բայց այսքանը արդէն լիովին կը բաւէ Սարգիս Քահանան զատելու մեր ամենէն արդիւնաւոր զբիչներու եւ մանրանկարիչներու կարգին :

ՆՈՐԱՅՐ ԵՊՍ. ՄՈՎԱԿԱՆ,

Հ Ա Յ Ա Գ Ի Տ Լ ՈՒ Ի Մ Ա Ր Ի Է Ս

LOUIS MARIÈS

ԿԵԱՆՔԸ, ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ

Ե Ի Ն Ր Ա

«ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՅԹԻ ԿՐԿՆԱԿԻ ԲՆՈՅԹԻ ՄԱՍԻՆ»

ԱՆՏԻՊ ՅՕԴՈՒԱԾԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԵՒ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ

Ն Ա Խ Ա Բ Ա Ն

Յրանսիան եւրոպական այն երկիրն է, որ առաջինն է հետաքրքրուել հայագիտութեամբ, ցանկացել է ունենալ հայերէն ձեռագրերի և ազագիր զրքերի գրադարան: Եւրոպայում 1810ին առաջին անգամ Փարիզում է սկսուել գրաբարի պաշտօնական դասաւանդումը Արեւելիան կենդանի լեզուների ազգային դպրոցում (École Nationale des Langues orientales vivantes): Առաջին ուսուցիչը եղել է Յակոբ Շահան Զրպեհեանը: Նրան յաջորդել են Յրանսիացիներ իբրև դասախօս: Այժմ այստեղ աշխարհարար և գրաբար է դասաւանդում պրոֆ. Ֆրէդէրիք Ֆէդին:

Յրանսիան կարող է իրաւացիօրէն հպարտանալ իր հայագէտ գաւակներով, որոնցմէ են Լը Վալան դը Ֆլարիվալ, Ժ. Սէն-Մարթէն, Բրասէ, Լանդուա, Դիւլարիէ, Քարիէր, Մէյէ, Մաբլէր, մեր օրերում Հ. Շարլ Մերսիէ և պրոֆ. Յ. Ֆէդի և ուրիշներ: Հին և արդի հայերէնի դասաւանդումով և հայագիտական քաղաքան ուսումնասիրութիւնների մէջ հայագիտական հարցերի համակարգմանի մշակումով նրանք մեծապէս նպաստել են փոքր, բայց մշակութային փառաւոր անցեալի ժառանգորդ հայ ժողովրդի լեզուական ու մասենագրական գանձերի գիտական ճանաչմանը եւրոպայում:

Յրանսիացի երախտաւոր հայագէտների փայլուն համաստեղութիւնից է նաև մեր դարաշրջանի բանասէր ու լեզուաբան, հանդուցեալ Հ. Լուի Մարիէ-Սը (Louis Mariès) (1876-1958): 1926ին Փարիզի "Institut Catholique" բարձրագոյն դպրոցում բացուեց գրաբարի դասաւանդման երկրորդ կենտրոնը Յրանսիայում. դասախօս նշանակուեց Լ. Մարիէսը և իր պաշտօնին մնաց մինչև 1946 թուականը, երբ տեղը զիջեց իր պատրաստած շնորհալի հայագէտ Հ. Շարլ Մերսիէին:

Մի քանի համառօտ ակնարկներից բացի, չկայ մի ամբողջական ուսումնասիրութիւն Յրանսիական հայագիտութեան մասին. չունենք նաև նրանց կարևորագոյն գործերի հայերէն թարգմանութիւնները, որոնք մասամբ երախտագիտական հատուցում կը լինէին: Կարծում ենք, որ այդ երախտագիտական գործին և հայկական լայն շրջանակներում Յրանսիացի մի հայագէտի ծանօթացման նպատակով կը լինենք մեր այս մենագրութեամբ, ուր, առաջին անգամ, փորձել ենք ըստ արժանին գնահատել Մարիէսի հայագիտական վաստակը: Նախ ուրուագծել ենք

նրա համեամ ու պարզ կեանքի ուղին և առել նրա հայազիսական աշխատանքների մատենագիտական ցանկը՝ վերնագրերի հայերէն թարգմանութեամբ: Այնուհետև հայագիտութեան բաժինների առկա խմբուարել և ներկայացրել ենք նրա ուսումնասիրութիւնները, կանգ առնելով աշխատութեան գլխաւոր խնդրի, քննարկուած ամենակարեւոր հարցերի և հեղինակի եզրակացութեան վրայ: Չենք անտեսել նաև դրանց մասին տպագրուած գրախօսութիւնները, որքան կարողացել ենք յայտնարել ժամանակի գիտական մամուլում: Թերևս այսպիսով մի գաղափար առած կը լինենք ընթերցողին նրա այս կամ այն աշխատութեան մասին, բանասէրին կամ լեզուաբանին թողնելով իրեն հետաքրքրող ուսումնասիրութեանը մանրամասն ծանօթանալու աշխատանքը: Ամէն հարցում չէինք կարող մէկ խօսքով վճռել Մարիէսի տեսակէտների բացարձակ ճշգրտութիւնը կամ սխալականութիւնը: Սակայն որոշ հարցերում չենք զլացել մեր կարծիքն արտայայտել, որքան ներում էին մեր գիտելիքները:

Մարիէսը հրատարակել է հայագիտութեան հետ առնչուող բանասիրական և լեզուաբանական աշխատանքներ՝ գրքեր, յօդուածներ և գրախօսութիւններ, կազմել է անգլիացի հայագէտ Կանիքիթի աշխատութիւնների մատենագիտական վերլուծական ցանկը: Ուստի նրա հայագիտական աշխատանքները խմբուարելու ենք բանասիրական, լեզուաբանական և մատենագիտական երեք ենթավերնագրերի առկա: Սակայն պէտք է գիտենալ, որ Մարիէսը որքան բանասէր է բառիս բուն իմաստով, նոյնքան էլ լեզուաբան է և գրաբարի մասնագէտ: Պատրաստել է Եզնիկ Կողբացու և Հիպոզիտոս Հոսմոյեցու գործերի հին հայերէն գիտական բնագրերը, որոնց լեզուական և բնագրային բազմաթիւ հարցեր լուսարանել է հարիւրուար ծանօթագրութիւնների մէջ: Ուստի մեր երեք խմբուարումները որոշ չափով արհեստական են: Մարիէսը Ֆրանսերէնի կամ լատիներէնի է թարգմանել նաև հայերէն հին բնագրեր (Եզնիկ, Հիպոզիտոս Հոսմոյեցի և այլն):

Մարիէսը պատմագէտ չէ, ուստի մեր պատմագիրների գիտական բնագրերի պատրաստման կամ թարգմանութեան ձեռնամուխ չի եղել: Լինելով կենդեցական, նա գրողուել է հայ մատենագրութեան կրօնական բնոյթի գրքերով, կամ գրախօսել է մեր հոգևոր մտահաններին նուիրուած աշխատութիւններ: Այս գիտական աշխատանքները կատարել է մասնագիտօրէն, որովհետև նա միաժամանակ հելլենագէտ էր, հայրաբան, լատիներագէտ, հայագէտ, հին գրական լեզուների և հին գրականութիւնների քաջատեղեակ:

Մարիէսի դասախօսական և գիտական գործունէութիւնը արշնջուցիչ է. դասաւանդել է յաւնական և լատիներական հին գրականութիւն, գրաբար, յաւնական բանասիրութիւն, յաւնական մանրանկարչական արուեստի տեսութիւն, Աստուածաշնչի մեկնութեան պատմութիւն: Աշխատութիւններ է հրատարակել յաւնական, հայկական, ասորական հայրաբանութեան, Հին և Նոր կտակարանների, յաւնական և լատիներական դասական գրականութեան ու լեզուների մասին, ինչպէս նաև այս բոլոր բնագաւառներին վերաբերող գրքերի գրախօսութիւններ: Սակայն նրա հրատարակութիւնների մեծագոյն մասը հայագիտութեան է նուիրուած:

Մարիէսից անտիպ մնացել է «Հայկական մշակույթի կրկնակի

ընտյթը (Լեզու և գրականութիւն)՝ մի յօդուած, որ կարդացել է հայկական մի հաւաքոյթում 1946 թուականի Գեղեցիկների 22ին: Մենագրութեան վերջում այն հրատարակում ենք բնագրով և հայերէն թարգմանութեամբ, շնորհիւ մեզ այն արամադրող Հ. Շարլ Մերսիէի, որին հրատարակով յայտնում ենք մեր շնորհակալութիւնը:

Յատուկ անունների առաջարձութիւնը կատարեցինք ըստ արեւելահայերէնի արտասանութեան:

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՑ ԱԿՆԱՐԿ՝

(1876 - 1958)

ԼՈՒԻ ՄԱՐԻԷՍԸ ծնուել է Փարիզում 1876 թ. Օգոստոսի 19ին: Միջնակարգ (կամ՝ երկրորդական) կրթութիւնն ստանալուց յետոյ, 1893 թ. մտել է հոգևոր նորընծայարան, որտեղ աչքի է ընկել ուսման մէջ ցուցաբերած առաջադիմութեամբ: 1899ին, աւարտելով համալսարանական դասընթացները՝ ստացել է Licenceի վկայական և նորընծայարանում 1902 - 1904 տարիներին դասաւանդել է յունարէն և լատինարէն: Աստուածաբանութիւն սովորելիս ցուցաբերել է գիտահետազոտական աշխատանք կատարելու փայլուն ընդունակութիւններ, մասնաւոր Փոլովոլոյի (Աստուածաշունչ) նոր յայտնարեւած երբայերէն մի բնագրի մասին յայտարարուած մրցոյթի աթիւ գրած շարադրութեան մէջ², որով նրան շնորհուել է ուսումնասութեան երկու տարուայ իրաւունք ևս:

1910 թ., Սաղմոսների մի մեկնութեան վերաբերեալ իր առաջին գիտական աշխատանքից յետոյ³, Մարիէսն զգացել է, որ իր ուսումնասութիւնը դեռևս թերի է, թէև արդէն գիտէր հայարարանութիւն, երբայերէն, ասորերէն և եթովպերէն: Ուստի անուանի մասնագէտներից նա սկսում է սովորել արգի յունարէն և ռուսերէն, Արևելխան կենդանի լեզուների դպրոցում (Ecole des Langues orientales vivantes) Յ. Մաքլերից՝ գրաբար հայերէն և հայ հին գրականութիւն: Միաժամանակ Բարձրագոյն ուսմանց դպրոցում (Ecole des Hautes études) յաճախում է յունական գրչարուեստի և Անթուան Մեյէի համեմատական քերականութեան դասընթացներին: Նիկողայոս Մառից և վրացադէտ Մարիս Բրիերից սովորել է վրացերէն: Ինչո՞ւ յատկապէս այս լեզուները, ինչպէս յայտնի է, Արևմտեան Եկեղեցու հայերի որոշ երկերի յունարէն բնագրերը կորել են, պահպանուել են նրանց միայն ասորերէն, հայերէն կամ վրացերէն հին թարգմանութիւնները:

Առաջին համաշխարհային պատերազմը խանգարել է նաև Մարիէսի կեանքը: Սկզբում նա ազատ է մնացել գիտնորական ծառայութիւնից և Ժերսէի միջնակարգ դպրոցում փոխարինել հին գրականու-

¹ Կենսագրական տուեալները մասամբ քաղել ենք հետևեալ մահախօսականներից. Graffin F., Le Père Louis Mariès. Nouvelles de l'Institut Catholique de Paris, déc. 1958, p. 18-21; Dumézil G., L'oeuvre de Louis Mariès. Revue de l'histoire des Religions, t. 155, avril - juin 1959, p. 268-270.

² "Dissertation sur le texte hébreu, retrouvé, de l'Éclésiastique (Sagesse de Strach)", Revue biblique, 1907, p. 5-10.

³ "Le Commentaire sur les Psaumes de Diodore de Tarse". Comptes rendus des séances (de l'Académie des Inscriptions et Belles Lettres), 1910, p. 542.

թիւնների ուսուցչին: Սակայն, 1915ից սկսած, իր ցանկութեամբ, բանակում ծառայել է իբրև զինուորական քահանայ և ցուցաբերած անձնակրթութեան համար արժանացել է Պատերազմական խաչի և Պատուոյ լեգէոնի շքանշաններին (Croix de Guerre և Légion d'honneur):

1919 թ. շարունակել է ուսումնառութիւնը: 1913ին արդէն աւարտել էր արդի յունարէնի դասընթացը: Յետագայում Կոլէժ դը Ֆրանսի (Collège de France) բարձրագոյն դպրոցում լսել է Մեյէի դասախօսութիւնները ին սլաւոններէնի, հայերէնի և յունարէնի համեմատական քերականութեան վերաբերեալ: Ստացել է նախ՝ հայերէնի, այնուհետև ուսուցչէնի գերագանցիկի վկայական:

Տկար առողջութեան պատճառով, Մարիէսը թէև ստիպուած է եղել սահմանափակել աշխատանքային ժամերը, այնուհանդերձ 1924 թ. նրա հրատարակած 127 և 212 էջանոց երկու մենագրութեան իժման վրայ Փարիզի համալսարանի՝ Սորբոնի գիտական խորհուրդը 1924 թ. Նոյեմբերի 17ին նրան շնորհել է բանասիրական գիտութիւնների դոկտորի աստիճան (Docteur ès lettres):

Ինչպէս յայտնի է, Ֆրանսիայում այս գիտական աստիճանը հայցելու համար պէտք է ներկայացնել երկու աշխատանք՝ մէկը լիսաւոր և միւսը լրացուցիչ: Մարիէսի երկու աշխատութիւններն էլ արժանացել են մասնագէտների բարձր գնահատականին: Նրա լրացուցիչ աշխատանքը (212 էջ) եզնիկի «Եղծ աղանդոց» խորագրով յայտնի դարձած երկի բանասիրական՝ բնագրային և աղբիւրագիտական, ուսումնասիրութիւնն է: Այս աշխատանքի իժման վրայ Անթուան Մեյէն հեղինակին դասել է լաւագոյն հայագէտների շարքում, իսկ մի քանի տարի անց՝ նրան հռչակել է Ֆրանսիայի լաւագոյն գրաբարագէտը: Դեռևս 1920ից սկսած, Մարիէսը հրատարակել էր հայագիտական յօդուածներ Աւետարանի հայերէն թարգմանութեան վերաբերեալ (տե՛ս մատենագիտական ցանկում):

Այսպիսով Մարիէսի երկարատև, խորամուխ և համակողմանի պատրաստութիւնը լատինական և յունական դասական գրականութեան, ընդհանուր լեզուաբանութեան, յունական և արևելեան հայրաբանութեան, բիւզանդական և հայ մատենագրութեան ասպարէզներում պսակւում է յաջողութեամբ, և այդ անխնջ աշխատողը Ֆրանսիայում ձեռք է բերում համարեա եզակի դիրք. կանգնում է Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում, «Ինչպէս ինքը՝ հայ ժողովուրդը», գրել է Ֆ. Գրաֆէնը նրա մտնուան առթիւ՝ նկատի ունենալով նրա հայագիտական վաստակը:

Գիտական հանդէսներ նրան հրաւիրում են աշխատակցելու:

Աբելեյեան կենդանի լեզուների ազգային վարոցը նրան յաճախ է հրաւիրել իբրև քննական յանձնաժողովների անդամ: Վերջում Լուսուորութեան նախարարութիւնը նրան նշանակել է քննական յանձնաժողովի մշտական անդամ: «Patrologia Orientalis» արևելեան հայրաբանութեան մատենաշարի հրատարակիչ Հ. Ռընէ Գրաֆէնը Մարիէսին վստահում է ինչպէս այս ժողովածուի մէջ, այնպէս էլ «La Revue de l'Orient chrétien» հանդէսում ապագրուող հայերէն և սլաւոններէն բնագրերի հրատարակութեան գործը:

Երբ Ռընէ Գրաֆէնի առաջ խնդիր է դրուել վերափոխել «Institut Catholique» բարձրագոյն դպրոցում արևելեան լեզուների դասաւանդումը, նա 1926ին Մարիէսին առաջարկում է այստեղ առաջին անգամ

դասաւանդել գրաբար: Այդպիսով, Արեւելեան կենդանի լեզուների դպրո-
ւից յետոյ, Փարիզում գրաբարի երկրորդ պաշտօնական դասընթացն է
բացւում մի այլ բարձրագոյն դպրոցում: 1926ի Նոյեմբերի 8ին Մա-
րիէսը կարդացել է ներածական դասախօսութիւնը (տե՛ս ստորև): Նա
այս ամբիսնում պաշտօնավարել է քսան տարի: Նրան յաջորդել է իր
պատրաստած հայագէտը՝ Լ. Շարլ Մերսիէն, որ յաջողութեամբ շարու-
նակում է դասաւանդել գրաբար (և վրացերէն):

Կլիժ դը Ֆրանս բարձրագոյն դպրոցում Մարիէսը, իբրև ունկըն-
դիր, իր լրջութեամբ, հետեւողականութեամբ և ջանասիրութեամբ վա-
ղուց արժանացել էր Մեյէի ուշադրութեան: Ուստի նկատի առնելով
նաև նրա լեզուաբանական և հայագիտական գիտելիքները՝ Մեյէն իր
կեանքի վերջալոյսին, երբ արդէն համարեա կուրացել էր, խնդրել է
աշխատակցել իր “Esquisse d’une grammaire comparée de l’arménien classique”
(Ուրուպիժ գաւական հայերէնի համեմատական ֆեռականութեան) աշխա-
տութեան առաջին հրատարակութեան (Վիեննա, 1902) բարեփոխութեան:
Մարիէսին քաջածանօթ բանասէր ժորժ Դիւմէզիլի վկայութեամբ, Մա-
րիէսն այդ աշխատանքը համարել է իր հայագիտական գործունէութեան
գագաթնակէտը: Նա ոչ միայն հեղինակին բնթերցել է «Ուրուպիժ» ա-
ռաջին հրատարակութիւնը և գրի առել բարեփոխուած խմբագրութիւ-
նը, հակել տպագրութեանը, այլև կազմել է աշխատութեան վերլուծա-
կան ցանկը, որ տպագրուած է գրքի մերջում և շատ է հեշտացնում
օգտագործումը: «Ուրուպիժ»ը գրախանութներում վաճառքի է հանուել
հեղինակի մահից մի քանի շաբաթ յետոյ:

Մեյէի կեանքի վերջին տարիներին Մարիէսը նրան օգնել է նաև
յօդուածներ գրելու, Ֆրանսերէն լեզուով ամփոփելու Հրաչեայ Աճառ-
եանի «Հայերէն արմատական բառարան»ը, սակայն աշխատանքն ընդ-
հատուել է Մեյէին մահուան գիրկը հասցնող ծանր հիւանդութեան պատ-
ճառով:

Մեյէն և Մարիէսը դարձել էին մտերիմ բարեկամներ. մահամերձ
Մեյէի սնարին նա հակել է մինչև նրա վերջին շունչը և անհուատու-
թիւնից նրան քրիստոնէական դարձի է բերել, ինչպէս վկայում է Լ.
Շ. Մերսիէն: Նա միշտ էլ հպարտ նշել է, որ լեզուաբանական և հայա-
գիտական հարցերում ինքը Մեյէի աշակերան է, պատկանում է նրա
լեզուաբանական և հայագիտական դպրոցին:

Մարիէսին որպէս հայագէտի բարձր են գնահատել նաև Հայերը:

1934 թ. Մարտի 11ին Վեննաիկի Ս. Ղազար կղզու Մխիթարեան
կաճառը Մեյէին, Մաքլէրին և Մարիէսին միոժամանակ ընդունել է
անդամ որպէս արժանաւոր հայագէտներ: Մարիէսին, իբրև հայագէտի,
նոյնքան բարձր են գնահատել նաև Վիեննայի Մխիթարեանները, որոնց
մօտ նրա այցելութիւններից մէկը եղել է 1931ի Նոյեմբերին: Նա վա-
յելի է Արշակ Չօպանեանի և Փարիզի սղջ հայութեան ընտրանու խո-
րին յարգանքը: 1937 թ. փետրուարի 27ին, երբ Հայ Բարեկարծական
Ընդհանուր Միութեան «Պօղոս Նուպտ» գրադարանի ղահլիճում հայ
մատուորականութիւնը յարգանք է մատուցում հանգուցեալ հայագէտ
Անթուան Մեյէի յիշատակին, ուրիշ անուանի Ֆրանսիացիների հետ

⁴ Dumézil G., L'oeuvre de Louis Mariès (NICP, p. 268. յապաւումը լրիւ տե՛ս ստորև):

հրաւիրում է նաև Լուի Մարիէսին, որ հանդէս է գալիս «Մեյլէն Ի՞նչ ըմբռնում ունէր դասական հայերէնի մասին» ելույթով⁵։

Մարիէսը, ինչպէս նշուեց, լոյս է բնծայել հայրաքանդական երկերի հրատարակութիւններ՝ յունարէն բնագրով, հայերէն և վրացերէն դասական թարգմանութիւններով, ֆրանսերէն կամ լատիներէն իր փոխադրումներով հանդերձ։ Այսպիսի հսկայական աշխատանքներում նրան գործակցել են վրացագէտ Մարիա Բրիէրը և նրա աշակերտը՝ հայագէտ Շարլ Մերսիէն։ Բանասերներին յայտնի է, որ այս կարգի հրատարակութիւնները տաժանելի աշխատանք, լեզուական և բանասիրական խոր ու բազմակողմանի գիտելիքներ են պահանջում. ուստի նրա միայն այդ գործերը բուսական կը լինէին, որպէսզի նա դասուէր վաստակաւոր բանասէրների շարքը։ Ուսումնասիրողները կարող են ամենայն վստահութեամբ օգտագործել նրա հրատարակած բնագրերը. դրանք գիտական տեսակէտից հաւաստի են, որովհետև Մարիէսը բնագրերի համբաւատար ուսումնասիրութեան, քննական բազդատութեան և մեկնարանութեան հարցերում ամենափոքր թերութիւնն անգամ չի հանդուրժել։ Նա կղել է այն համեստ գրական մշակներից, որոնք իրենց ընտրած մասնագիտութեան մէջ կատարելութեան են ձգում։

Մարիէսը, իբրև գրարարի ուսուցիչ, ունեցել է քիչ, բայց արժանաւոր աշակերտներ, որոնք դա պատիւ են համարել իրենց համար։ Նրանք լեզուաբանութեան և բանասիրութեան անգոստանը մշակել են և շարունակում են մշակել Ֆրանսիայում, Բելգիայում, Նորվեգիայում, Բուլղարիայում, Ռումինիայում, Բէյրութում, Հոսթոնում, Եթէ միայն սահմանափակուենք թէկուզ հայագիտութեամբ։ Նրանք միահամուռ յայտարարել են, որ իրենց ուսուցիչը խստապահանջ և նայնիսկ բժախնդիր լինելով հայերէնի և միւս լեզուների առաջնութեան և ուրիշ հարցերում՝ ամենափոքրիկ սխալն անգամ չի հանդուրժել։ Նա կարողացել է ուսանողների ուշադրութիւնը սեւեռել լեզուական երևոյթների վրայ, բմբռնել տալ լեզուի ոգին, քաջալերել, ղեկավարել և նրանցից առուելագոյնն ստանալ գիտութեան համար։ Այդպիսով նա ամբողջ օրեր է արժանադրել կարգալու, բարերար անկեղծութեամբ քննադատելու և գնահատելու յօղուածներ, թարգմանութիւններ, ակնարկներ, աշխատութիւններ։ Բազմաթիւ օրինակներից նշենք միայն երկուսը, որոնք անմիջական կապ ունեն հայագիտութեան հետ։

Ֆրանսիական Ակադեմիայի անգամ պատմաբան Ռենէ Գրուսէն իր «Histoire de l'Arménie» («Հայոց պատմութիւն») աշխատութիւնը ձօնել է Ա. Զօպանեանին, Ֆ. Ֆէդիին և Լ. Մարիէսին՝ յայտարարելով, որ իր գրքի համար հեղինակը շատ է պարտական նաև վերջինիս։

Սահակ վարդապետ Քէշիշեանը յայտնի է Գրիգոր Նորեկացու «Մատեն»ի ֆրանսերէն գեղեցիկ թարգմանութեամբ։ Նա իր աշխատանքը մասամբ վերանայել է Մարիէսի հետ. «Լուի Մարիէսին հետ աշխատելու պատիւն ունեցայ 15 օր փարիզ, Օգոստոս 1952ին, Նորեկացիի ֆրանսերէն թարգմանութիւնն աչքէ անցընելու համար... Մարիէսին հետ աշխատելու եմ, որպէսզի թարգմանութիւնս իսկապէս գի-

⁵ Լոյս է տեսել Une cérémonie consacrée à la mémoire du Professeur Antoine Meillet գրքոյկում, Paris, 1937, էջ 28-39. տե՛ս ստորև։

տական ըլլայ, որովհետև Հայր Մարիէս շատ խստապահանջ էր, և իր խորհուրդները մեծապէս օգտակար դարձան ինձի»⁶:

Հայագիտութեան բնագաւառում Մարիէսի ֆրանսիացի աշակերտներին են Սր-նիսլաւ Լիոնէ և Ծարլ Մերսիէ վարդապետները: Առաջինը Հոսմի՝ Աստուածաշնչի դպրոցի եկեղեցական բանասիրութեան բաժնի վարիչն է: Հայագիտութեան մէջ յայտնի է իր «Le Parfait en arménien classique» («Գիտական հայերէնի յարակաւորը», Փարիզ, 1933, 188 էջ), «Les Origines de la version arménienne et le Diatessaron» («Աւետարանի հայերէն բարգ-սնուրիւնը և Համարաբառ Աւետարանը», Հոսմ, 1950, 302 էջ) արժէքաւոր աշխատութիւններով ու յոգևածններով: Նշուած առաջին աշխատութեան առաջարկում (էջ XIV) նա Մարիէսի մասին գրել է. «Թող ինձ թոյլ արուի այստեղ շնորհակալութիւն յայտնել ոչ միայն իմ ուսուցիչ Ա. Միլէին, այլև Հ. Լուի Մարիէսին՝ Institut Catholique դպրոցի իմ դաստիարակը. նա ինձ սրտաբաց հաղորդեց իր գիտելիքները, կարծիքները, դիտողութիւնները և արամադրեց մինչև իսկ անտիպ աշխատութիւններ»: Սրանցից էր եզնիկի անտիպ ֆրանսերէն թարգմանութիւնը և «Les formes verbales de l'arménien moderne» («Արդի հայերէնի բայական ձևերը»), որ այն ժամանակ (1933 թ.) անտիպ է եղել, ինչպէս Լիոնէն գրել է իր աշխատութեան էջ 169-ում, և մնացել է անտիպ, սակայն ս⁶ում մօտ:

Ծարլ Մերսիէն՝ Մարիէսի միւս աշակերտը, հայազէտ է և վրացագէտ: Ծնուել է 1904ին, Լիոնում: Մարիէսին աշակերտել է 1935 - 1946 թթ.: «Էնտիսիսի կարսիկ» դպրոցում իր ուսուցչի փոխարէն 1946ից դասաւանդում է գրաբար, իսկ 1951ից՝ նաև վրացերէն: Փարիզի լեզուաբանական ընկերութեան և «Revue des Études Arméniennes» հայագիտական հանդէսի նոր շարքի խմբագրական յանձնաժողովի անդամ է: Մարիէսին ոչ միայն աշխատակցել է հայագիտական հրատարակութիւններին քերականով, այլև ինքն էլ հայագիտական աշխատութիւններին, հայ հին

⁶ Ս. Վ. Քէշիշեանի մեզ գրած անձնական նամակներից (2 Փետրուար և 21 Ապրիլ 1968 թ.):

Թերևս աւելորդ չի լինի այստեղ թարգմանաբար ներկայացնել Մարիէսի կարծիքը թարգմանչի մասին.

«ես՝ ներքոստորագրեալս, շուրջ տասնհինգ օր, օրական երեք ժամ աշխատեցի Սահակ Վ. Քէշիշեանի հետ:

Միասին վերանայում էինք Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» նրա կատարած նախնական թարգմանութիւնը: Այսպիսով վերանայեցինք մի մեծ մաս՝ համարեա մէկ տասներորդը: Ես համոզուեցի, որ Ս. Քէշիշեանը խորապէս տիրապետում է՝ 1. գրաբարին և 2. ֆրանսերէնին: Յայտնի է, թէ որքան ընդարձակ է Գրիգոր Նարեկացու բառապաշարը: Արդ, Ս. Վ. Քէշիշեանը, կրթութիւն ստացած աւելի քան շատ ֆրանսիացիներ, յիակատար և ճշգրտօրէն գիտակ է ֆրանսերէնի բառապանծին, խմատային նրբերանգներին և հոմանիշներին: Նա նրբօրէն ընկալել է նաև ֆրանսերէնի քերականական, շարահիւսական և ոճական հնարները: Դրանց աւելացնենք նաև այն, որ իր աստուածաբանական և հոգևոր կատարեալ կրթութեան շնորհիւ դիտէ աննկատելի արուեստով բայց և ճշգրտութեամբ տեսնել և երևան հանել այն, ինչ կարելի է այդ երկի կառուցուածքն անուանել, որի մէջ Գրիգոր Նարեկացին բանաստեղծական լիթանիաներով արտայայտուելով դարգացնում է կրօնական ճոխ և խորունկ միտք»:

Մարիէսի ձեռքով գրուած կարծիքի լուսատիպ պատճենը մեզ արամադրեց Ս. Վ. Քէշիշեանը:

գրական երկերի ֆրանսերէն թարգմանութիւնների և հայագիտական գրքերի գրախօսութիւնների հեղինակ է:

Մարիէսը հայագիտութեան ծառայութիւններ է մատուցել նաև առաջ նուիրատուութիւններ անելով Մեյէի և Մաքլէրի հիմնադրամ (1920) «Հայագիտական հանդէս»ին, ինչպէս նշուած է հանդէսի նախագահի տարեկան հաշուետուութիւնների մէջ:

Լ. Ֆ. Գրաֆէնի (F. Graffin) շնորհիւ մեր ձեռքի առկա ունենք Լուի Մարիէսի կազմած հաշուետուութիւնը (Յունիս 1935 թ.), որով ծանուցում է «էլիսիսիւ կարոլիկ» դպրոցում հայագիտութեան ամբիոնի 1930-1935 տարիների գործունէութեան մասին: Ֆրանսիայում հայագիտութեան պատմութեան և Մարիէսի կենսագրութեան լուսարանման նպատակով՝ թարգմանաբար այսօր ներկայացնում ենք առաջին մասը:

«Վերջին այս հինգ տարիներում (1930-1935) գրաբարի դասընթացին հետևել են ֆրանսիացի, բելգիացի, նորվեգիացի, լեհ, չեխ, բուլղար, ռումինացի, նոյնիսկ հայ ունկնդիրներ՝ աշխարհական, վարդապետ, կրօնաւոր:

«Երթասարգ լեզուարաններ, իրանագէտներ և յատկապէս խեթագէտներ դասընթացին հետևում են լրացնելու համար դասական հայերէնի իրենց գիտելիքները, որոնք անհրաժեշտ են նրանց մասնագիտութեան: Քարոզիչ կրօնաւորներ են գալիս սովորելու հայերէնի հնագոյն ձևը, որով շարադրուած են այն ազգի եկեղեցական և պատմագրական կոթողները, որին կաթողիկէ միասնութեան բերելու են կոչուած նրանք. այդ լեզուի գիտակութիւնն անհրաժեշտ է նրանց առաքելութեան:

«էլիսիսիւ կարոլիկ» դպրոցի գրաբարի դասընթացը կապի մէջ է 'Կոլեժ դը Ֆրանս'ի և Բարձրագոյն ուսմանց դպրոցի Պատմագրական և բանասիրական ու կրօնագիտական բաժինների, ինչպէս նաև Արեւելեան կենդանի լեզուների ազգային դպրոցի հետ:

«Բարձրագոյն ուսմանց դպրոցի (Պատմագրական և բանասիրական բաժնի) վկայական ստանալու համար երեք աւարտական աշխատանքներ են գրուել դասական հայերէնի վերաբերեալ 'Էնստիտիւ կաթոլիկ' դպրոցի (գրաբարի) դասախօսի ղեկավարութեամբ, որ նշանակուել է դրանց պաշտօնական ընդդիմախօսը:

«Կրօնագիտական բաժնի նոյն վկայականին արժանանալու համար մի ուրիշ աշխատութիւն է գրուում, որի հեղինակը պատմական հետազոտութիւններ է կատարում հայկական հնագիտութեան և արուեստի հարցերի պարզարանման նպատակով: Նոյն դասախօսի ղեկավարութեամբ, այդ աշխատանքը պատրաստուած է Լ. Մ. Թալոնը (P. M. Tallon):

«Դարձեալ նոյն ղեկավարութեամբ, մի շրջանաւարտ, որ վկայեալ է Արեւելեան լեզուների ազգային դպրոցից և 'Էնստիտիւ կաթոլիկ' դպրոցից, Պրն. Մ. Ժոնվալը (M. Jonval), համալսարանաւարտ, որ մի քանի տարի դասաւանդել է Բարձրագոյն ուսմանց դպրոցում բալթիկական լեզուներ, դոկտորական դիսերտացիա է պատրաստում Պօլսոս առաքեալի աստուածաբանական յունարէն բառերի հայերէն համապատասխանների մասին՝ նրա թղթերի և մեկնաբանութիւնների թարգմանութիւնների մէջ: Աշխատութիւնը լինելու է Պետական դոկտորայի գըլխաւոր դիսերտացիան:

«Մի շրջանաւարտ՝ Լ. Սթանիսլաս Լիոնէն, Յիսուսեան միաբա-

նութիւնից, գրել է Նոր կտակարանի հայերէն թարգմանութեան վերաբերող բաժինը Նոր կտակարանի բնագրային քննութեան վերաբերող մի աշխատութեան մէջ, որ այժմ հրատարակուած է Հ. Լազարանժը:

«Մի սուրիշ շրջանաւարտ՝ Լ. Ֆրուազըլօ վարդապետը (Abbé L. Froidevaux), գովառը Գ. Բայեանի աշխատակցութեամբ չուտով լոյս կ'ընծայի Հերոնիմոսի «Ընդդէմ աղանդաց»ի հայերէն թարգմանութեան Գ և Ե գրքերը:

«Արեւելեան լեզուների ազգային դպրոցի և 'Էնստիտուի կաթոլիկ' դպրոցի երկու շրջանաւարտ այսօր դասախօս են՝ մէկը՝ պ. Հանս Ֆոկթ, Օսլոյի (Նորվիգիա) և միւսը՝ պ. Վլադ Բընըցիանու, Չերնուուցիի (Ռուսմիինիա) համալսարաններում:

«Օսլոյի համալսարանը պ. Հ. Ֆոկթի նախաձեռնութեամբ այս տարի՝ 1934 - 1935 սեսսեմական տարում, 'Էնստիտուի կաթոլիկ' դպրոցն է ուղարկել պ. Քնութ Բերգսոլանդին, որ հիանալիօրէն օժտուած նարվեգիացի երիտասարդ լեզուաբան է, խեթերէն և միաժամանակ դասական հայերէն սեանելու համար:

«Դասախօսը (այսինքն՝ Լուի Մարիէսը - Մ. Մ.) Լուսաւորութեան նախարարութեան կողմից նշանակուած է հայոց լեզուի քննական յանձնաժողովի անդամ Արեւելեան լեզուների ազգային դպրոցում:

«... 1934 թուականի Մարտի 11ին, Ակադեմիայի անդամ և 'կուլէժ դը Ֆրանս' դպրոցի դասախօս պ. Ա. Մեյէի և Արեւելեան լեզուների ազգային դպրոցում հայերէնի դասախօս պ. Ֆրէդէրիք Մաքլէրի հետ միասին նա (այսինքն՝ Մարիէսը - Մ. Մ.) Սուրբ Ղազարի (Վենետիկ) կոնտաի անդամ նշանակուեց:

«... Պ. Ա. Մեյէն դասախօսին պատիւ արեց՝ խնդրելով աշխատակցել «Ուրուալիժ գուսական հայերէնի համեմատական քերականութեան» իր գրքի վերահրատարակութեան: Այս աշխատութիւնը ապագրուած է:

«Նոյն գիտնական Պրոֆեսորի հետ նա աշխատակցել է երեք յօդուածի պատրաստութեան և շարագրման, որոնք չուտով լոյս կը տեսնեն Փարիզի Լեզուաբանական ընկերութեան Տեղեկագրում կամ Բանբերում. դրանք ցոյց կը տան այն յատուկ հետաքրքրականութիւնը, որ ներկայացնում է դասական հայերէնը հնդեւրոպական լեզուների համեմատական սեսսեմասիրութեան համար»:

ՄԱՐՏԻՐՈՍ ՄԻՆԱՍԵԱՆ

Երուսաղէմ
(Ն-ր-ն-ի-է-ւ-է)



ՊԱՏՄԱԿԱՆ

«ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԲԱՂԴԱՏԻ»

ՅՈՒՑԱԿ ՎԵՐԱԲԵՐԵԱԿ ՏԵՂՈՅՍ⁵

- 1150 1761 Թւոյն Յարութիւն Յակոբեանց նախահայր պապն իմ⁶ աշխնքն հայրն Այդինի ընդ Սոփիա կնաւ հանդերձ, ի Տիգրանակերտէ առ տեղս դալ ե բնակուին Բաղդատ :
- 1160 1711 Թւոյն գալուստն Երկրորդական ուստայ նազարի :
- 1167 1718 Թւոյն Կօկ նազարեան Էկեղեցին տիրապետելն ուստայ նազարի :
- 1176 1727 Թւոյն թաղաւորելն նազրչահ Ղալի Շահ Քահմաղրն յԱսպահան :
- 1180 1731 Թւոյն ձիթտան ընծայումն առ սպիրտ սպղին Բաղդկացոց :
- 1196 1747 Թւոյն սպանուին նազրչահ զաշնակաւ ի ծառայէ իւրմէ, յայժմ թւոյն թաղաւորեաց Քէրիմխանն ի Շիրազ :
- 1198 1749 Թւոյն մեծ սոփ անկանին Բաղդատ :
- 1200 1751 Թւոյն չորից սրբոց մասանց Էջմիածնէ շնորհ գալն տեղս :
- 1217 1768 Թւոյն Արք(ա)համ ծնողիս ծնունդն է ի Այդինէ :
- 1220 1771 Թւոյն մահտարածամն Բաղդատուոյ բնաջինջ արարեալ :
- 1221 1772 Թւոյն մահտարածամն Բասրայու, որում 800 Հայոց տան դուռն փակեալ :
- 1222 1773 Ի յայժմ ամի Քէրիմխանն Շիրազայ ընդ միջնորդութեամբ Էղբոր իւր Բասրայու Երկիրն տիրեալ և Գլբրայի Սուլթանն Աղա Մուսալիմին զերի ձերբակեալ և սպայ սիրելոյ ներել և ընդ շնորհիւ իւր ի թաղաւորութեան Պօլսոյ, կուսակալութեան հրօփարտակն արտօնութեան Երեր և ի Շիրազէ անտի ասօք փառօք յուղղեալորեալ առ տեղս նստոյց, և ըստ այժմ յոյժ բարեկամութիւն հաստատուեց ի մէջ Երկուց տէրութեանց և յիշեալ Սուլթանն Աղէն, 24 ամ կուսակալութիւն արար և զկնի նորին 4 ամ ևս Ալի փաշայ Արուզազարէն, և
- 1227 1778

5 Այսինքն՝ Բաղդատի :
 6 Խօսքը իր՝ սոյն պատմութեան հեղինակի մասին է :

- զկնի նորին մեծ առաջի Սուլէյման փաշի որդի Ասրազ փաշայն չորս կէս ամ իշխեալ, եւ Դաւուդ աֆանդի արծաթով զնեալ չօր նորին, սպան Ասրազին եւ կուսակալութիւնն տիրեալ տասն հինգ ամ իշխեաց, մինչեւ ի յաւուրսն մահատարածամն տեղոյս, Այի փաշայն եկն ի Պօլսոյ, զերկիրն տիրեալ եւ Դաւուդ փաշայն անփնաս ձերբակեալ եւ առաքեաց առ Պօլիս, եւ Վրացիքն զրկուցան իշխանութենէ տեղոյս ըստ այնմ, եւ ընդ (հանուր) ամ ի բնէ մինչ ի վախճան մերձ յիսուն չօր (54) ամ զեւեց, ընդ ամենայն վայելչութիւնն Վրացեաց, եւ խափանեալ եմուտ ի ձեռս Օսմանցեաց :
- 1230 1781 Թւոյն Քաղզէ յաղզէ Եօնան անուանի սոն ի փառս հաւատի նահապետեցաւ Բաղդատ որում զլուին նորին յատուկ ի գոյ եկեղեցոյն իւրեանց ամփոփելոյ եւ ըզմարմինն ի դաշտին հանդատարանին, որում եւ ի միւսում ամի՝
- 1231 1782 Թւոյն փաղբիքն մարմին զողացեալ տարան առ Հրոս, սակայն զուր զլիսամման եւ զղղեստ զօտին ընդ վերարկուալ հաւանական է մինչ ցարդ, զոչն առ տեղս, որում առ հասարակ քրիստոնեայք, առ վասն բժշկութեան հիւանդաց տանեն եւ ըստ հաւատոց իւրեանց ընկալնուն յԱստուծոյ :
- 1231 1782 Թւոյն փաղբիքն զողացան ի վերլիշեալ մարմինն տարան Հոսմ :
- 1233 1784 Թւոյն Աստուածամօր եկեղեցին ապարիտ Քաղզէ հրդեհեցին :
- 1234 1785 Թւոյն հայկազինքն վերստին նորոգեցին սուրբ եկեղեցին :
- 1240 1791 Թւոյն Այդին նախահայրն իմ վախճանեալ :
- 1241 1792 Թւոյն Տէր Եփրեմն ի ժամանակի եպիսկոպոսութեան, առ տեղս զալ ընդ կոնտակաւ տեառն Ղուկասու սրբազան կաթողիկոսի առ վասն Հնդկաստանայ նուիրակութեան :
- 1246 1797 Թւոյն զամուսնանալ չօրն իմոյ Արրհամու ընդ մօրս Եւայի :
- 1248 1799 Թւոյն 14 Փետրվարի է ծնունդ մեղսամածեալս Ղուկասու եւ ի յայտմ ամի Տէր Եփրեմ սրբազանն վերագարձ արար Բաղդատ, եւ ի յայտմ ամի Նոյեմբեր ամսոյն վախճանուեցաւ տէր Ղուկաս կաթողիկոսն :
- 1249 1800 Թւոյն սրբազան տէր Յովսէփ կաթողիկոսն նստաւ ի յաթոռի :
- 1256 1807 Թւոյն մեռաւ տէր Յովսէփ կաթողիկոսն եւ եմուտ անդրէն շուկ աղմկաց ընդ մէջ եպիսկոպոսաց, յորոց Դաւիթն ըսդ կարեկցութեամբ Պարսիացեաց կաշառիք ընկալեալ զգահն նստաւ ի հայրապետութեան յաթոռն, եւ իսկոյն յայնմ թւոյն Դանիէլ եպիսկոպոսն անմիջա-

պէս ընդոստեալ զնաց զանձս խոստանալով զօրութեամբ-
 բրն Պարսիացոց, եկն առ յաթոռն եւ տէր Դաւիթ սուտ
 կաթողիկոսի ալիքն կնտեալ, անարգաբար խայտառա-
 կելով լուծաւ հայրապետութենէ զնայ, եւ տէր Դանիէլ
 նստաւ ի զահի հայրապետութեան որում եւ այնմ գա-
 բոյն, քանի քանի նուիրակունք տարածեալ շրջակայէին
 անդադար որում եւ առին եղիելի մանկանց զհացն ի բե-
 բոնոյ յալիշտակեալ եւ ետուն առ ի շանց. ե որում ըստ
 այնմ բանասէրն տրտնջալով ողբայ այսպէս. «Եպիսկո-
 պոսք աշխարհասէրք ընտրեալ արծաթով ի կարդ յօծու-
 մբն շնորհաց հօգւոյն կոչման պիտադունից շմնաց»: Եւ
 զի մինչ կենդանի էր Դաւիթն ընդ սակաւ միջոցաւ ի
 տարարադտութենէ ազգի փոյթ առ փոյթ տէրն ի բաց
 պահանջեաց հողին Դանիէլի թէ եւ ինքն մեռաւ, սակայն
 յաթոռն ճնշեալ թողին, ի ներ գումար պարտուց եւ իր-
 բեւ լցաւ

1257 1808

Թիւս այս, զի որպէս յաւուրն Տրդատայ արքայի
 մերոյ, միածին բանն Ատտուած էջ ի զաշտին Հայաս-
 տանի, ընդ միջնորդութեամբ հօրն մերոյ Գրիգորի եւ ի
 շոյճէ անօրինեալ կազմեաց զհայրապետական զաթոռն
 էջմիածնի առ վասն ազգիս Հայոց, հանդունատիպ պար-
 դեաւառն զթալով ազգիս այսօր շնորհեալ վիճ(ա)կե-
 ցոյց վասն մեր, իսկ անձնադիր քաջ մի հովիւ, փոխա-
 նակ նորին լուսաւորչի, զերանաշնորհ տեառն Եփրեմ
 սրբազնասուրբ կաթողիկոսն ժառանգեալ նստաւ ի վե-
 բայ սղատեսիլ յաթոռի հօրն մերոյ Լուսաւորչի, որում
 էր ճշեալ ի ներքոյ անբերելի ծանր պարտուց, եւ զե-
 բացեալ ընդ մթերիւք ի ձեռս անօրինաց: Ահա այսօր է
 զոր արար տէր եկայք ցնծացուք, ահա օր փրկութեան,
 զի այսօր ելաք մեք ընդ հուր եւ ջուր եւ եկաք ի հան-
 գիստ, քանզի խաւարեալ էր ի բացուստ անտի լուսաւոր-
 չական ճրագն աթոռոյն, զի ահա տէրն իւր արագա-
 հաս եկն եհաս լուցանել զնայ: Նա զի երանաշնորհ հայ-
 րապետն մեր, բարձրաբազուկ էր եւ հարուստ յոյժ,
 քանզի ի բնէ կարի հարուստ մեծատան որդի էր հօր, եւ
 ի յարբունս հասակի, շնորհ ընկալեալ ի Քրիստոսէ, եւ
 հրաժարեալ ի կենցաղոյն աշխարհէ, թողեալ գտուն հօ-
 բըն իւր, եւ եկեալ ի կրօնս սրբութեան, եւ զկնի ժամա-
 նակաց, զծնող մարմնաւոր հայրն վախճանելով, եւ ըզ-
 մթեր զանձուց նորին, բաժանեալ ժառանգութիւնն առ
 սրբազանին զաղարեալ, թողեալ զերջանկայիշատակն
 որ ի շրջակայից իւրում յեպիսկոպոսութեան առ վասն
 նուիրակութեան եւ սրբազանի իւր իսկ գուտ զաւազան
 պտուղքն զոր բովանդակեալ էր եւ ըստ այնմ մշանջնա-
 կան զիւր արդար իսկ կայից անդադար բաշխեր առ տը-
 նանկ եւ կարօտելոց, եւ անսպառելի էր կարիք սրբու-
 թեան նորին եւ իրբեւ վիճակեալ նստաւ առ ի զահոյն
 հայրապետութեան, ըստ որում ել եւ մուտն աթոռոյ ոչ

բաւելլով, մանաւանդ այն զի Պարսիացւոց յամէ ի յամ, զիւանի կեղեքումն, եւ անվթար տուգանքն անօրինաց, ուստի ժամանակ ընդ ժամանակաւ սրբազանն զիւր մրթերից իսկ բարդեալ օգնելով, ըստ այնմ ավտոն չքաւորեալ աղքատացաւ եւ զսրբազանն ընդ նմին. եւ առ վասն խստագոյն կոչկոճիւք հալածանացն Պարսիացւոց, եւ ըստ տանջանաց նոցին, վրդովիւք զայրացեալ վհաւելով. ուստի եւ սրբազանն ճարահատեալ, ի 1273 (1824) թւոյն, խոյս տուեալ ի յաթոռէ չօդաւ առ Հաղբառ վանքն եւ զնաց ի Թիփղիս, առ Էրկիրն ուսաց, վասն փրկութեան ավտոնոյն: Եւ միախորհրդակցեալ ընդ Տեառն Ներսէսի սրբազան առաջնորդին Ռուսաստանի, զոր եւ ապայ զերածարեալ վիճակեցաւ հայրապետութեան ամենայն Հայոց: Եւ միջնորդութեամբ նորին սրբազանի, ջան ի կուրծս եղեալ, ընդ աղերսանօք աղաղակ բարձան առ բարձրագոյն տէրութեանն ուսաց, առ վսեմ վեհադոյն Տեառն Տեառն Նիկոլայ Պապլուիջկայսրն թագաւորաց: Եւ ողորմութեամբ բարձրելոյն զթալով կայսրն, տեղի առեալ զաղերս սրբութեանց նոցին, միտիթարելով փութանակի բանակս արկեալ առ ընդդէմ յանդիման քաղաքին Էրեւան ի սահմանն ավտոնոյն Էջմիածնի, ընդ ի ներ կառավարութեան սպառապետին կայսրի ճանարար Պասղէսիջի, եւ ընդ նմին խորհրդակից օժանդակութեամբ Տեառն Ներսէսի սրբազան առաջնորդի հայկազնեացն Ռուսաստանի եւ այցելու կարողութեամբ Տեառն մերոյ միածնի բանին Աստուծոյ, աջողեալ շուտափոյթ արքայետեալ զերկիրն Էրեւանայ, եւ զաթոռն Էջմիածին աղատեալ ի զերութեանէ, եւ սրբազան քաջջան Տեառն Եփրեմ, արժանընտիր կաթողիկոսին, անմիջապէս ցնծութեամբ ընդ գերագոյն հանդիսի, փառօք բերկրութեամբ բերեալ ի Թիփղիսէ, եւ զիւր հայրապետական ավտոն յանձնեալ առ սրբութեան նորին փառաւորապէս վայելեաց ընդ յամենայն աւուրս կենաց սրբութեան իւրում, որում որ մինչ ցարդ հայրապետքն մեր ընդ ազատ երջանիկ բարօրութեամբ վարեն զկեանս իւրեանց, որոյ յիշատակն արգարաց օրհնութեամբ եղիցի ամէն:

Եւ որոյ ի յայնմ օրէ սկսեալ, ընդ ամենայն սահմանացն Ռուսաստանի եւ մանաւանդ սրբակրօն միաբանքն սրբոյ մայր մեր ավտոնոյն Էջմիածնի, ի ժամ պաշտաման սրբոյն պատարադի, յաւերժական անվթար, յիշատակեն զանուն բարձրագոյն կայսերացն Ռուսաց ներկայից: Որպէսզի իսկապէս արժանի են տօնելնոյ, առ վասն փոխարինելոյ զերախտիս ինամակալ զթութեանց նոցին առ աղղիս մերոց, որոյ եւ տէր հատուցէ փոխարինելով ըստ առաքինի զօրժոց զվարձս իւրեանց, այժմ եւ յաւեա ամէն: Սակայն ըստ խղճի մտաց ամենահարկ պատկանեալ արժան եւս էր հանդուճառիպ վայելչու-

Թեան առ վասն քաջաջան սկզբնադատուաւ առիթ եղև-
լոց զպարապետացն Երախտաւորաց, որոյ ընդ ամենայն
ասճամանաց եկեղեցացն Հայոց, պարտապանք են, որ ի
ժամու կենարար սուրբ պատարագի, ընդ որս զերիս
Երախտ Հօր սրբազնից անուանքն արձանագրեալ ընդ ի
զասս սրբոց Հայրապետացն նախնեաց, անխախտ տօնե-
լով, յաւերժական յիշատակ էին, քանզի արժան է մը-
շակն ի վարձու իւր, մանաւանդ զի յայնժմ զարեոյն ու-
մանք ընդ ակնատեսս եւ ոմանք լուխլու տկանջօք, ընդ
անցից տաղնապին իրազեկ լեալ, որում ընդ Հայթա-
թանօք Թեյազրութեամբն սրբազանից, անխախտի ջա-
նիւք նոցին, որ ի 1276 (1827) Թեոյն ընդ շնորհիւ սրբ-
րազանից տեսնն տէր Եփրեմ կաթողիկոսի, և տէր Ներ-
սէս սրբազան Ռուսաստանուոյ Հայոց առաջնորդի, որ
յայտոյ զերազանցեալ կաթողիկոսն Հայոց, Երկոքինքն,
ընդ միախոհ պարագլուխ լեալ, առին ընդ կուրծս խաչն
իւրեանց, ի վառս փրկութեան աթոռոյն, մտին ի մէջ
բորբոքեալ շնոյն տաղնապի, և ընդ Հարիւրաւոր ամաց
հետէ ընդ ի ձեռս անօրինաց Պարսիացւոց, որպէս մեռ-
եալ էր զպանծալի մայր մեր աթոռն, ընդ ջանիւք երկի-
ցրս Հայրապետաց, յարեաւ, որոյ այսօր կ[զ]րկեալ ըզ-
մեղ եւ ընդ քաղցր կաթամբ դիեցուցնելով սնուցանէ ըզ-
մեղ:

Նաեւ երկրորդական Երախտահայրն սրբազան Տեա-
որն Պօղոս առաջնորդն Պօլսոյն Կոստանդինի, որում
յայնժմ դարոյն, զաթոռ սրբազնասուրբ Եղբօր Տեառն Ա-
ռաքելոյն Յակոբայ, սրբոյն Սաղեմայ, որոյ անբանակ
մեծ դուամարոյ, ընդ տոկոսիւք պարտուց ներքոյ ճնշ-
եալ, որոյ և աղաղաւ սուրբ աթոռն զբաւեալ կայր զաշ-
նակուութեամբ, ընդ ի ձեռն անօրինացն Երբայեցւոց, ու-
րում սուրբ աթոռն մեր տարակուսեալ կայր ի մէջ ան-
բուժելի նեղութեան. ուստի ըստ այնժմ աղաղաւ սրբա-
զան Հայրն մեր, արաղապէս սլացեալ Եհասս առ ի զատ
փրկութեան աթոռոյն, ժրաջան հնարիւք, զարծաթ, ոս-
կի, ընդ քարեղէն մարդարտաւ զսպասս եւ զարթսն անօ-
թից վաճառեալ եւ զթերի պակասնորդսն ի միարանիցն
աթոռոյ, հարուստ նուիրակ եպիսկոպոսաց մթերքն,
իւր փոխ առեալ եւ զպարտսն աթոռի, մինչ ի վերջի
բնիօնն հատուցանելով, որպէս զոսկի դտեալ մաքրապէս
ճողոպրեալ ազատեցոյց, ըստ որում ի յօրէ յայնժմանէ,
սրբազան աթոռքն մեր, ընդ սրբալիքոն միարանիւք, ընդ
խողաղ եւ երջանիկ կենօք կենցաղաւորին, որոյ յիշա-
տակն արդարոց օրհնութեամբ Եղիցի, և զվարձս սրբա-
զանից անջնջելի յիշատակաւ փոխարէն առաքինու-
թեանց Երախտեաց նոցին, ի կոչումն երկնային Հար-
սանեաց Տէրն մեր Յիսուս եւ առաւել պերճացուցէ, և
զկենդանի բարեմազթանս նոցին, ի վերայ մեր եւ ար-
ժանաւորաց ծաւալեսցի, Ամէն:

1258

1809

Յայտմ թւոյն, Էջմիածնայ աթոռի նուիրակ տէր Յակոբոս եպիսկոպոսն ի Հնդկաստանէ աւարտեալ պաշտօն իւր ամբողջապէս դարձ արարեալ եկն առ տեղս, ընդ իւր տէր Վրդանէս յարեղայիւ եւ մթերիւք ամբողջ: Եւ սրբազան եպիսկոպոսն, ընդ ամենայն մասամբ զբարթ եւ առողջ գոյով, յանկարծակի ի միում գիշերի, կաթուածական աստիւ, ի Յ Դեկտեմբեր ամսոյն մեռաւ, եւ մարմինն ի Հանդասարանին դաշտի ամփոփեցաւ, ընդ պատճառաւ, եւ յետ զկնի վեց ամսոց դարձեալ կրկին հանեալ ի դերեղմանէ դաշտի ածեալ ի քաղաքն եւ ի զոգ դաւթի Աստուածամօր եկեղեցոյն ամփոփեցին եւ նորին սրբազանի, տէր Վրդանէս յարեղայն, ողջ առողջ անձամբ, առ ժամանակ մի բնակեցաւ աստանօր, կենցաղաւորեալ ի վայելս երջանկութեան:

1259

1810

Թւոյն մինչդեռ տէր Վրդանէսն առ այդր կայր ահա միւս եւս Էջմիած(ն)այ միաբան ի Հնդկաստանի նըւիրակութենէ տէր Աւետիս Արքեպիսկոպոսն աւարտեալ զնուիրակութեան պաշտօնն ընդ մթերիւք ամբողջապէս դարձ արար առ տեղս: Եւ էր զեպիսկոպոսս այս, աշխոյժ լեզուազար բնասութեամբ, եւ ունէր բարձրարարուկ կայտառ (Հ)ուժղ[կ]ու Եղբայր մի ի թէհրան, ի սպասու պաշտօնի Փաթհայի Շահ Արքային Պարսից, եւ որովհետեւ Երկու Երեք ամաց առաջ, զվերոյիշեալ երկիցս կաթողիկոսաց, տէր Դաւթայ եւ տէր Դանիէլի, ընդդէմ Աստուծոյ, անկարգ վարուց պակուցանողական սաստկութենէ անցից նոցին, զզրղեալ զահիւհարան զաշխարհըն ընդ ամենայն, այլ ե իբր թէ սակաւ մի ես լրեալ էին զբարբանջմունս ի լեզուազարութենէ վերոյիշեալ եպիսկոպոսի, ըստ այնմ աղագաւ, զահիւհարեալ զմիաբանքն ընդ հայրապետին աթոռոյն սրբոյ, որոյ եւ վասն ի գալստեանն առ այդր նորին Աւետիս եպիսկոպոսի եւ ընդ թելադրութեամբ տէր Վրդանէս վարդապետի զրգմամբ, ուստի եւ միաբանեցան տեղոյս պարունայքն, ընդ նմին բողոքս արկեալ առ յատեան Անկղեւոյ (Անգլիայի) բարձրագոյն տէրութեան, մէճէր կօծնէլ սհապ մատր Ռիջ սպասուարժանոյն, օժանդակութեամբ եւ ի շնորհէ նորին կարեկցութեամբ, փոյթ ընդ փոյթ ի նմին գալստեանն աւուրն երբորդի վերոյիշեալ եպիսկոպոսի շնջարդել աննելով տիրապետեցին ի նմանէ, կորղեալ բոխանդակ զմթեր զանձն նուիրակութեան, կորղեալ առին ի ձեռանէ նորին, եւ եթ միայն զիւր իսկ անձնական զղղեստ հանդերձսն պատմուճանաւն իւր պատժեալ ի տէրութենէ Օսմանցոյ ձերբակեալ կապանօք, ընդ Երկուս պահակաւ, բառաթայլի զինուորաց, արտրեցան զնայ առ ընդ այն ճանապարհաւն Բասրայու, որում եկեայն էր, եւ ի ժամանելոյն առ ընդ գետրն Բասրայի, Շաթլարար յորջորջելոյն, առ ի պետս Օսմանցոյ պատերազմական նաւին մէջ բանտարկելոյն,

և ի իջևանիւ նորին ժամոյն յայնմ, տարբարդտարբար ի վայր անկեալ իսկոյն խորտակեցաւ, ևս զոտս նորին ողբալուոյն, և յապայ ընդ սակաւ միջոցաւ անզուտ ևս, ընդ ցամաքային ճանապարհաւ դարձեալ վերստին, ընդ խորտակեալ տկարութեամբ, վարեցին զնայ առ Ասորաստանեաց երկիրն, Մարտին յորջորջելուոյն, և արկին զիսդճալուոյն, առ արդեալականն բանտի, և ընդ ի նոյն խորտակեալ տկարութեամբ, վեց ամիս կենցաղավարեալ ի բանտարանի, ի կենսատու հացէ, անթոշակ ևս զորքի ի քահանայական օժմանէ մեռաւ ի մէջ հեթանոսաց բնակելոցն ի վայրի: Եւ արդեօք ընդ որում վիճակի և ուր տեղ կամ ո՞ր ամփոփեաց ողբալուոյն, սակայն ընդ նորին հոգելուսոյն զնպցող զերկուս մահմէտական պահակքն, առ վերադառնալն նոցին այդք պատմէին իբրեւ թէ ի ժամու վախճանի նորին սրբութեան, լոյս շառաւիղեալ է ի վերայ նորին, այսպէս վկայեցին:

Արդ ո՞յր կամ որո՞ւմ վերադրեմք սարսափելի և անրերելի ցաւս այս, զի ահայ ունէի ճառելոյ շատ բան, սակայն գրիջս անգոր է միանգամայն:

1261 1812

Թուոյն տէր Վրդանէս յարեղայն, ընդ բարեխօսութեամբ պարունաց տեղոյս ոմանց, և շնորհիւ անզղիացւոյ միջնորդութեամբ, զնաց առ սուրբ Աթոռն էջմիածին, ի սրբազան Տեառն Եփրեմ կաթողիկոսէ Եպիսկոպոսական աստիճան ստանալով, և ի վիճակի Հնդկաստանուոյ նուիրակութեան, անմիջապէս շուտափոյթ դարձ արար առ տեղս:

1263 1814

Թուոյն զնաց առ Հնդկաստան, տէր Թօմաս յարեղայի հանդերձ:

1266 1817

Թուոյն ծերունի մահտեսի Բարաղամ վաճառական տն, բազմեալ կայր ի սեղան ճաշոյն արբեալ, և ի մէջ զուարճախօսութեան, սլացոյց ի լեզուէ, որոյ ի յերիտասարդութեան դարոյն, տեղոյս եկեղեցւոյ, սպաս արծաթեղէնն զողանալն, իսկ լեզուաւ ի հրապարակի դաւանեաց, և ընդ նիւթիւ յայնմ բարգաւաճեալ վաճառականութեան, որ յապագայ վախճանի նորին յետին թշուառ վիճակի հասեալ մեռաւ չքաւորութեամբ:

1270 1821

Թուոյն սկիզբ մեծ կօլորայի (քոլերայի) անկանիւն Բասրայ ի միջոցի տասն տուրք 15 հազար հոգիք պակասեցաւ որպէս զոր լուաք:

1271 1822

Թուոյն ի նինուէ և ի նորին սահմանաց, սարսիկ սով անկելումն, որոյ եղեալքն առ ի դաշտսն Թափառեալ, ընդ ճարակմամբ խոտոյ և զմիս դաղանաց ուտելով՝ ախտացեալ, ոմանք ի դաշտի պակսելով, ոմանք ախտացեալ առ տեղս բովանդակեցան և ըստ այնմ տեղրս օտար տկարութիւն մի անկաւ, ի յայլ ազգէ անթիւ, և բաց ի նոցանէ ընդ սակաւ միջոցաւ և եթ միայն 20 Երեսուն հոգիք մերազնէից պահասեցաւ, այլ ևս յայսմ

- Թւոյն կօլորէի ատիւ սակաւ անձինք պակեցան, սակայն ոչ ոք զգացաւ իսկ կօլորայ լինելն :
- 1272 1823 Թւոյն տէր Վրդանէս Լպիսկոպոսն, ի Հնդկաստանէ կաթուածական ատիւ, լեզուն պապանձեալ, դարձ արար սա տեղս մեռաւ, և թաղեցաւ ընդ կից Յակոբոս Լպիսկոպոսի՝ վարդապետին խորոյ, ի դաւթին Եկեղեցւոյն, որոյ տէր ասպաշխարանք Համարեցի նմայ :
- 1273 1824 Թւոյն ասիրատ ազգն Քաղղէ (այցոց) ի կոյս ձիթանտանէ իջեալ առ մեր Եկեղեցւոյ, արծաթեղէն սպարն զողացան և ի յայսմ Թւոյն ձիթատունն զնեցին մերազնայքն :
- 1276 1827 Թւոյն ի վիճակի վաճառականութեան Եղկելոյս, զնացի առ Բասրայ, և անդրէն առ Բուշեա, Պարսիք և Շիրակ :
- 1280 1831 Թւոյն առ զիրէժ խնդրութեան մեղաց, Էհաս ցասմամբ մահտար(ա)ժամ պատիժն երկնային, էջ ի վերայ Բողոտաւոյ, որում օրական մինչև երկու Հագար Հոգի խողխողեաց միջոց Հարիւր օր անվթար, մինչև անդամ թաղոյ չգոյժ որ և զիականքն օտար պանտխելոյ, ի պոզոսի և շուկայից անկեալ զազանակուր լեալ, և ըզրնակչաց մասն ի բնակարանի ամփոփելոյ և մասն առ Ասիոյ զեան արկին և ի վերայ այսր յամենայնի վերադիր Սուլթան Մահմուդն Պօլսոյ, ի մեղաց Դափութ փաշայի բարկանալոյ, անդրէն ընդ բանակաւ Ալի փաշային առաքելոյ, զբաղաքն սաշարեալ էին, մինչ ցրկատարածն մահտարածամի, և քաղաքն դադ[ա]րկելոյ, ուստի Ալի փաշայն արիւրոյ և զԴափութ փաշային ձերբակեալ թարց պատժոյ, կենդանի ամբողջացէս, առ Պօլս առաքեաց զնայ : Եւ բարեբաղտապէս զերժեալ ի թաղաւորի պատժոց, և յաւել քան քսան ամ ևս Երջանիկ կենօք ի Մազինայ բնակելոյ, զբուեալ զկեանս իւր և թաղեցաւ անդ :
- 1281 1832 Թւոյն զնոյն մահտարածամն վերստին կրկնեաց, օրական մինչ չինոյ Հարիւր Հոգոյ պակասին Էհաս, և յայսմ Թւոյն Բասրայ, Բուշեա և ի սահմանացն խողխողելոյ և Էհաս առ ի սահմանս Շիրակոյ, և նուաստ ներկայ գոյժ, ոչ փնասեաց և ոչ Էմուս անդ, որում իսկ աշօր տեսի :
- 1283 1834 Յայսմ Թւոյն, նուաստ ներկայ տեղս գոյժ, ի Բողոտաւ, այլևս վերայ նորոգեաց մահտարածամն երեք ամիս դ[ա]րկեաց, մինչև երկու Հարիւր Հոգի խողխողեցոց, որում յայսմ Թւոյն Համադանցի տէր Յ(ովհաննէս) տէր Յ(ովհաննիս)եանն, ընդ այլ ընդակից թափառական քանանայիք թեւածեալ արչաւանաւ զալ առ այգր, թողումք կեղեքնն ծոցովրոց մինչև անդամ Եկեղեցւոյ զսին մթեր կենաց փայտն զողացաւ, և ի

- 1283 1834 յայսմ թւոյն դարձեալ վերադիր Եկեղեցւոյ յիշատակ, պատարադիչ քահանայից, արծաթեայ սաղաւարդ[ա]ն. զանկցի տէր Յ. զողացաւ սրում եօթն հարիւր զսան զինն էր, որ է 14 հարար սաղ զ(ու)ս(ու)չ :
- 1295 1846 Թւոյն սաստիկ կոյրայ անկաւ Բասրայ եւ Բաղդատ, որոյ բաղմաթիւ հոգոց խողխողելէն յետ, եւ ի յայնմ հետէ մինչ ցարդ յուղելով զետեղեալ Եկաց ախտն ի յայսմ սահմանի, Երբեմնարար արշաւասոյր զայ եւ մաքրադարգելով խրատէ ամբարշտաց, բայց ոչ ոք դատնայ :
- 1295 1846 Յայսմ ի վեր թւոյն թաղաւորական հարկ հաստատեցաւ ի վերայ քրիստոնէից, ըստ մարդւոյ յատկացեալ սասն սաղ զուսուչ հասուցանել յամէ յամ առ հասարակ :
- 1297 1848 Թւոյն տէր Մեսրոպր առաջնորդի շնորհ բերելն ի Պօլսոյ :
- 1298 1849 Թւոյն դարձ առնելն սրբազանի հրովարտակ բերելւոյ Պօլսոյ :
- 1299 1850 Թւոյն սրբազան ընդ հրովարտակաւ եկն ի Պօլսոյ առ այդր :
- 1301 1852 Թւոյն Շօրճայի Եկեղեցւոյ օժման հանդէսն կատարեցաւ :
- 1303 1854 Թւոյն տեղոյս քրիստոնէից ի Անէի Ասքերիէ սասցեալ հարկն բրգելով, յամէ տասն եւ հինգ զ(ու)ս(ու)չ հաստատեցին :
- 1305 1856 Յայսմ թւոյն սրբազանն մեր զնոց Նինուէի Եկեղեցին կառոյց :
- 1306 1857 Յայսմ թւոյն Թաննուշեան Ասատուրի թոռունքն սրում վանի յորջորջի Եկեղեցւոյ սպասքն զողացաւ :
- 1315 1866 Թւոյն. ախղրանակերտցի սրկրամոյ եւ արբասէր կարասկետ վարդապետն իբր ի՛նչ առ վասն առաջնորդութեան եկն մեզ :
- 1317 1868 Թւոյն Մաղհազ փաշայն քրիստոնէից ի Անէի Ասքերիէն Երկպատկեալ յամէ 30 սաղ զ(ու)ս(ու)չ հաստատեաց :
- 1320 1871 Թւոյն Մէլլիանի թաղի Աստուածամօր Եկեղեցին ադարտեցին, սրում 233ամեայ կառուցեալն էր :
- 1321 1872 Թւոյն խնոց նորին Եկեղեցւոյ, սրում 120ամեայ ամփոփեալ շորից պանծալի սրբոց մասունքն, տեղադերձ արարեալ, սրպէս տարադիր վարանեալ, տարան կրանկեաց ընդ ի գոյ Եկեղեցւոյն Շօրճայի վերստին ամփոփելով զետեղեցին զսքանչկապորճսն սրբոց :

Իսկ արդ ըստ իմում տկար կարեաց, զոր ինչ ի սրնոսի կենացս, ընդ ունկամր լուեալ, եւ աչօքս տեսի,

րնդ որ հակիրճ համառոտաբար ի տևտրակիս արձանագրեալ եւ ի վեր թւոյն փակեցի, եւ առ վասն հարեանցի անհարթ եւ անհեթեթ շարահիւսելոյս, որպէս ի վեր անդր արդէն իսկ խնդրեցի, եթէ ոք քերթողարան հրմուտքն արհեստից յումեմնէ ընթերձեալ վերձանիցի մի անձահ տառ, բառ եւ բանիցս հետազօտեալ՝ աշխտակատակ զիս հեղնեցէ, եւ եթէ ոչ բնաւ բարին յիշեցէ, եւ մի երբէք քամահելով ստղտեալ մեղադրեցի, որոյ եւ ես մաղթեմ ի Տեառնէ առ վասն իմաստասիրաց եւս առաւել պերճացուցեալ բարգաւաճեցի եւ զիմ վախճան եղկելոյս առ ի թողութեան մեղաց ի Տեառնէ յուսով արժանցնի որում նմայ փառք յաւիտեանս Ամէն :

Լ. Գ. ՄԻՆԱՍԵԱՆ

(Շար · 3 եւ վերջ)

ԴԻՒԱՆ ՍՈՒՐԲ ՅԱԿՈԲԻ

Ն Ա Մ Ա Կ Ա Ն Ի ԳՐԻԳՈՐ ՇՂԹԱՅԱԿԻՐ ՊԱՏՐԻԱՐՔԻ

ՆԱՄԱԿ ԹԻԻ 47 (62)

ՀԱՍՑԷ

Ի Սուրբ յերուսաղէմ, Ի Սուրբն Յակօր, Ի ձեռս
Գարրիէլի՝ Թէոդորոսի՝ եւ Յովաննու սասուածարան
վարդապետացն հասցէ զիրս՝ Ի բարին:

ԲՈՎԱՆԴԱՆՈՒԹԻՒՆ

Է՛

[23 Սեպտեմբեր 1738]

Հոգեծին որդոցդ իմոց Ի Քրիստոս Տեա՛րցդ Գարրիէլի, Թէոդորոսի,
եւ Յովաննու սասուածարան վարդապետացդ, եւ շատաշատ գործակալացդ
Տանն Աստուծոյ, ըղձակարօտ ողջունիւ յա՛յա լիցի. զի զկնի մեծի նաւին շուե-
լոյ այդր՝ ոչ յետ ինչ բազմաց աւուրց՝ ՔէՖէու եւ Ղրիմու քանի մի ուխտա-
ւորք եկին, եւ յղեցաք ի Չմիւռին, զի աստ չկայր նաւ այդր գալոյ. Աստու-
ծով գալոց են անտի այդր: Եւ մին կամարկապցի սառաֆ խօջայ Յովաննէս ա-
նուն վասն օրթախին իւրոյ սառաֆ խօջայ Գրիգորին որ ցամաքաւ գալոց է
յերուսաղէմ, Են (500) զուռ էա եւ ի մէնջ զիր էա օրթախին յղեաց. Իբրեւ
գալն նորա այդր՝ զգրամն տայք եւ զիմ զիրն ի ձեռացն առնուք: Ստոյգն այս
է զի հարկիւ առի՝ շտրտնջայք: Եւ զեռ եւս զիր ոչ եկն ի ձէնջ. վասն Տեառն
շուտով ազդեցէք մեզ գնաւին հասանիլն այդր, եւ թէ ո՞վ է մուսալիմ տեղոյդ:
Սիօնցի նախագի Են (500) զուռ ի թէմէսուկն զոր ունիմք ի վերայ իւրն՝ գի-
տեմք զի մահտեսի Այտուլն երբ եւ ետ ի մեզ, եւ այժմ որոնեցաք եւ ոչ զը-
տանեմք. թէ ի տեղդ է մեզ ծանուցէք, բայց նոցա մի ասիցէք թէ առ մեզ է:
Հոյուեան մահտեսի Յարութիւն Աղային իւր վէքիլ մի կայ առ մեծ քաղաքա-
պետն Դամասկոսի՝ սառաֆ խօջայ Ղուկաս անուն. թէ կայ այդր՝ լաւ պատիւ
եւ մեծարանք առնիցէք նմա զի մի խաթրմնայ ի ձէնջ լիցի: Ո՛հ, զի յետ ելա-
նելոյ նաւին աստի՝ մահտարածամն սաստկացաւ եւ շտոք մեռան եւ զե՛ռ մե-
ռանին. եւ աղնիւ որդին Չօպանի զարմ օրհնեալ իշխանին մերոյ մահտեսի Յա-
րութիւնին՝ առ Աստուած փոխեցաւ, եւ սուղ եւ կսկիծ մեծ եղև չօրն իւրոյ
եւ մեզ՝ որոյ անունն էր մահտեսի Կարապետ: Վասնորոյ ի հասանիլ զրոյս առ
ձեզ՝ անպատճառ ի՛ս (40) պատարագ տայք ի սուրբ տեղիբդ կատարել, եւ ըզ-
մխիթարական զիր տեղոյդ կնքիւ նմա յղեսլիք, ծանուցանելով թէ զրով վար-
դապետին ահա զ՛Ս (40) պատարագ յանուն որդոյ քո մահտեսի Կարապետին
առ Տէր փոխեցելոյ՝ կատարեցաք. զի զո՛նէ սակաւ ինչ մխիթարեցի, զի է ի
մեծի տրտմութեան. այս այլ յիմ մեղացն եղև: Նաև Թօխաթեցի Պէթէզ

ողլի մահտեսի Մանուկն ի մէջ բանտին մեռաւ՝ ոչ թէ ի շարշարանաց՝ այլ ասն
ցաւօքն. հոգոց նոցա Աստուած ողորմի :

Եկեացուք ի պատմութիւն ժանդին շնիկողոս դիւակերպ քուէ շար-
կաւազին՝ որոյ վասն փութացայ զգիրս ծրել . յորժամ եկն նաւն ուխտաւու-
րաց աստ, տեսի զպիղծն գայն եւս եկեալ, եւ իմացայ զի ինքնապլուխ եկեալ
էր եւ ոչ հրամանաւ, նաեւ դայլ շարխն. հարցի իւրն թէ վասն է՞ր եկեալ ես՝
բան ունէի աստ եկի՝ ասաց . կրկնեցի թէ որովհետեւ ասանց հրամանի եկեալ
ես՝ չես պիտոյ մեզ եւ ոչ թողի ընդ նաւին դալ աչդր : Յետոյ զնաց զգլակ կար-
ել ք (2) կերպիւ՝ իւր ընկի արհեստին եւ դիւական շարահնարութեամբ . եւ
յաւուր միում յԱսկուտար եկն ճանապարհորդի կերպիւ թամբեալ ձիոյ, եւ
յաջ ասնուն յուղայտալս՝ ասացի թէ հետ քո բանին միամիտ կրնաս՝ Տէր
ընդ քեզ . մեր Գէորդն ասաց ի՞նչ միամիտ, այդ շարդ կամի ի շարոյ եւ ի
Շամ զնալ, եւ պայրախ տանիլ յերուսաղէմ ի վերայ Թորոս վարդապետին եւ
իւրոյ աշակերտին . այս եղև ի մուտս արեւու եւ ինքն կորեաւ : Եւ ի մթին մա-
մու զԳէորդն յղեցի յորտնէլ բերել, զի ասաց պիղծն թէ ընկերքն իմ արտաքոյ
չինին սպասեն ինձ, որ էր սուտ : Եւ խեղճն յետ Գ (4) պահու գիշերայն եկն
դատարի : Եւ ի լուսանայն՝ ազդեցաւ մեզ թէ ի խանն է : Ասացի Գէորդին թէ
զնա բեր, գլուխն ի քար : Եւ ի դալն՝ յետ բազում նախատանաց ասացի՝ թէ
կամիս զի արձակեցից զքեզ ի կապանաց բեր զգիրսն տուր . եւ ասաց թէ ի իա-
նընն է, տիրացուն թող գայ բերէ . եւ այնու ուխտիս զողորմեսցին ասացի՝ թէ
զթխտերն բերցէ՝ արձակեալ, եւ թէ ոչ՝ կրկին կապեալ եղիցի : Եւ այնպէս
խարելոյ զմեզ զնացեալ ոչ երբեր՝ այլեւայլ պատճառս յօղելոյ սուտ ե փուտ :
(Լուսանցիին վրայ) Եւ զիրն խնդրեալ այս է զի ընդ իւրանման անաստուած
չբրիտտնէից միարանեալ, ք (2) Ֆէթֆայ՝ է առեալ վատ անուամբ ի վերայ
Թորոս վարդապետին եւ իւր աշակերտին, թէ տղայն այսպէս է եւ նա կպահէ .
եւ զի՞ յերկարեցից՝ չկարացաք զգիրսն ասնուլ, եւ այսր անդր անկանելոյ
այնքան զիմ դառնացեալ սրտիկն խոցեաց անիծեալն յԱստուծոյ՝ մինչ զի յան-
ճարս մնացեալ զիր ետու՝ եւ ահա Իզմիրոյ ոչ բարոյ գալոց է աչդր : Արդ՝
ահա ծանուցի ձեզ զգուշանալ . ոչ խստութեամբ՝ այլ հնարիւք որտնել՝ զի թը-
ւի թէ զրերն հետն է : Եւ քեզ որդեակ իմ Գարբիէլ վարդապետ, եւ տիրացու
Պօղոս թարգման, պիտոյ է հոգս տանիլ եւ շթողուլ հնարիւք զի ի վերերեւե-
ցուցէ զնիթեալ շարխն իւր, եւ մի՛ տայք զիտել նմա եւ զպացուցեալ եմ
ձեզ, եւ մի՛ ումեք յայտնեցէք, եւ սիրոյ ընդ նմա վարիցիք՝ զայրէթն ձեր է,
ս՛րդիք : Ո՛հ, ահա կատարեցաւ ի վերայ իմ զրօցն նախնական, թէ ոչ մեռաք
յառիւժէն՝ այլ ի տկար աղուէսէն : Ինքն Տէր պատժեացէ զդիւակերպն զքուէն :
Եւ զիտեմ զի պիտիք զարմանայք ի վերայ զրելեացս՝ այլ տեսէք թէ յո՞ք հա-
լի մէջն կամ, զոր Տէր այց արասցէ մեզ ի բարութեան : Եւ յաստ հասանիլս զը-
րելոյ ի Սեպտեմբերի իզ (23), յանկարծ եկին ասացին ի ժ (10) ժամու Շա-
րաթի յորն թէ յերուսաղէմէ մէնդիլ եկն, եւ երկիւղիւ ի զողման եղէ, թէ
զի՞նչ իցէ պատահեալ : Եւ ի տեսանելն իմ զգաղճն(?) եւ յասնուն զգիրն եւ
յընթեանունն ապա սակաւ ինչ կազգուրեցայ եւ զոհացայ զԱստուծոյ՝ ընդ բար-
տք կեայն ձեր՝ զորոյ զպատասխան զրոյն ձերոյ՝ ի միւս զրոյն ծանիջիք : Եւ
ողջ լերուք ի Տէր եւ ի պարծանս փտեալ ձերոյս Գրիգոր իբր պետի, բաւ է :

1 Իսլամ կրօնագրիւն առնուած վեհագիր :

ՆԱՄԱԿ ԹԻԻ 48 (47Բ)

ՀԱՍՑԷ

Աստուծոյ

Հասցէ դիրս ի Սուրբ յերուսաղէմ ի
Սուրբ Յակոբ ի ձեռս Գարբէէլի,
Թէոդորոսի եւ Յովաննու աստուածաբան
վարդապետացն՝ անբաց ի նա հասու-
ցանդն՝ յԱստուծոյ զվարձս առցէ՝ ամէն:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Է՛

Տեա՛րցդ Յարութեան, Գարբէէլի, Թէոդորոսի,
եւ Յովաննու աստուածաբան վարդապետացդ՝ զսիրոյ
գոյ՛նոյն կաթողի՛ն բաղձամբ բնծայեմ, եւ ի
Տեառնէ խնդրեմ զի տացէ կեա՛նք կարողութի՛ւն
եւ յամենայն շարեաց փրկութիւն:

18 Փետրուար 1739

Եւ յայտ լիցի իմ աշացս լոյս բազմափաստակ որդոցդ՝ զի ի Փետրվա-
րի Ժը եկն եհաս Ղօրխմազ Սարգիսն՝ եւ զգրեանս զամենայն ամբողջ հասոյց
ի մեզ՝ եւ յայնմ կողմանէ սրտադիւր եղաք ոչ սակաւ, եւ միշտ զոհանամք
յԱստուծոյ որ պահեալ է եւ յա՛ր պահեսցէ զձեզ ամենայն մխրանիւք յամե-
նից վշտաց եւ տացէ ձեզ զիւր զօրհնութիւն. եւ զի այսպէս զիպեցաւ որ մու-
սալամ եւ միւթէվէլի՛՝ Սուլէյման աղայի չուխատարն միտք աւուրբ յառաջ
քան զղալ Սարգսին ել աստի եւ եկն այդը՝ եւ զամենայն զգրեանս ի նա տուաք
որ բերեալ ի ձեզ հասուցէ Աստուծոյ. վասնորոյ վասն Աստուծոյ մուղայիթ
լինիցիք եւ առնուցուք ի մուսալամէն զմէկ հազար բնծ (1250) զուշն զոր տը-
ւաք ըստ զրեցելոցն ձեր. եւ զՂազար աղայի ռնծն (1155) զուշն զոր ետ կըր-
կին ըստ զրոյ ձեր եւ այն տրտնջմամբ. եւ յիրաւի ինչ պէտք էր որ զրէիք. այլ
այն որովհետեւ եղև՝ ջանացէք որ ի Սուրբ Դրան զբամէն առնուք, զի թէ-
պէտ էառ զմութալարութիւն Սուլէյման աղայն, սակայն ծանր բեռամբ՝ որ ի
վերայ միմեանց յաւելին. Տէր զձեզ պարզերես պահեսցէ եւ զՍուրբ Աթոռ
ձեօք հանդերձ յամենայն փորձութեանց ազատեսցէ: Ո՛հ զի ժամանակս զստն
եւ զժուար է յոյժ զգուշանալ պարտիք ցանկայիք իմ եւ աշքբաց յամենայն
կողմանց՝ եւ Տէր տացէ ձեզ կարողութիւն՝ եւ երանի այն ժամուն յորժամ
լսիցեմ թէ ահա զսուրբ Չատիկն խաղաղութեամբ անցուցաք: Եւ արդ որդեա-
կըք իմ եւ սիրունք եւ սիրեցեալք ի Տեառնէ՝ որովհետեւ Յակոբ վարդապետն
զկեանս իւր վճարեաց հրամանան Աստուծոյ՝ որոյ հոգոյ նորա Տէր ողորմեա-
ցի, ե՛ս այլ ոչ զրեմ թէ զայն կամ զայն զրէք լուսարար՝ այլ ըստ խոհեմու-
թեան ձերոյ ի միասին ժողովեալ ձերակոյտ խորհրդովք զիք զոմն զոր կա-
միք. բայց լինողն՝ մի կարծիցի ի մտի իւրում թէ փտեալ ձերն ոչ զիտէ թէ
ինչ զոյ ի խաղնայն՝ այլ ամէնն ի պատրաստի զոյ ի սրտի իմում տպաւորեալ
ուրեմն զգուշացի լեալն զի մի զառանցիցէ եւ այն ձեր խոհեմութեան թողում

1 Վերակցու, գործակալ, հոգաբարձու:

(Մկրատով կարուած չորսուկէս տող · ապահովարար Ամրիկեան վարդապետի գործը : Կորուած է ևս ի կնիքը) : ...Ներսէս որդին իմ որոյ եւ գորհնութիւն Աստուծոյ եւ զիմն գորոյ կարգին տամ, եւ լիցի իւր գործոյն մուղայիթ · դա... տաւորն տեղոյդ սրբոյ փոխեցաւ · Քէզիպ Օղլի Հոչակեցեալն եղև, այլ ի ձէնջ մի արծարծիցի փոխումն · ընդ Լատինսն լաւապէս վարիցիք, զի Հերք մեր մորուցն ի ձեռս նոցա է, թէպէտ եւ զԲերիոյն զարարքն եւս լուեալ եմք · ո՛րդիք մեր տէր Աբրահամին վա՛տ զիւր մի զրէք, յի՛ս թողէք զնորա Հիսայն, եւ միտիարութիւն եւս զրեցէք, զի ի մէջ մեծ մտանդի է ի ձեռս Հեստելոցն ի Հալապ · տղայ լպուզ մի՛ կարդացնէք եւ մի՛ կարդացնել տայք յետ ուխտաւորաց շուշուրն · զձեզ ժողովեցէք ի՛մ որդիք խղճացէք փաւելոյս եւ օրհնեալ ձեր անուն զի մի եպւրիցիք · զարմանն յառիւծու բերանն է տղա՛յք՝ մի՛ խարեցեան զձեզ արք չարք · եւ իմ կամքն Աստուծով այն է՝ զի որպէս տեսի ձեզ եւ եյի՝ նոյնպէս թէ Տէր յաջողեաց եկից եւ տեսիք · Հրաման Տեառնէ եւ Տէրամբ կամիմ ասել՝ ի զալ ամին՝ թէ չմեռայ կամ ի տեղդ զալոց եմ, կամ այլ իմն իր առնելոց եմ · մութլախ² ի Ստամպոլ չեմ կալոյ :

(Լուսանցքի վրայ) Որդի Յովաննէս վարդապետ՝ մութէյէլլու մարդըն զիւր մեղ ոչ եւ · թէ տուեալ էքն առէք · զի նախ պարտ էր ձեզ զրեյ՝ զի նա Լառ եւ զնաց · զինչ օգուտ քրքրել · զՀասարակաց սեղանն սիրեցէք · կէնջ³ տրդայ մի կարդացնէք ի Սուրբ յԱթոռդ՝ եւ զամենայն ինչ ըստ կարգին արարէք ըստ Հրամանին Աստուծոյ · եւ զրամին առնոյ մուղայիթ լերուք · դատաւորն փոխեցաւ Քէզիպ Օղլի ոմն եղև · Տէր զձեզ եւ զմեզ փրկեցէ՛ք, եւ ողջ լերուք ի Տէր եւ ի պարծանս զառամեցելոյս Գրիգորի՝ որ ի թվ · Ռեմը ի Փետրվարի ժը զգիրս ծրեցի ի Բիւզանդ, ի Սուրբ Աստուածածնի եկեղեցին · ողջուեն ըզձեզ ընդ իս տառապելալքն, եւ նորօք՝ զձեզ զամենեսին ողջուենեմք՝ զողջուենալիք ի Հոգոյն Արքոյ՝ ամէն :

ՆԱՄԱԿ ԹԻՒ 49 (56Թ)

ՀԱՄԾԷ

Աստուծով

Հասցէ զիրս ի Սուրբ յԱթոռն Աստուծոյ որ յԵրուսաղէմ,
 ի Սուրբն Յակոբ, ի ձեռս Յարութիւն, Գարրիէլ, Թէոդորոս
 եւ Յովհաննէս աստուածարան վարդապետացն անրաց՝ որ ինք-
 եանք առանձին բանան եւ կարգան ի բարին :

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

է՛

Ի սրակ սիրեցեալ Հոյեծնունդ Որդոցդ իմ ի Գրիստոս եւ
 բարմաջան վշտօք աշխատողացդ վասն Տեառն, Տեաբցդ՝ Յարութեան,
 Գարրիէլի, Թէոդորոսի եւ Յովաննու աստուածարան վարդապետացդ՝
 զսիրոյ ողջոյն մեծաւ բաղձանօք ընծայեմ :

[24 Օգոստոս 1739]

Ի Տեառնէ խնդրելոյ զի տացէ ձեզ զկեանս եւ զառողջութիւն եւ զիր-

2 Անշուշտ, հարկաւ :
 3 Պատանի, երիտասարդութեան սեմին :

կութիւն յամենայն փորձութեանց եւ ի նեղութեանց՝ ա՛մէն. ընդ որոյ եւ յայտ լիցի անձկալեացող իմոց՝ զի արգարեւ եմ պարտական յայսմ նուազի՛ զի քանիցս անդամ մարդ զիպեցաւ նաեւ նաւն Հրէից աչդբ. զայլող եւ զիր ոչ գրեցաք. եւ թէ զպատճառն գրեցից՝ լինի թէ տրտմութիւն է ձեզ՝ վասնորոյ անմեղազիր լերուք. եւ մահաարն յղեցեալն ի ձէնջ եկն. եւ ի տեսութենէ կոյս մնաց, էմէկին՝ ձեր ախոսա՛ զի բաց ի շորից սառաֆ մահտեսեաց՝ այլ ոք ոչ լուաւ թէ զի՞նչ զոյր ի մէջն: Լուաք թէ քաղաքապետն Դամասկոսի փոխուեցաւ. Տէր զՍուրբ Տունդ ազատէ ի նորոյն՝ զի է հին վիշապ բազմակուլ: Ահա ուխտաւորքն եկին. Տէր Աստուած բարով եւ խաղաղութեամբ աչդբ հասուցէ. այս տարոյ զալող ուխտաւորքն Աստուծով լաւ են, միայն թէ զուք լաւ նայիք, զի ամենեքին բարբրարոյք են բաց ի սինլքորաց. Սարգիս վարդապետն եւ մահտեսի Սէֆէրն էմիրհաճք են. Աբրահամ վարդապետն ի մօտս մնաց վասն զորոյ՝ զի յերաւի ամենայն անդամօքս տկարացեալ եմ. ք. վարդապետն ի բերանոյ կոյս մնացին, օրհնեալք լիցին ի Տեառնէ. բայց ի բերանոյ յոմանց մահտեսեաց արգարեւ մահու հոտ բուրեաց. առցեն զփոխարէնն յարդար դատաւորէն, ինքեանք եւ զիբրաւ լսողք եւ հաւատացողք նոցա: Թէպէտ ի հասարակաց զիրն գրեալ եմ թէ կելանեմ ի քաղաքէս յետ քանի աւուրց՝ այլ է՛րրն անյայտ է. ո՛հ անտիրացեալ զազա՜ ծերոյս՝ եւ ահա ամենայն պիտոյքն հետացեալ եւ իրն ի բարա՛կ յերկա՛յն յանծայր եւ յանյոյս թեւէն միայն կախեալ կայ անկարելի եւ անյօղելի. եւ այն ամենայն ըստ սոյն սարաւի մինչեւ ցմեծն եւ ի փոքունսրն զայ հասանի՛ միայն ամենայն ոք ի վերայ ձեր զործոյն կացէք միամիտ՝ եւ մեք յոյս յԱստուած եղեալ հնարեմք զելանելն ի տեղոյս՝ զի յամենայն կողմանէ կամ ի տաղնապի մանաւանդ յետ զալոյն ուխտաւորաց աստ. զրեցի եւ զարձեալ գրեմ զվարս ձեր եւ զմիտրանից պարկեշտացուցէք՝ զոջեն հրապարակողքն. ի տուն մի որ Ե. Գ. մութպալի² լինի, Դ. Ե. ձի կապուի, շարաթն հեղ մի զիշերով ի բաղնիք եւ ի զբօսանս զնացուի՝ այն տունն ո՛րպէս շէն կըմնայ. եւ զայլն ոչ բացից՝ ես ի լսելս հեղձամղձուկ կլինիմ. եւ հա՛ց արօղքն³ հա՛ հա՛ կծիծաղին. վա՛յ իմ լսելեացս յօրս ծերութեան: Քանի մի զիր տաճկաց յղեցի թէ պիտոյ է՝ տուէք բայց զմոեցէք յետոյ տուէք. եւ թէ ոչ՝ զուք զիտէք. Սալեհին Դ. կանդուն եւ հէքիմ Աթալահին Գ. կանդուն մօտ⁴ չուխայ⁵ ընդ դրօնն յղեցի, թէ արժեն՝ տուէք. եւ թէ ոչ՝ զուք զիտէք. եւ զայլն ամենայն ի զալողացն իմացէք զի զղի՞նչ գրելս ոչ զիտեմ. ընկալարուք ի մէնջ ա ս տօնլուի⁶ չուխայ իբր ընծայ եւ բարով վայելէք սիրականք իմ. եւ ողջ լերուք ի Տէր եւ ի պարծանս Գրիգոր պետի, որ անդգայ մտօք յՕղոստոսի խ. ի ըմտամպօլ զգիրս ծրեցի. բաւ է:

(Լուսանցքին վրայ) Ողջոյն եւ օրհնութիւն տամ իմ սիրելի մահտեսի Գազպարիդ եւ ա. տօնլուի չուխայ քեզ ընծայ եւ թարգման Պօղոսիդ օրհնութիւն եւ ա. տօնլուի ճէնտէրէսիդ շալ քեզ. Պօ՛ղոս, ա՛չքդ ի լոյս եւ վասն քսասեն թէ Ե. տուն կպահէ. եւ զայսոսիկ զամենայն ոչ ի զալողաց ուխտաւորաց լսեր եմ, հոգի ունիմ, այլ յընտանի լսողաց՝ Աստուած ձեզ եւ մեզ ճար անէ. եւ զինեպան մահտեսի Յօհաննի օրհնութիւն: Պե՛տք իմ, զմեծ ըղ-

- 1 Աշխատանք, քանք:
- 2 Խոհանոց:
- 3 Ուրախացողները:
- 4 Միքանեղոյն:
- 5 Աստի:
- 6 Վարտիքու:

դեան յղեցի յորժամ բարով ի տեղդ հասանի անմաս ի Սուրբ Սարգիս դրէք, բանալիքն ի մօտ մահտեռի ներսէսն է, բայց այժմ մի բանայք. թէ ողջ մնացի Աստուծով դամ բացէք յայնժամ. և թէ ոչ՝ բարով վայելի Սուրբ Աթոսն և յվայելողքն:

Շատ աղաչեաց մահտեռի Աէֆէրն թէ յնաՓայ շեմ կարեր կենայ, վասնորոյ սիրով բնդունիք և ի վերայ իւր դոնապանութեան գործոյն կացցէ. և Պաղտասարն յնաՓայ թող մնայ թէ կարէ. ժր. (18) աէնկ⁷ է ապրանքն և կեայ այդր. և ժր. Փիշի մոմ. տէֆտէրն ի մօտ մահտեռի ներսէսն է՝ ինչ որ հարկատր է՝ առէք խարջեցէք և այլն թող մնայ:

ՆԱՄԱԿ ԹԻԻ 50 (64Բ)

ՀԱՍԾԷ

Աստուծով

Հասցէ դիրս ի Սուրբ յԵրուսաղէմ ի Սուրբն Յակոբ, ի ձեռն Գարբէլի, Թէոդորոսի և Յովաննու աստուածաբան վարդապետացն ի բարին:

ԲՈՎԱՆԴԱՅՈՒԹԻՒՆ

է՛

Աստուածաղիբ սրբոյ և մեծի Աթոսոյ մեծախաստակ գործակալ աստուածաբան վարդապետացո՛ւ տեարցոյ Գարբէլի, Թէոդորոսի և Յովաննու՝ իմ աշացս լոյս հոգէծին սիրեցեալ հարաբատ
" ր դ ո ջ դ "

[8 Դեկտեմբեր 1739]

Յուէտ կարօտ անձկութեամբ շնորհին Աստուծոյ գաբրոյ ողջոյնն սիրատարի սիրով բնծայեմ, և յԱստուծոյ խնդրեմ լալաղին պապատանօք զի տացէ ձեզ արիութիւն, կարողութիւն և գորութիւն և զվարձս բազումս վասն անշափ աշխատանացն ձերոց ի Սուրբ Տունդ Աստուծոյ: Այս ինչ յայտ լիցի ձերդ խոհեմութեան, զի թէպէտ զխաղաղութեամբ հասանին օրհնեալ ուխտուորացն ի Յոսպէ յառաջագոյն իմացաք, սակայն զայդր ժամանին հանդերձ մեր ապրանօք ամբողջութեամբ դեռես ո՛չ զիտէաք և յոյժ ի վարանման միջի էաք, մինչև և կն դրարերն իղնխիտցի մահտեռի Սարգիսն և զժրեալ զիբն ձեր ի Վարաղայ Սուրբ Խաչի շարաթն հասոյց ի մեզ և բնթերցեալ իմացաք և խնդութեամբ գոհացաք զԱստուծոյ. որ և Տէրն ամենայնի զձեզ զամենեւին անսորձ և անսասան կենօք պահեացէ: Եւ վասն իմ մեղադրանացն որ ձեզ զբրեցի՝ թէ բնդ նախն և թէ այլ յատմ. մանաւանդ որ բնդ նախն՝ լալտ աշօք սուրբ սիրով զվայելչաղեզ զէմք ձեր համբուրեմ զիմ ցանկալի որդոցո՛ւ վասն սիրոյն Աստուծոյ խնդրեմ զի անմեղաղիբ լինիցիք, զի ի գալ անցեալ ամի մահտեռեացն աստ՝ ոչ ամենեւին այլ ոմանք այնքան արարին զբախտութիւն մինչև ի մէջ.¹ պատրիարք վարդապետախ իմոյ և բոլոր միարա-

7 Հակ:

1 Նամակը ջուր տեսած ըլլալով կիսովիմ փնացած է, և ևեծուորսր անոր ամբող-

նից մերոց եւս անկաւ աղմուկ եւ խռովութիւն մեծ՝ մինչ զի յետ նաւին ելա-
 նելոյ աստի ի Աեղտեմբերի ժղ. ի Երկուքս ընդ միմեանս՝ առաջի մեծ
 խշիւանաց մերոց կոխւ արարաք եւ ամսօրեայ(?) աւուրքք խռով յԱսկուտար] նստաք:
 Արդ՝ խիկար մաօք ձերոյք կշռիցէք միթէ ի մէջ մեզ այսչափ որով-
 չեաւեւ, այլ վասն իմ գրոյն մեղադիր ինձ մի՛ լինիք, եւ զի ամենայնն ի միտ-
 սին եկն ի վերայ իմ վասն իմ մեղաց՝ զարխութիւն, ձերութիւն, պէս պէս
 չիւանդութիւնք եւ մարմնոյս թափումն, որ եւ աստուծոնքս եւ ի քակ-
 տումն տեալ է. եւ կարօտութիւն Արքայ Տեղեացոյ եւ ձեր եւ ամենայն միտ-
 քան եղբարց՝ ո՛չ որ միշտ մաշէ եւ հայէ զխարխուլ եւ փտեալ մարմինս իմ,
 թողից ասել եւ զմահու իրն մեր՝ զոր Աստուծով այժմ ձեռն արկեալ զկտա-
 րումն ի նոյն Տէրն ձգեալ զի խաղաղութեամբ եղբրիցէ թարց խռովութեան-
 դաղօթս եւ զգրեալս տայ լուսթեանն եւ ոչ արծարծել ի յսխիս բաղմաց.
 եւ որպէս քան ձմերան՝ զարունն վայելուչ է, եւ ամպն, մէղն եւ շամանդաղն
 որ յորժամ յերեսաց արեգականն զնացեալ ցրուի եւ պակասի՝ արեւն եւ լոյսն
 քաղցր եւ հաճոյ երեւի տեսողաց աչաց, սոյնպէս եւ զմերս զամենից սէրն է
 տեսանել այժմ յետ այնր կուռոյն. զի զօրութեամբ Տեսան զգլուխ հին թշնամ-
 ւոյն զլարանակայ օձին կոխեցաք, եւ թարց միջնորդի ընդ միմեանս հաշտե-
 ցաք եւ անխղիչ սիրով այժմ կեամք քան զյստաջն Աստուծով. այլ զերազոյն
 Աստուած ցրուեացէ զչար խորհուրդս ակիտափայտասարասից թէ գոն: Եւ զայս
 վասն այնորիկ ամենայն զրեցի՝ զի մի թնթոցադրէջն այլք յայլ իմն
 զրիցեն եւ զօրհնեալ սրտիկն ձեր տրտմեցուցեն: Ստոյգ եւ ճամարիտ այսպէս
 եղև որպէս եւ զրեցի համառօտ. զի Տէրամբ՝ յայտնի եւ ծածուկ նենդութիւն
 եւ խռովութիւն ի մէջ մեզ ոչ մնաց. խնդրեմ յԱստուծոյ զի եւ զձեր սրտիկն
 եւս սրբեացէ յամենայն խռովութեանց թէ գոն. եւ ո՞վ պարծիցի ի վերայ երկրի
 սիրա սուրբ եւ աննախանձ ունել. (լուսանցքիմ վրայ) եւ թէ իցէ ոք կողածին
 զի կեցցէ եւ զմահ ոչ տեսցէ, ուրեմն նախապատրաստիւն է յաւազոյն. զոր
 Տէր զձեզ յերկար ամօք պահեացէ սիրով միարանութեամբ այլ եւ ք.
 Աստուածատուր վարդապետացն եւ Յակոբ մարդապետին, տիրացու մահտեսի
 Գաղպար, տիրացու մահտեսի թարգման Պողոսին որ եւ լիցի անմե-
 ղազիր, մահտեսի Ներսիսին, մահտեսի Սարգսին, մահտեսի Սէֆէրին, մահ-
 տեսի Եղիային, մահտեսի Արբաշամին, եւ հարցն իմոց եւ ամենայն
 միարանից եւ եղբարց եւ որդոց իմոց, եւ յամենեցունց աղօթս սուրբս խնդ-
 րեմ. եւ զի թէպէտ այլ ոչ խշիւեմ զրել թէ յայս նեղ ժամանակ զայոց եմ, զի
 բազումս ստեցի, այլ ակն ունիմ յԱստուած զի որքան ի մարմնի եմ, այս խրդ-
 ճուկ որդովքս պանդխտացեալ, մի անգամ այլ զսուրբ վայրք եւ զքաղցր սի-
 րելիք իմ տեսցուք, եւ լիցի Տեսան կամք օրհնեալ: Եւ յոյժ կարօտի մերքն
 որք նշդեհակիցք են ընդ իս, զսուրբ աջն ձեր համբուրելով լայտ աչօք զրդ-
 ջոյն սիրոյ ձեզ համայնիցք ընծայեն կաթողին:

Գարձեալ պէ՛տք իմ, եւ զայս ծանիք, զի զայսքանս զրեցի որ մենզիրն
 յանկարծ ել. իսկ յետ քանի աւուրց Տաճարի նոր մութեփելու հաճի Վէլի ա-
 զայի մարզն զայոց է, Աստուծով ընդ նմա եւս յիկոց եմ գիր. զանցեալ ամի
 գտէր որ վասն մեր մլքերաց կրկին նոր մութեփելին հանել եա՛ եւ ի-
 մացեալ մեր բարեկամաց ձեռօք զբամ խարջելով հազիւ թէ առաք ի նմանէ.
 տեղոյոյ նոր մուտարմի զբարեր մարդիկ զՅոսպպէի կօմբուկի զմայիքանայի
 զկէան զնեցին վասն մուտարմին մեր Ղազար աղային ձեռօք, եւ մեծ մահտեսին

գալան ընրերցումը անկարելի դարձած: Բազմակտեքով նշանակած եմ անընթեցիլ բառե-
 րուն անգիրը:

և ևնքն յանձնարարութեան զիր գրեցին միարան Սարգիսն ի Դեկտեմբերի արեւի և ևնքն զգիրն ի մեզ հասոյց և արլ զիր թէ զոյ՝ զեռես ոչ է կեկալ² և ողջ լեբուք ի Տէր և ի պարծանս տառապելոյս Գրիգոր չբառ պետիս որ ի Դեկտեմբերի ք. զողոսջ մատամբ զգիրս ի զիշերի գրեցի ի Ստամբուլ, ի Սուրբն Աստուածածնի կեկեցին, բաւ է :

(Լուսանցքին ձախ անկիւնը) Կրկին և զայս ծանիք իմ աչացս լոյս որդիք Գարրիէլ, Թէոդորոս և Յարութիւն աստուածարան վարդապետք. յորքն զիրս ի մեզ հասցէ, յայնմ առաւտու երեքդ կոչիցէք զՍուրբ Կարապետի ծառայ զմեր սիրելի որդի զԱկնցի զՏիրացու Յովաննէսն առաջի Սրբոյ Գլխազրի Տեառն իմոյ, և զմանաւոր իշխանութիւն վարդապետութեան հանդիսապէս տայք նմա իմօքս յօժարութեամբ. և զՏեառն օրհնութիւն շնորհաւորութեամբ տամ նմա, և հոգս տարցէ գործոյն իւրոյ հաւատարմապէս: Եւ ի Տեառնէ լիջիք օրհնեալք, ամէն:

(Լուսանցքին աջ անկիւնը) Կրկին և զայս ևս ծանիք աչացս լոյս իմ որդիք Գարրիէլ, Թէոդորոս և Յովհաննէս վարդապետք և թէրճուածն Պողոս՝ թէ զոր ինչ զիր որ մինչև ցայժմ մեզ գրեալ եմ թէ՛ մեղադրական և թէ խրատու, զիտէ Աստուած զի ոչ թէ յատելութենէ կամ չգիտելոյ զմեր գանձիւ զաշխատանս, այլ վասն զմեզ զգուշացուցանելոյ և սիրելոյ. վասնորոյ ինդրեմ զի միամիտ ի վերայ մեր գործոցն հաստատ կացէք, զի թէ ողջ մնամ և զամ Աստուծոյ, զիմ աշխատաւորքդ զիտէք որ կճանաչեմ. իսկ թէ մահն եկն ի վերայ, Տեառն կամք լիցի օրհնեալ և զվարձս մեր Աստուած տացէ և բղխոճուկ հոգին իմ տայք յիշել ի սուրբ տեղիքն պատարագաւ: Ո՛հ դասնացելոյս, և Տէր զմեզ զօրացուցէ և Յօհաննիս տամ զօրհնութիւն Աստուածային:

(Լուսանցքին վերի ձախ անկիւնը) Իմ աչացս լոյս Հօրն սրբոյ բէկզ վարդապետին և Եղորն իմոյ Սահակ վարդապետին զսուրբ աջքն արտասուօք համբուրեմ և զիժողութիւն խնդրեմ: Որդիք իմ, վասն Աստուծոյ, նոցա և արլ ծերոց զինամ տանիք. և Աստուած օրհնէ զմահտեսի Իգնատիոսն որ շմանձրանայ ի սպասաւորութիւն վարդապետին, որ զվարձս բազումս յԱստուծոյ առցէ, ամէն:

ՆԱՄԱԿ ԹԻԻ 51 (42Բ)

ՀԱՍՏԷ

Աստուծոյ հասցէ զիրս ի Սուրբ
յերուսաղէմ, ի Սուրբն Յակոբ, ի ձեռս
Գարրիէլ՝ Թէոդորոս և Յովաննէս աստ-
ուածարան վարդապետացն ի բարին, անբայ
յ ու մ և ք է :

ԲՈՎԱՆԴԱՆՈՒԹԻՒՆ

է՛
Տեա՛րցդ աստուածարանից՝ որդոցդ իմոց
աշխատաւորաց՝ գործակալ վարդապետացդ՝ հա-

2 Հինգ տող անընթեանլի բլլալուն՝ դուրս ձգամ եմ:

ւատարմից Սրբոյ եւ մեծի Աթոռոյ՝ սիրով
ողջունի յայտ լիցի բղձիւ .

[Փետրուար 1740]

Զի մինչեւ ցայս օր դեռեւս զիր եւ կոնդակ բերող ի ձէնջ՝ աստ ո՛չ ոք
եկն եւ է զարմանք եւ ախօք ծ . օր եղև որ անցեալ ամի խարաջէի Օմէրն կըր-
կին զնոր խարաջն էաո՝ եւ ցամաքաւ եկն եւ զբեր մուշամպայով կնքեալ տը-
ւաք յինքն զի բերեալ ի ձեզ տացէ . եւ փոքր զիր մի այլ յետոյ զրեալ տուաք
նմա . զհասանինն երկոցունց մեզ ծանուցէք անպատճառ . եւ աստ իմացաք որ
մեր տէր Միքայէլ արեղայն որ ի սուրբ Փրկիչն է՝ ստամպօլցի սրմաքէչ մահ-
տեսի Գրիգորին՝ ճինզ հարիւր զօլթայ փոխ է տուեալ, եւ է ի մեծի տկարու-
թեան մէջն . եւ մեք ի դրամի կողմանէ նեղած . վասն այնորիկ յղեալ խնդրեցի՝
եւ նա եւ . բայց ձեռագիր տուի նմա իմ կնքիւ , թէ ե՛ս առի եւ տէր Միքայէլին
բտակ շմեաց ի վերայ սրմաքէչ մահտեսի Գրիգորին . վասնորոյ օրհնութեամբ
ծանուսջիք նմա . թէ կհամբերէ՝ բարի , ի վերայ մեզ միննէթ . եւ թէ ո՛չ՝ տայք
նմա զվերոյդրեալն , շթողուք այսր անդր ի վերայ մեզ հա՛ (հաջէ?) անպատ-
ճառ այսոյէս առնիցէք : Եւ ահա ծովով հաջի Վէլի աղայ զբարերզ՝ եկն այդր՝
դեկեալ ամի զմութէվէլիութիւն առեալ , զսուրբ Գրանն եւ զՏաճարին եւս .
բայց կրկին ըստ իւրոյ ստփորութեան ի զայտէն ի վերայ մեր վտխրֆներուն
բուներ հաներ էր՝ եւ իմացեալ մեր զբամ խարջեցաք՝ եւ օրհնեալ Վէլիբխանի
սառաֆ խօջայ Կարապետի ձեռօք հաղիւ առաք . այլ թէ ի տեղդ որիչ բան կը-
բերէ՝ զայն չդիտեմ . զի իւր քէհիայ Հասան անուն մի զոս՝ յոյժ շտոյգտ եւ
քրաշաղ . պատրաստ լինիլ սիրով պիտոյ է՝ զի երկու մնասուպն՝ ի ձեռն է . եւ
մեծ Աղային յոյժ յաչք է . բնծայիւք եւ յոգն սիրով պարտիք դնալ , որոյէս մեք
կրկին արարաք աստ՝ եւ Տէր զձեզ եւ զմեզ աղատեսցէ :

Եւ վասն մեր իրին՝ թէպէտ զրեալ եմք յաճախ յՕմէր տուած զբերի
մէջն , բայց զարձեալ համառօտ կրկին զրեմ . զի նախ մեր մեծ զիրն Աստուծով
եղև՝ բազում աշխատութեամբ , ահիւ եւ զողութեամբ . եւ թարխինն² վերա-
ցաւ . եւ կրկին մերն հաստատ զրեցաւ ձեռամբ Ծո՛ . . էլի՛ . .³ . Իսկ անխոնջ
բնական շար թշնամիւրն մեր Յունաց տղոն անիծեալ . իբրև տեսին զմերն եղ-
եալ , ի խոր խոցեալք զնացին սո Ծո՛ էլի՛ , թէ որովհետև Հայոցն արարիւր
զբարերարութիւն , արա՛ եւ մեզ եւս . եւ նա յանձն առեալ ի կատարելն է եւ
զնոցայն . եւ մեք ի մէջ մեծի կասկածանաց եմք , զի թէ միայն զիւրեանց սէ-
նէտքն տան նորել՝ մեզ հօգս չէ . զի եւ նոցայն եւս թարխին եղեալ էր՝ եւ մին-
չեւ ցայժմ ոչ զիտէին՝ մանի չէ թէ զիւրեանցն միայն նորոյդիցին եւ ի մերն
ձեռնամուխ շլինիցին . բայց թէ ըստ խճրիժ շար բարուցն իւրեանց զա՛յլ իմն
հնարս վասն մեր հնարիցեն՝ եւ զմերն յիւրեանցն խառնիցեն՝ Աստուած չէնէ ,
կլինի մեզ մեծ վտանգ եւ կրկին աղէտ եւ շար եւս քան զառաջինն . զոր Տէր
Աստուածն ամենայնի շնորհիւ իւր սուրբ տեղեացն եւ միջնորդութեամբ ամե-
նայն սրբոցն՝ եւ ազօթիւք համաշունչ եղբարցդ՝ զշար խորհուրդ նոցա խա-
փանեսցէ , եւ զմեզ ապուա ի նոցա շարեացն աղատեսցէ՝ զի կարի անդեղջք են
ի շարիս եւ անխիղճք , սակայն յուսացեալք յամենողորմ ասացուք Տէր է իմ
օգնական եւ ես ոչ երկեայց զի՞ արասցէ ինձ մարդ , վասնորոյ օգնութիւն մեզ
ի Տեառնէ եկեսցէ եւ այլն :

1 Իշխանութիւն :

2 Արքունի հրովարտակ (քէրզում) :

3 Թեքեւ՝ Ծո[անտօզի] էլի[չի] = Ֆրանսայի հիւպատոս :

(Լուսանցքի մ վրայ) Բայց դ՛ուք իմ աչացս լոյս որդիք՝ ի վերայ ձեր զործոյն հաստատուն կացէք քաղցր սիրով եւ մխարանութեամբ. զմխարանս եւ զուխտաւորս խնամով շահեցէք. որ եւ ամենեցուն զսիրոյ ողջոյն եւ զԱստուծոյ օրհնութիւն մատուցանեմ եւ խնդրեմ յազօթից զմեզ շմոռանալ. բնդ բ. աղցացն սիրով վարել, զսուրբ Զատիկն ըստ բնիկ սոփորութեան խաղաղութեամբ Աստուծով անցուցանել եւ բնդ քաղաքացոցն եւս հաշտ մնալ՝ չէնք եւ եափու շիինի շիինի թէ բանայք կամ զանունն տայք, զի ժամանակն յայտնի է՝ եւ ոսոխք շարք շատ՝ եւ մեք աղքատ՝ որ եւ ի ներքոյ դասն պարտուց զասրն կհեծեմք՝ ի Տեառնէ լիցի փրկութիւն եւ ալցելութիւն. ե զԱստուծոյ օրհնութիւն բնծայեմ կրկին ամենայն զործակարաց, եւ մեր Յակոբ վարդապետին եւ իւր ծնողած եւ Տէր Գրիգորին: Ո՛րդիք, Աստուծոյ համար այն մեր եամախ աղցաց տիրութիւն արէք մանաւանդ ի լուսոյ օրն. եւ զայն բ. մարզն, զՍա՛ եւ զԱ՛ սիրով շահեցէք. եւ ողջ լերուք ի Տէր եւ ի պարծանս փաւայ հօրս ձերոյ, որ ի մուսն Փետրվարի զգիրս ծրեցի. բաւ է :

Իմ Սրբոյ Հօրս բէիդին եւ իմ ցանկալի որդոյ Յարութիւն աստուածարան վարդապետին՝ զսիրոյ ողջոյն բնծայեմ կաթողին. մեր տղայքն զհամայնից զսուրբ աջան համբուրելով, զսիրոյ ողջոյն բնծային :

ՆԱՄԱԿ ԹԻԻ 52 (46Բ)

ՀԱՍՅԷ

Ի ծածուկ ընթերցջիք :
 Ի Սուրբ յերուսաղէմ. Ի Սուրբն Յակոբ՝
 Ի ձեռս Գարբիէլ, Թէոդորոս՝ եւ Յովաննէս
 աստուածարան վարդապետացն՝ հասցէ գիրս ի բարին :

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

է՛

[11 Փետրուար 1740]

Յերկուց փտանդաւոր տառապելեացս՝ ի Գրիգոր եւ ի Յովաննէս պաշտօնէիցս Տեառն եւ սրբութեանց Տեղեացո՛ւ եւ Սրբոյ մեծի Աթոռոյո՛ւ սիրովն Աստուծոյ եւ Սրբոյ Հոգոյն Աստուծոյ ողջունին ծանիք սիրելի եւ աղնիս որդիք մեր ի Տէր Քրիստոս. Աթոռակալ Գարբիէլ վարդապետ, Տեղապահ Թէոդորոս վարդապետ՝ եւ կրկին զանձուց պահօղ Յովաննէս վարդապետ, եւ տիրացու թարգման Պօղոս՝ զի թէպէտ յանցեալսն՝ զանապան գիրս ըստ պատահմանց զիպելոց երբեմն այսպէս եւ երբեմն այնպէս ձեզ գրեցաք, սակայն վերջին այսպէս եղեւ. զի մեք առ [ախինն]¹ անկանելով եւ զմախս բազումս ստնելով առ համայնս՝ հաղիւ թէ զթարխինն Աստուծով տուաք վերցնել. եւ ըզհրաման նոր առնուլ. սակայն ի բնէ թշնամիքն մեր Յոյնք՝ գնացին առ նոյն վերողբեալն եւ նորին կամօք զիւրեանցն եւս ետուն զհրամանս նորոգել՝ եւ զի թէպէտ վերն գրոյն ըստ իւրեանց սկնէտից մեզ յոյժ մնաս՝ սակայն ի

4 երկուքին ալ իմքնութիւնը անձամբ :

1 Կ'ակնարկէ Պոլսոյ մէջ Ֆրանսայի դեսպանին :

վերջն ըստ մերս օրինակին գրեցաւ՝ զի ոչ մեք նոցա եւ ոչ նորս մերն իշխուցին մօտիլ։ Խախտաւ իմն իր եղև թէ մերն եւ թէ նոցա, բայց միայն շահն այս եղև՝ զի մեր սէնկտքն յայտնեցան եւ ստուգեցան, որք յառաջն ասէին թէ բրնաւ Հայոց սէնկտ ոչ զոյ։ Եւ արզ՝ ճշմարեցաւ՝ թէպէտ եւ նոցայն եւս։ Բայց զբոյս պատճառն այս։ զի ահա գօրինակ հատրչէքֆին մերոյ առածին յղեցաք ընդ մեր որդի Չաքարին եւ միաբանին առ ձեզ՝ զի ի ծածուկ ընթերցջիք եւ տեղեկաւջիք լաւ։ սակայն վասն զդատապարտեցանելոյ զձեզ զբեմք այժմ։ զի հրամանն երկոցունցս այսպէս գրեալ է։ Թէ հա՛լա այժմ ի ձեռս իւրեանց եղևայն՝ ա՛յնպէս վարիցին որպէս էինն յառաջագոյն։ սակայն Յոյնքն չար՝ կամին զվիտայութիւն ի տեղոյդ քաղաքացեաց այլազգեաց զմահոար եւ զզիր բերել աստ՝ թէ Սուրբ Յակոբն Կուռ[ճոց?] եւ զ․ ազգն ինքեանց։ Եւ նախ մրտանննն ի Սրբութիւն ինքեանց է, զոր Տէր զխորհուրդս նոցա խափանեցէ, սակայն զի աննիրհելիք են ի գործել զմնասն մեզ, վասնորոյ աճապարեցաք շուտով գրել ձեզ զի իմասջիք ի ծածուկ զորպէսն, եւ ումէք մի՛ յայտնիցէք զգրեալս, ոչ միաբանի եւ ոչ այլոյ ումէք։ բայց միայն այս՝ զի թէ Յոյնքն պիղծք՝ զիւրեանց նոր սէնկտի սուրէթն յղիցեն եւ ի դայտն անցուցանել տան՝ դուն գործեալ նախ գուք տայք առնել, իսկ թէ ո՞վ զիտէ՛ յինի թէ աստուստ յղեալ կամիցին հո՞ զմահոար ժողովել ի դազտ կամ յայտնի, զուք յոտին կանդնեալ, ի խարջն մի՛ նայիցիք՝ եւ չթողուք առնել։ մանաւանդ թէ կարէք կրկին գուք արասջիք, թէպէտ հինն ի մեր ձեռս է, վասն զ․ բանի։ Սրբոյ Տանդ, երից ազգաց, եւ ի միասին մտանելոյ։ Եւ թէ հնար է՝ ի ծածուկ ի դատաւորէն արզ մի շուտով ի թեւս արժուոյ աստ հասուցանել՝ թէ ամենեքին վիպիցին վասն երից իրացն թէ Հայոց է։ Մեր աչացս լոյս որդիք՝ ահա ո՞ր միաբան քաջութեան, թէ կարէք ի քաղաքացոց ի ծածուկ մահոար առնույ՝ եւ ի դատաւորէն արզ յո՛յժ բարի է եւ յիշատակ լաւ, զի Յոյնքն ոչ զազարին ըզչարիս գործել՝ որպէս (լուսանցքին վրայ) աստ կանէին զԶա․․․ Այն եւ զերուսաղէմացիսն կաշառել թէ վիպիցէք վասն այսմ երից իրաց․ որ եւ Այն ոչ կամեցաւ եւ չեղև հնար՝ ըստ մերս գիտութեան։ Արդ՝ գայս աղէտաւոր զիրս վերոգրելոյդ զրեցաք եւ ոչ այլոյ ումէք, զի ծանիջիք եւ յամենայն կողմանէ պատրաստք լինիջիք։ Եւս յաւէտ զգոյշ զի մի պիղծ Յոյնք զմահոար ի քաղաքացոց՝ եւ զարզ ի դատաւորէն առնուցուն։ զի Աստուած չէնէ՛ թէ առին՝ տրնաւիրանք է, ահա զրեցաք ձեզ։ զՄատիկն Աստուծոյ յաջողմամբ խաղաղութեամբ անցուցէք։ Ընդ Փռանկն սիրով վարիցիք եւ զգրեալս ումէք մի՛ յայտնիցէք։ Եւ զբանն Աստուծոյ հոգացէք, եւ ի Տէր եւ ի պարծանս մեր ողջ լեբուք։ Ի Փետրվարի ժա․ գրեցաւ․ բաւ է։

Եւ ահա կրկին գրեմք եւ սիրովն Աստուծոյ աղաչեմք․ զի զիտէ եւ ըզխութ զամենայն ի սրտից ձերոց հանիցէք։ Եւ չլինի թէ կոխ ընդ ազգաց կամ ի միջի ձերում յարուցանիցէք ի սէրն Աստուծոյ։ Եւ զայդ մեր Չաքարն սիրով ընդունիցէք, մանաւանդ զու որդի մեր Գարբիէլ վարդապետ՝ ներեա՛ զմա՝ զի զաշխատանս յուրով կրեաց․ արար ընկալ։ Եւ զե՛ռեւս մինչեւ ցկէտ զբրոյս՝ ոչ զիր եւ ոչ կոնդակ ի տեղոյդ ոչ եկն։ ա՛խ լինէր՝ թէ արզ եւ մահոար վասն երից իրացն առնէիք եւ ի տեղս հասուցանէիք նախքան զելաննն մեր աստի՛ զի յոյժ շահ եւ օղուտ է մեզ՝ բայց ոչ կուտով եւ շամաթայիւ² լիցի՛ զի այնպէսն՝ մնաս է եւ ոչ շահ։ մեք ձեզ գրեցաք եւ զնեղութիւնս մեր ձեզ ծանուցաք։ Տէր տացէ ձեզ միաբանութիւն եւ հանճար՝ զի քան զմեր գրեալս՝ ա՛յլ գերազայնն խորհիցիք՝ եւ ի թիկունս հասանիցիք մերս խղճութեան։ զի մեք

2 վրդովում, խառնակութիւն։

ցնդազրազեալ ի մէջ խուժանաց՝ պակասութեանց՝ և պարտուց, ո՛չ զխեղճ զղինչ զբերն և զղինչ աննին: Ճարն Աստուած և սուրբքն իւր՝ յո՛ւն կոցէք և արի լերուք և զդայրէթն ի ձեռաց մի թողուք. և Տէր լիցի ձեզ օղնական. զարազլուխ է, ո՛րդիք՝ ժրացարուք և լերուք յորդի զօրութեան. և Տէր բղձեզ զօրացուցէ, ա՛մէն:

(Անկիւնը) Սրբոյ Հօր մերոյ Բէկղին և սերելի որդոյ մերոյ Յարութիւն աստուածաբան վարդապետին, և մահտեսի Գաղղարին և ամենայն միաբանից ողջոյն բնծայեմք սիրով:

(Հասցէին քով, կողմնակի) Մեր Զաբարն թէ ինչ խարճ անէ ի ճանապարհն և ձեզ ասիցէ՝ անպատճառ տայք, և ձեռք մի չարիկ³ և խարճլիսիկ տայք, և ինձմով զինքն շահիցէք վասն Աստուծոյ:

(Նամակի վերջաւորութեան, Յալիսննէս Կոլոտի ձեռագրով) Սրբեցեալք մեր ի Տէր աղասեմ զձեզ վասն սիրոյն Քրիստոսի յսլժ սիրով հնարանդութեամբ և սիրով կենցաղավարիցիք բնդ միմխանս և ողջ լերուք ի Տէր յօգօթից շոտանայով բաւ է:

ԾԱՆՕԹՈՒԹԻՒՆ

Նամակը կը կրէ Շղթայակիրի և Կոլոտի կնիքները:

ՆԱՄԱԿ ԹԻԻ 53 (44Բ)

ՀԱՄՃ

Ի Սուրբ յերուսաղէմ, ի Սուրբ Յակոբայ յԱթոսն, ի ծածուկ՝ ի ձեռս Յարութիւն, Գարբէլ, Թէոդորոս և Յովհաննէս աստուածաբան վարդապետացն. և մահտեսի Գաղղարին, և թէրճիման Պօղոսին, հասցէ զիրս ի բարին, զի զանխուլ ի միասին բնթերցցին և Աստուծով բարեաւ՝ զգրեալս կատարեսցն:

ԲՈՎԱՆԴԱՆՈՒԹԻՒՆ

է՛

[15 Փետրուար 1740]

Կրկին և զայս ևւս ծանիք վշտակից և խոհական որդիք մեր ի Տէր, զի նախ զայս թխտի միջի եղեալ զերն զբեցաք¹. և յետոյ խորհեցաք թէ որ այնպէս աննիցէք որպէս զբեցաք երկնչիմք թէ իրն յայտնի լինիցի և կրկին մեզ զածմէթ տան, անբարի ազգն Յու[նաց]. նա՛ զի և անկաք ի ներքոյ ծանր պարտուց և չբարութեան. և նոքա անձանձիրք են ի չար գործելն. վասնորոյ ահա արդի մի օրինակ սուրէթ զբեցուցաք. և ի մէջ թխտիս եղեալ ի ծածուկ առ ձեզ յղեցաք. զի լաւ ի խորհուրդ մտեալ խորհրցիք՝ զի թէ հնար է և կլինի՝ որ ծածուկ զտեղույ զատասորն տեսնիցէք իր խոտանալով, զի ըլլաթիւշէրՖի սուրէթն զայտ անէ, և այդ արդի օրինակով ոչ աւելի և ոչ պակաս մեզ արդ մի իւրն զբել և կնքել տուեալ անուք և շուտով աստ յղեցէք զի յո՛ւժ կարի պիտանի է. թէ ըստ զբելոյս թաքուն յամենից՝ ևւս յաւէտ յԱպոլ-

³ Տրիս:

¹ Կակնարկէ նախորդ՝ Թիւ 52 (40Բ) նամակից:

Յարութիւն վարդապետ, ի կաշիէն շատ ծագկարաց բան եղեալ են ի մէջն կասեն, զի նոցա հաթիշէրիֆի սուրէթն ի մեզ չէ եկեալ, ի լրոյ է: Բայց իրան այս է, զի որպէս զմեր շուտութիւն՝ սենէտից ի վեր դրեցին, եւ ի վայրն այնպիսի հրամանաւ կարեցին, նոյնպէս եւ զնոցայն դրեցին եւ կարեցին. բայց մեր երկիւզն ի նոցանէ այս է, զի հին թշնամիք են մեզ՝ մի՛ գուցէ թէ ի տեղդ դարան ինչ գործիցեն եւ հին սենէտից վերայ արդ եւ մահաւոր սոցեն, որպէս մեր նախ առաք. գոր. Տէր զինքեանս եւ զխորհուրդս իրեանց խափանեցէ՝ զի օր ի վերայ աւուր զթշնամութիւն կյաւելցնեն. այլ Տէր է մեր յոյս եւ ապաւն: Վասնորոյ բազմիցս դրեցի եւ կրկին դրեմ. եւ արտասուօք աղաչեմ. շլինի թէ նախ ի ձէնջ կառոյց զրոյց ինչ էլցէ. զի հէմ մնաս կլինի ոյ որ նախ պատճառ լինի խաղմի. եւ հէմ յուժոյ եւ ի կարողութենէ անկաք. նաեւ ի ներքոյ ծանր պարտուց կը աքամք երկուքս եւ ոչ այլ ոք: Թէ ի ծածուկ կլինի ի զայտն անցուցանել եւ այդ սուրէթիդ միւճիպով՝ արդ մի առնել միայն ի դատաւորէն եւ շուտով ասա յղել եւ այն եւս յետ սրբոյ պատեքին, զի մի լիցի քան զայն տարոյն սր ի տեղդ էաք. եւ յա սիրով ընդ ամենեւին կենցաղաւարիք. իսկ թէ զիտէք որ թէվասթուր կլինի եւ կյայտնուի, զգրեբզ պահեցէք, եւ յանիրաւ թշնամեաց յամենայն կողմանէ զգոյճ լերուք, եւ Տէր լիցի ձեզ օգնական ամէն:

(Էջին հետեւ)

Աստուծով

Գարձեալ եւ երկոքին բազմատանջ հարքս ձեր՝ զայս բարի խորհուրդս խորհեցաք եւ ահա դրեմք. զի զու սերեցեալ որդի մեր Յարութիւն աստուածարան վարդապետ՝ յայժմ ամի եւս կացցես ի Սուրբ Աթոռդ՝ զի միախոհ եւ միաբան սիրով օգնական եւ մխիթարիչ միմեանց լինիցիք՝ յամենայն յիբ ի բան եւ ի գործ, զի թշնամիք բազմացան անբեւութարար, թէ եւ յայտնի եւս. արդ՝ զամենայն պատճառս թողուցուս՝ եւ ընդ կզբարոյ միաբան այդք յԱթոռդ Սուրբ կացեալ մնասցես՝ մինչեւ թէ ոչջ մնացի Աստուծով զամ եւս. զի յայժմհեղ մնայն ի տեղս մնաս է. եւ ահա Հայրդ մեծ, եւ Եզրայրդ ցանկալի, վասն մնալոյդ քո այդք դրեցին քեզ. վասնորոյ մի լիցի թէ զայլ իմն խորհուրդ խորհիցին՝ աւելի քան զզբեալս՝ թէ եւ նեղութիւն է. վասն Աստուծոյ եւ զայրէթի եւ մերս օրհնութեան պարտիս մնալ ի Սուրբ յերուսաղէմդ: Եւ զուք սիրելի որդիք իմ, Աթոռակալ Գարբիէյ, Տեղապահ Թէոզորոս եւ Պանձապահ Յովաննէս աստուածարան վարդապետք՝ այսպէս ծանիք՝ զի ահա միաբանութեամբ ի միասին դրեցաք սիրոյ հարկիւ մեր ազնիւ որդոյ Յարութիւն աստուածարան վարդապետին յայժմ ամի եւս մնալ այդք ի Սուրբ յԱթոռդ՝ զի կզբայր կզբայր եւայն: Կրկին կրկին պատուիրեմ, զի սիրով ընդ միմեանս վարիցիք, եւ ի բանս՝ ի գործս՝ ի խորհուրդս՝ եւ յամենայն իրս ի միասին լինիցիք, ընդ ձեզ ունելով զմահտեսի տիրացու Պաղպարն եւ զթարգման տիրացու Պօղոսն՝ եւ ոչ զայլ ոք. եւ վերակացու ձեզ Սուրբ Հոսիս Աստուած. անչափ պատուով պատուիցէք զՊատուելիդ իմ. ոչ իրբեւ զօտար, այլ քան զձեզ եւս յաւէա մեծ կզբայր. զանցեալ ամբան զզրոյցս, զվէճս եւ զզբրեալոյն մտաղէք թէ զԱստուծոյ եւ զմեր օրհնութիւն կսիրէք. մի հօտ միաշունչ սիրով կացէք ընդ միմեանս, ընդ մեծ թշնամիսն մարտիցիք եւ ոչ ընդ անձին ձերուս. զի յամանց լուսաք թէ Յունաց տեղոյդ զեր պատրիարքն ասացեալ է թէ յերուսաղէմ կզնայ ոչ բարով. արդ՝ այլ զի՞նչ յերկարեցից, մեռայ դրելով. եւ թէ զայ կամի որդին մեր՝ աղաչելով արգիլիցէք այդք՝ եւ զամե-

5 Օրէնք, պայման:
 6 Պատեալ:

նայն զգրեացս ումեք մի՛ յայսնիցէք: Ի Փետրվարի ժն. գրեցաւ ի Բիւզանդ՝ ի Սուրբ Աստուածածնի եկեղեցին. բաւ է:

Պօղոս՝ ս՛րղի՛ արթուն, անբուն և զոյշ լիբ՝ յամենայն կողմանց իմանալով զչար խորհուրդս Յունաց շարաց:

ՆԱՄԱԿ ԹԻԻ 54 (77Բ)

ՀԱՍՏԷ

Չունի:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

[18 Պոստոս 1740]

Պատճառ գրոյս այս է. զի ևս Գրիգոր մեղապարտ վարդապետս, քսպասաւոր Սրբոյ Երուսաղէմի, առի ի Հրէայ Հարօն նաւունէն Երկու Հաղար Հինդ Հարիւր զոուշ սող բտակ, որ կէսն կանէ Հաղար Երկու Հարիւր յիսուն զոուշ պարտօք՝ վատէն՝ մինչև ի մէկ տարի, շահն բն]ս. (240) զոուշ: Եւ զայս զբամս առաք վասն Հարկաւոր պիտոյից մեծի Աթոռոյն Սրբոյն Յակորայ որ յԵրուսաղէմ: Սուրբ Տանն ևւ մեր պարտքն է, Աստուծով ի վատէին՝ պարտիմք յերոզրեայ բտակն որ է բոեմ. (2500) զոուշ իւր շահոմն առանց պատճառի տայ, այլեւայլ շանել: Վասնորոյ առ ի Հաստատութիւն բանիցս զրեցի ևւ կնքեցի՝ զի ի զիպօղ ժամու տեսողացդ Հաճոյ լիցի բանք զբոյս, զի ևս առի ևւ պարտիմ Հատուցանել: Այս Եղիւ ի մեր թիւն ռնճր. (1740) ամին, յՈղոստոս ամսոյ ժը. (18) օրն, ի Ստամբօլ քաղաքն մեծ, բաւ է:

Ի ԱՆՕԹՈՒԹԻՒՆ

Ներկան պարտամուրիակ մըն է. սակայն նամակներու կառաւարդոյն մաս կազմելու, զայն այս շարքին մէջ պահեցիմք:

ՆԱՄԱԿ ԹԻԻ 55 (70Բ)

ՀԱՍՏԷ

Աստուծով

Հասցէ զիբս յԵրուսաղէմ ի Սուրբն Յակոր,
ի ձեռս Թէոդորոսի և Յովաննու աստուածաբան վարդապետացն
ի բարին:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

է՛

[13 Սեպտեմբեր 1740]

Ազնիւ որդոցդ լմոց պետացդ ողջունիւ բաղմաւ յայտ լիցի. զի ահա

1 Պայմանաժամ:

նորմութեամբն Աստուծոյ յերիր ժամու Շարաթի աւուրն յնաՓայոյ ելաբ
 րուան ամբոխիւ ուխտաւորօք, ք․ մուսէլիմիք Տէրիմցօք, եւ զեղացօք եւ յեօ-
 թըն ժամու եկեալ ի Ռէմլէ հասաք ի վանքն մեր անոխաւս յամենայն պատահա-
 րաց եւ օրհնեցաք զԱստուած: Եւ Տեան յաջողմամբ յերկուշարաթի ընդ ա-
 ուաւան Աստուծով այդր զայոց եմք աղօթիւք անձանցդ սրբասիրաց․ որ եւ
 շնորհաւոր տօն Սուրբ Խաչին ի վերայ ձեզ․ եւ զհամայնսդ ողջունեմ ըզձիւ:
 Եւ մի մեղադրէք զի ոչ եկաք շուտով, զի մեծ փորձութիւն կայր, Աստուած ի
 բարին փոխարկեաց, զի ք․ մուսէլիմք ընդ միմեանս խոտվ, զեղացիքն եւ ձե-
 րիմցիքն սոյն գունակ․ եւ յաջողեաց Տէր զի ջանիւք մեծաւ հաշտեցան ընդ
 միմեանս եւ ապա ելաք ի ճանապարհ․ եւ զի վաղիւն մեծ օր է՝ չիչխեմք ի ճա-
 նապարհ ելանել, թէպէտ խարջն շատ կզնայ՝ այլ ի փառս Աստուծոյ եւ Սրբոյ
 Փայտին Կենաց լիցի եւ ձեզ արեւարաշխ: Եւ լերուք ողջ ի Տէր եւ ի պարծանս
 ախնթոր ծերոյս (յուսանցքին վրայ) Գրիգոր իբր պետի, որ յուրն ժամու Շա-
 րաթու զգիրս տեսէք թէ որպէս գրեցի ի Սուրբ Գէորգայ զեղեցկաշէն վանքն
 որ ի Ռէմլէ: Իմ հայր ծերոյն․ ք․ պետքն (մէկ քառ անընթեռնլի) զձեզ ողջու-
 նեն: Տրօ՞, զմէկն պատճառաւ անքոսցեր, զմիւս գրեալքն թէ այնպէս արիւր,
 այնուհետեւ դու գիտես: Զսայու վարձն տայք․ բաւ է:

Հրատ․ ԱՐԱՅ ԳԱԱՅՏԵԱՆ

(Շար․ 9)

ԳՐԱԽՕՍԱԿԱՆ

«ՑՈՒՑԱԿ ՀԱՅԵՐԷՆ ՁԵՌԱԳՐԱՑ ՆՈՐ ԶՈՒՂԱՅԻ

ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՎԱՆՔԻ»

Ներկայ յօդուածով պիտի անդրադառնանք Նոր Զուգայի Ս. Ամենա-
փրկիչ վանքի ձեռագրաց ցուցակին երկու հատորներուն :

Կիւլյակնեան Հիմնարկը իր կազմութենէն ի վեր կարևոր նպաստ մը
բերաւ հայագիտութեան զարգացման, յաջորդաբար լոյս ընծայելով պատմա-
բանասիրական աշխատութիւններ : Ասոնց մէջ զլիսաւոր տեղը կը զբաւեն ձե-
ռագրաց ցուցակները :

Առաջինը լոյս տեսած է 1970ին Վիեննա եւ կը զբաւէ 926 մեծադիր
երկսիւնակ էջ : Աշխատասիրողն է Սմբատ Տէր Աւետիսեան (1875—1943), որ
դայն կազմած է 1902ին : Մաշտոցեան Մատենադարանի տնօրէն՝ Ակադեմիկոս
Լեւոն Առաքիլեան չորս էջոց ներածականով մը թէ՛ ուսումնասիրութիւնը
պատրաստողին կեանքին եւ թէ՛ ցուցակին մասին տեղեկութիւններ տուած է :
Նկարագրուած ձեռագիրներուն թիւն է 587 : Այս բաժինը կը զբաւէ 860 էջ :
Յաջորդիւ զետեղուած են երկու ցանկեր (էջ 861—862), երկու համեմատական
տախտակներ (էջ 863—868), ժամանակագրական ցուցակ ձեռագրաց (էջ 869—
879), տեղանուններու ցանկ (էջ 880—888) եւ անձնանուններու ցանկ (էջ 889—
926) :

Այժմ արժան կը համարենք կանոց ասնել վերջին ցանկին մէջ յիշուած
մի քանի անձներու վրայ, թէ՛ անոնց մասին նոր ծանօթութիւններ հաղորդելու
եւ թէ՛ մի քանի ճշգրտման կատարելու նպատակաւ : Այս առթիւ նշենք որ մեր
չննութիւնը մանրագնին չէ եղած, այլ՝ հարեանցի :

1. էջ 895, Գէորդ Վրդ. Ուռնեցի պէտք է որ ըլլայ Ուռնեցի (Տե՛ս
էջ 436) : Արդարեւ Գէորդ Վրդ. Ուռնեցի անունով մատենադիր մը ծանօթ է
ԺԱ դարէն¹ :

2. էջ 898, Քոմուրճի Մարտիրոսի որդի Երեմիան, նշանաւոր մատե-
նագիր ու պատմագիր Երեմիա Չէլչպի Քէօմուրճեանն (1637—1695) է : Յիշա-
տակարանին մէջ (էջ 772) Տէր Մարտիրոսի որդի ըլլալը նշուած ըլլալով հան-
դերձ, ցանկին մէջ «Տէր» բառը դանց առնուած է : Նոյն աղբիւրէն յայտնի կը
դառնայ թէ՛ «Հարցմանց Գիրք Համառօտ» կոչուած աշխատութիւնը պատ-
րաստած են Երեմիա Չէլչպի եւ Թադէոս երէց Համապատկեան՝ «Որդի Տէր
Սարգսի Ըսպահանայ Երեւանեցոյ» : Այս անձը ծանօթ է մասնաւորապէս իբր
տպագրիչ եւ մանաւանդ Ոսկան Վրդ. Երեւանցիի (1614—1674) Ամստերդամի
եւ Մարտիրոս տպարաններուն իբր դորձակից : Իսկ 1686—1688 թուականնե-
րուն ալ Վենետիկի մէջ տպած է «Սորհրդատեար» եւ «Ճաշոց»² : Որքան որ

1 Ն. Խպո. Պոզարեան, «Հայ Գրողներ», Երուսաղէմ, 1971, էջ 210 :

2 Չամչեան, «Պատմութիւն Հայոց», Հտ. Գ, էջ 664 :

յայտնի է մեզ, Համադասականի Պոլիս գալը եւ Երեմիա Ձէլէպիի ալ 10 նոյ. 1681 թ. վերոյիշեալ երկասիրութիւնը ցարդ անձանօթ կը մնային:

Երեմիա Ձէլէպիի 1677ին Պոլսոյ մէջ տպարան հիմնելէն եւ 1681ին ալ Թաղէոս երէցի գործակցութեամբ աշխատութիւն մը պատրաստած ըլլալէն կարելի է հետեցնել թէ Համադասական յիշեալ տպարանին հիմնարկութեան մէջ ալ լայն բաժին մը ունեցած է, թէեւ սոյն թուին Պոլիս գտնուելուն մասին փաստաթուղթ մը գոյութիւն չունի:

3. Էջ 902. Կ. Պոլսոյ Խաչատուր Պատրիարքի անուան քոյ գեակուած 1612 թուականը սխալ է: Ուղիղը պէտք է որ ըլլայ 1642: Այս տպարան յայտնի դարձած է 597րդ էջէն, ուր կը գտնուի կնիքին արձանագրութիւնը: Վերջնոյն տոմարական թուականն է ՌՄԱ, այսինքն 1642: Արդէն 1612 թուին Խաչատուր անունով պատրիարք գոյութիւն չէ ունեցած, մինչդեռ 1642 թուին դահակալած է Սեբաստացի կամ Կազատացի³ Խաչատուր Մինտէրճի կոչուած պատրիարքը:

4. Էջ 906. Էջմիածնի կաթողիկոս Ղուկաս Ա. Կարնեցին սխալմամբ Պոլսոյ պատրիարք յիշուած է: Իսկ ձեռագրին յիշատակարանին մէջ (էջ 779) գտնուող յետ մահու նշուած 1798 թուականն ալ սխալ է, որովհետեւ Ղուկաս Կաթողիկոս վախճանած է 27 Դեկտ. 1799ին:

Յիշատակարանին մէջ անունը գտնուող Սիմէոն ամիրա ԺԸ դարու ա. մէկէն նշանաւոր ազգային գէմբերէն մին է: Որդին է Տէր Մոսիս անուն քահանայի մը եւ այս պատճառաւ ստացած է Փափագեան մականունը: Մինչեւ վերջերս իր մահուան թուականը անյայտ կը մնար: Շուրջ երկու տարի առաջ, Ազգ. Պատրիարքարանի դիւանատան մէջ հանդիպեցանք իր որդուցը եւ թոռներուն ճիւղագրութեանը, որուն մէջ յիշուած էր նաեւ տարեթիւր իր մահուան, որ տեղի ունեցած է հիճրէթի 1224 թուականին (փրկ. 1809): Հոն նշուած էին նաեւ իր վեց զաւակներուն մահուան թուականները: Բացի ծանօթ ամիրայէն (1776—1856) միւսներունը անձանօթ ըլլալուն պատճառաւ զանոնք հոս կ'արձանագրենք: Սարիմ ամիրա Փափագեան մեռած է հիճրէթի 1240 թրւին (փ. 1825), Խնդիր ամիրա Փափագեան մեռած է հիճրէթի 1270 թուին (փ. 1854), առաջին զուտորը՝ Իզար մեռած է հիճրէթի 1256 թուին (փ. 1840), երկրորդ զուտորը՝ Թէպէր մեռած է հիճրէթի 1264 թուին (փ. 1848), իսկ երրորդ զուտորը՝ Զիպա մեռած է հիճրէթի 1269 թուին (փ. 1853):

5. Էջ 907, Մատթէոս մանկավարժ, որդի բրուտ Յովհաննէսի, պէտք է ուղղել Յովնանի (Տե՛ս էջ 777): Նշենք թէ այս անձը նշանաւոր տպագրիչ, տարեցուցադիր, թարգմանիչ եւ գրիչ Պալատեցի Մատթէոս Դպիրն է: Մինչեւ 1949 թուականը իր մահուան բուն թուականը անյայտ կը մնար: Սոյն թրւին երբ էսթրինէզարուի Հայոց դերեզմանատան տապանագրերը կը հաւաքէինք, հանդիպեցանք իր անյայտ տապանագրին, որուն արձանագրութեան համեմատ մեռած է 16 Յունուար 1827 թուականին, 86 տարեկան հասակին: Ուսանաւոր արձանագրութիւնը նախ 1949ին լոյս ընծայած ենք Հայաստանի Կոչնակի մէջ, յետոյ յաջորդ տարին ձառագայքի մէջ, իսկ երրորդ անգամ ըլլալով ալ 1967 տարւոյ Ծողակաքի բացատրիկին մէջ (էջ 16):

6. Էջ 909, Սիմէոն Կաթողիկոսի (Երեւանեցի) ուսուցիչ նշուած է Մելքիսեդեկ անուն վարդապետ մը, որ կը յիշուի 1641ին: Իրականութեան մէջ յիշեալ Սիմէոնը ո՛չ թէ 26 Յուլիս 1780ին վախճանած Երեւանեցի կաթողիկո-

³ Հ. Ն. Ալիմեան, «Սիմէոն Դպիր Լեհացոյ Ուղեգրութիւն», Վիեճնա, 1936, էջ 16, 19 եւ 19:

որն է, այլ 1657ին վախճանած նշանաւոր մատենագիր Սիմէոն Վրդ. Զուղա-
յեցին՝ ինչպէս որ իր անուան կարգին նշուած է (էջ 921) : Իր Քերականու-
թիւնը 1725ին լոյս տեսած է Պոլսոյ մէջ :

7. էջ 738 եւ 912, Կոլոտ Յովհաննէս Պատրիարքի (1678—1741) աշա-
կերտ յիշուող Յարութիւն Վարդապետը՝ Յարութիւն Աբբ. Պալատեցին է, որ
այլ դործեր ալ թարգմանել տուած եւ Յակոբ Պատրիարք Նայեանի (1701—
1764) 1745ին Պոլսոյ մէջ լոյս տեսած «Մեկնութիւն Նարեկի» մեծածաւալ աշ-
խատութեան մեկեկնասր եղած է : Երեք անգամ ալ պատրիարքական փոխանոր-
դութիւնը վարած է : Իր մահուան թուականը մինչեւ 1950 անձանօթ մնացած
է : Այդ միջոցին երբ Պալքըլըյի դերեղմանատան արձանագրութիւնները կը հա-
ւաքէինք, հանդիպեցանք նաեւ իր անյայտ տապանագրին, որուն արձանագր-
ութեանը համեմատ վախճանած է 1752 Դեկտ. 15ին : 18 տողերէ բաղկացած
ստանաւոր տապանագիրը լոյս ընծայած ենք Շողախարի վերոյիշեալ թուին
մէջ (էջ 19—20) : Յարութիւն Աբբ. թողած է նաեւ տաղեր, որոնք լոյս տեսած
են 1734ին Պոլիս տպուած Տաղարանին մէջ :

8. էջ 921, Էտիրնէզարուի Ս. Նիկողայոս եկեղեցին 1618ին յիշուող
Սիմէոն Ահաջի գրիչը, 1624ին ի Լիով յիշուող Սիմէոն գրիչը եւ 1629ին յիշ-
ուող Սիմէոն Դպիր գրիչը, որոնք զատ զատ արձանագրուած են եւ ընթեր-
ցողին վրայ տարբեր անձեր ըլլալու տպաւորութիւնը կը թողուն, նոյն ան-
ձերն են :

* * *

Անցնինք այժմ Բ հատորին, որ լոյս տեսած է նոյնպէս Վիեննա, 1972-
ին եւ կը բաղկանայ 293 էջերէ : Յուշակը կազմած է Պարսկահայ բանասէր Լ.
Գ. Մինասեան, որ գրի առած է նաեւ յառաջարանը : Իսկ խմբագրած է Մաշ-
տոցեան Մատենադարանի ղիտաշխատող Օ. Ս. Եղանեան : Այս հատորին մէջ
չուցակագրուած են 177 ձեռագիրներ : Վերջաւորութեան ունի յաւելուած մք,
որուն մէջ նախ տրուած է Նոր Զուղա դտնուող մասնաւոր անձանց ձեռագրաց
ցուցակը (էջ 190—206), ապա՝ Փերիոյ եկեղեցիներու ձեռագրաց ցուցակը (էջ
207—225) եւ վերջապէս Փերիոյ մասնաւոր անձանց ձեռագրաց ցուցակը (էջ
226—242) : Վերջաւորութեան, նախորդին նման զետեղուած են տախտակներ
ու ցանկեր (էջ 244—275), նաեւ տեղանուններու (էջ 276—280) եւ անձնանուն-
ներու (էջ 281—293) ցանկեր : Վերջնոյս դարձեալ հարեանցի կերպով կ'անդ-
րադառնանք :

1. էջ 288, Յակոբ Դպիր յիշուած է իրը Զորղան Մատթէոս քահանա-
յի որդի : Մինչդեռ իրականութեան մէջ, Սամաթիոյ Ս. Գէորգ եկեղեցւոյ քա-
հանաներէն Տէր Մատթէոսի որդին եղողը ո՛չ թէ Յակոբ Դպիրն է, այլ անոր
սուսցիչը՝ Տիրացու Գէորգ : 68րդ էջին վրայ գտնուող յիշատակարանին մէջ
այս պարագան բացայայտ է : Հետեւաբար նախագատութեան իմաստը սխալ
մեկնարանուած է :

2. Նոյն էջին վրայ, Յարութիւն Եպիսկոպոսը, որ դարձեալ Պալատե-
ցին է, Երուսաղէմի Յովհաննէս Պատրիարքի աշակերտ յիշուած է : Մինչդեռ
ինչորոյ առարկայ Յովհաննէս Պատրիարքը Կոլոտն է : Արդէն սոյն թուակա-
նին Երուսաղէմի Պատրիարքը Գրիգոր Շղթայակիրն էր :

Ղուկաս Վրդ. Խարբերդցիի թարգմանած Յակոբ Վոսաճինի «Բանֆ
Ոսկիակաւմֆ» ձեռագրին իրը գրիչ ներկայացուած է Յակոբ Դպիր անունով
անձ մը : Մինչդեռ, եթէ չենք սխալիր, Յակոբ Դպիրը, ձեռագրին գրչութենէն

11 տարի ետք Եւդոկիոյ մէջ անոր տէրը դարձած Անդրէաս Վարդապետի կողմէ գրի առած է յիշատակագրութիւն մը, որուն մէջ Անդրէասի ստացող ըլլալը արդէն նշուած է : Մնաց որ, ձեռագրին մի քանի անձերու կողմէ գրի առնուած ըլլալու պարագան ալ ցոյց կու տայ թէ գրիչը Յակոբ Գալերը չէ : Ձեռագրին գրչութեան թուականն է 1733 եւ մայրը՝ Պոլիս, ինչպէս որ նշուած է անուանաթերթին միջոց :

Իսկ գարտի ցուցակին թերիներուն, մեր նշմարածները հետեւեալներն են .

1. Յիշատակարանները եւ յիշատակագրութիւնները Ա հատորին մէջ «Յիշատակարանի» ընդհանուր խորագրին տակ միացուած են : Մինչդեռ յիշատակարանները, ինչպէս որ յայտնի է, գրիչներու, հեղինակներու եւ կամ թագմանիչներու կողմէ գրի առնուած են : Իսկ յիշատակագրութիւնները առհասարակ ստացողներու եւ կամ այլոց կողմէ գրուած են : Ասոնց միացումը կրնայ շփոթութեանց տեղի տալ, ինչպէս որ վերեւ այսպիսի պարագայ մը արձանագրեցինք :

2. Տեղանուններու ցանկին մէջ Եկեղեցիներու անունները բնաւ չեն նշանակուած : Մինչդեռ այս կէտը շատ կարեւոր է Եկեղեցիներու պատմութեան մասին ուսումնասիրութիւններ կատարող անձերու համար :

3. Նոյն ցանկին մէջ մոռցուած տեղանուններ ալ կան : Օրինակ, Ա. հատորին «Կոստանդինուպոլիս—Ստամբուլ» անուան մէջ Հիսարտիպի Ս. Սարգիս Եկեղեցւոյ պատմութեան համար շատ կարեւոր յիշատակարան մը պարունակող 511րդ էջը չէ նշուած : Իսկ Բ հատորին մէջ ալ նոյն անուան 67րդ էջը ցանկին մէջ չէ անցած :

Բոլոր այս խրոջութիւնները ցոյց կու տան թէ յատուկ անուանց ցանկերու պատրաստութեան միջոցին պէտք եղած բժանդրութիւնը եւ ուշադրութիւնը ցոյց չէ տրուած : Անկողմնակալ ըլլալու համար պէտք է աւելցնել նաեւ պատրաստողներուն այս մարդին մէջ բոտ բաւականի հմտութիւն չունենալը : Ասոնց փոխարէն նշենք նաեւ դոմբիլի կէտ մը, որ այսքան ստուար աշխատութեան մը մէջ, տղադրական միջպներու խիստ հարուադիւտ ըլլալն է :

Գ. ԲԱՄՊՈՒՔԾԵԱՆ

Ստանպուլ,

3 Մայիս 1973



UNE COMPILATION SUR LA GRAMMAIRE DE L'ARMÉNIEN ANCIEN

(Suite; voir le début dans *SION*, 1973, fasc. 5-8, p. 162-170)

É. G. TOUMANIAN, *ARMÉNIEN ANCIEN* (en russe:
Drevnearmyanskii yazik), Moscou, Académie des sciences,
Institut de linguistique, 1971, 448 pages.

28. P. 284, n. 27: "Le pronom *իք* (cité sans astérisque, de même que le pronom *ի*. M. M.) s'unit à la négation (*ոչ*) 'ne' et constitue ainsi une forme parallèle à *իք*: *չիք* 'il n'y a pas, il n'existe pas' pour les choses". La restriction "pour les choses" n'est pas juste: *չիք* s'emploie également pour nier l'existence des personnes: *չիք ժարգարէ անարգ . . .* 'il n'y a pas de prophète déshonoré . . .' (Mat., XIII, 57); *չիք իմ այր* 'Je n'ai pas d'homme (de mari)' (J., IV, 17).

29. P. 292: L'auteur déclare que les démonstratifs *soyn*, *doyn*, *noyn* précèdent ordinairement le nom et s'accordent avec lui, sauf aux cas non obliques. Ici aussi, T. a suivi Abrahamian. Il fallait ajouter qu'ils peuvent aussi rester invariables même quand ils déterminent des noms aux cas obliques, comme le notent les bonnes grammaires: On se demande d'ailleurs pourquoi l'auteur parle, ici et en d'autres occasions, de l'accord qui appartient au domaine de la syntaxe.

30. P. 305: En s'efforçant de traduire littéralement ce qu'a écrit son rédacteur responsable, l'auteur a commis un contre-sens et un non-sens en même temps. Elle a lu dans le *Manuel de grabar*, 1964, § 145, la phrase suivante: "*իմի*, *ինչ* s'emploient en grabar comme *թարմ* aussi". Ce mot arménien s'emploie comme terme grammatical au sens d'*explétif*, en grec *παραπληματικός*. En y voyant *թարմ*, qui signifie 'frais', T. l'a rendu en russe par un participe signifiant 'rafraîchissant', d'où: les pronoms *իմի* et *ինչ* "ont en grabar un emploi stylistique, en qualité, pour ainsi dire, de mot rafraîchissant"!

31. P. 318: "Les verbes en *-ել* *-el* peuvent avoir des corrélatifs en *-անալ* *-anal*, avec une différence de sens et de voix. En ce cas, les verbes en *-ել* *-el* expriment la voix active, tandis que ceux en *-անալ* *-anal* sont surtout de voix moyenne (neutre)". On s'attend donc à ce que T. donne comme exemple deux verbes 'corrélatifs', l'un du groupe en *-ել*, l'autre de *-ա-*. Mais elle cite ces deux phrases: *Ըղձային* (d'autres éditions: *ըղձանային* M. M.) *նոցա սասեթիւն* 'Ils devinaient leur mensonge' (traduction à remplacer par: Ils leur prédisaient un mensonge. M. M.) (Ézéchiel, 22, 28) et *Ըղձանային այգուն լինելոյ* 'Ils rêvaient du lever du jour' (Actes des apôtres, XVII, 29; le chapitre a été oublié. M. M.). On se demande pourquoi T. a choisi ces deux verbes du même groupe. Tout au plus ils pouvaient servir d'exemples à ce qu'un verbe simple peut avoir un corrélatif à infixe appartenant au même groupe, comme *ըղձալ* et *ըղձանալ*, ayant le même sens et la même voix. Il fallait prendre deux

verbes comme *erkaynel* 'prolonger' et *erkaynanal* 's'allonger', de sens et de voix différents.

32. P. 322: "La catégorie du pluriel (dans les verbes) s'exprime en grabar par deux indices qui, ordinairement, *complètent* les formes correspondantes du singulier. Ce sont: *-ժք* pour la 1^{re} personne du pluriel, *-յք* pour la 2^e et *-ն* pour la 3^e. *Ils sont invariables* pour toutes les séries paradigmatiques, indépendamment du type de conjugaison du verbe. De la sorte, la flexion du pluriel n'est pas une forme variée de celle du singulier: *elle représente une unité indépendante d'elle*". Il y a au moins trois choses qui étonnent le lecteur: 1. L'auteur parle de deux indices et en cite trois, une pour chaque personne. 2. Malgré l'affirmation de l'auteur, ces indices ne sont pas invariables dans toutes les séries de paradigmes, exemple: *հոգաւք* 'nous versions' n'a pas *-ժք*, ni *զնսոցաւք* 'allons, nous irons', etc. 3. On n'arrive pas à coordonner la fin de cette citation avec la déclaration du début, à savoir que les deux indices *complètent* ordinairement les formes correspondantes du singulier; comment comprendre le verbe que nous avons souligné?

33. Pp. 339-340: D'après les grammairiens arméniens soviétiques, dont A. Abrahamian (*Manuel de grabar*, § 132), les thèmes d'aoriste sont radicaux ou dérivés. Les premiers sont simples, les racines même des verbes. Les thèmes dérivés se subdivisent à leur tour en deux: a) Ceux dont le suffixe final est la lettre *-ց*, comme *սիրեաց-*, du verbe *սիրել* 'aimer', ou comme *սոսց-*, du verbe *սոսլ* 'moudre'. b) Ceux dont le suffixe final est la lettre *-ի*, comme *թռի-*, du verbe *թռչիմ* 's'envoler'. T. semble être partisane de cette théorie à la p. 314 où elle parle de ces deux suffixes des thèmes d'aoriste. Mais aux pp. 339-340, elle s'allie tacitement — elle ne le dit pas expressément — à Meillet qui dit: "Il y a deux sortes d'aoristes en arménien: des aoristes radicaux, sans aucune caractéristique propre, et des aoristes caractérisés par *-ց-*" (*Esquisse*, p. 113). T. considère *թռի-* comme thème radical, tout en faisant remarquer le suivant: "Les verbes de la conjugaison en *ի-* à suffixe *-չ-* et *-նչ-* ont une forme d'aoriste particulière, où l'on voit le composant faible *-ի*: *երկնչիմ* 'j'ai peur', thème d'aoriste *երկի-ի*" (p. 340). Ainsi T. contredit sa propre définition du thème radical d'aoriste: "Du point de vue structure, le thème de l'aoriste radical coïncide avec la racine du verbe" (p. 339). Il ne fallait pas donc considérer comme radical un thème d'aoriste à suffixe *-ի*, qui ne peut pas être la racine même du verbe. Car qui dit racine, dit forme simple, exempte de suffixe.

T. n'a pas une idée précise non plus des thèmes d'aoriste à suffixe *-ց*. Cela vient de son *rédacteur responsable*, Abrahamian. Comme celui-ci, elle considère comme thème en *-ց* — donc dérivé — tout thème d'aoriste se terminant par cette lettre, sans faire une distinction entre les dérivés en *-ց*, et ceux où cette lettre est radicale, appartient à la racine même du verbe, et dont le thème d'aoriste est donc radical, comme *հարց-* de *հարցանել* 'demander', ou *բաց-* de *բանալ* 'ouvrir'. Abrahamian écrit: "Six verbes de la conjugaison en *նչ* sont considérés comme ayant des thèmes d'aoriste en *-ց*. Ce sont: *ընկենալ* 'jeter', *ընթեանալ* 'lire'; *զգենալ* 'vêtir', *լնալ* 'remplir', *խնալ* 'bouchonner', *յնալ* '(s')adossier'

à l'aoriste, ils ont comme thèmes: $\rho^{\eta}k^{\eta}g$ ($\rho^{\eta}k^{\eta}g$), $\rho^{\eta}\beta^{\eta}g$, $q^{\eta}g$ ($q^{\eta}g$), $l^{\eta}g$ (inaccentué: lg), $\beta^{\eta}g$ (inaccentué: βg), $j^{\eta}g$ (*Manuel de grabar*, 1964, § 239). T. aussi parle de six verbes et n'en cite que trois, remplaçant les autres par un *etc.* (p. 340). D'après les deux auteurs, ces thèmes d'aoriste ne sont pas radicaux, ils sont "en *g*". Cependant Abrahamian même fait remarquer, d'après le *Dictionnaire étymologique* de H. Adjarian, que dans ces thèmes, qui sont des doublets d'une même racine, *-g* final fait partie de la racine du verbe. Ces thèmes d'aoriste sont donc radicaux. T. est tellement vague en cette question qu'elle ne cite pas des thèmes radicaux — autres que ceux dont on vient de parler — où *-g* appartient à la racine du verbe, même dans le thème du présent, comme $\dot{\iota}ap^{\eta}g-$ de $\dot{\iota}ap^{\eta}g\omega\omega\iota$, quand elle parle des thèmes radicaux (pp. 339-340); elle laisse de côté $\dot{\iota}ap^{\eta}g$ quand elle emprunte — sans avertir — les radicaux $\dot{\iota}ap^{\eta}-$ et $\dot{\iota}\beta^{\eta}-$ à l'*Esquisse*, p. 113. Par contre, le *-g* du thème $\rho^{\eta}g-$, de $\rho^{\eta}\omega\omega\iota$ 'ouvrir', est considéré par elle comme un élément faisant partie de la racine du verbe (p. 364). Lisons, en conclusion, qu'il fallait réserver le terme de "thème d'aoriste en *-g*" aux thèmes dérivés en *-g*. Cela éviterait des malentendus.

34. En parlant des temps, formés du thème du présent, T. distingue deux fois les désinences personnelles: d'abord seules, puis avec les voyelles thématiques de chaque type de conjugaison, mais toujours les classant sous le même titre de *Désinences personnelles*. La raison en est, d'après T., que la voyelle thématique et la désinence s'expriment parfois ensemble, en un seul morphème (p. 345, n. 45). Ainsi, pour la 1^{re} p. du présent on aura: *-d*, mais aussi *-kd*, *-ad*, *-bd*, *-ad*, *-ad*, selon les conjugaisons. En cela aussi, T. suit littéralement le *Manuel de grabar* (pp. 111 et suiv.) de son mentor. Les deux auteurs déclarent, avec raison, que les désinences sont communes à toutes les conjugaisons. Dès lors nous trouvons que leur méthode d'enseigner les désinences personnelles est désuète et même déroutante non seulement dans un manuel, mais, à plus forte raison, dans un ouvrage savant de généralisation que T. croit être le sien. La raison qu'elle nous en donne n'est pas du tout bonne, ni savante. Notre expérience personnelle montre qu'étudiants et même élèves du secondaire saisissent facilement les terminaisons personnelles, enseignées sans les voyelles thématiques: au lieu de quatre sortes de désinences — et même cinq pour le présent — ils n'en apprennent qu'une, commune à tous les verbes. Seulement, on leur explique, une fois pour toutes, les règles d'orthographe concernant la rencontre des voyelles thématiques et du *-j* ou *-j-* des désinences, comme le font d'ailleurs Abrahamian et Toumanian.

Cela dit, passons aux désinences de l'imparfait.

35. P. 348: Pour T. (et Abrahamian), les désinences de l'imparfait sont: *-p*, *-p*, *-j*,³ *-ap*, *-p*, *-p*. Ensuite, selon sa méthode, T. répète ces désinences jointes à la voyelle thématique de chaque conjugaison. Elle fait savoir que la sonante *-j*, d'origine inconnue, s'insère entre la voyelle thématique et la désinence, sans faire partie de cette dernière,

³ Mais, à la page suivante, elle est devenue *-p*; sans doute c'est une coquille.

en particulier après les voyelles thématiques *h* et *u*, d'où: $*-hjh \rightarrow -tj$, et $-ujh$.

Pour Meillet, il y a insertion de $-y-$ dans le type en $-a-$ seulement: "Sauf l'insertion de y j dans le type en $-a-$ $-u-$, le parallélisme est parfait" (*Esquisse*, p. 126). D'après Meillet également, originairement il n'y aurait pas eu de $-tj$ à l'imparfait des verbes en $-e-$ et en $-i-$: "Au moyen âge le $e-h-$ employé dans les plus anciens manuscrits pour ei h , etc. a été remplacé par $t-$ qui a passé dans les éditions modernes" (*ibid.*, p. 126). "Mais, ajoute Meillet, une forme telle que $phrktpr$ est certainement ancienne. Il y a ici trace d'une désinence moyenne avec le $*-r$ du médio-passif indo-européen, dans les mêmes conditions où le phrygien l'a employée; en effet $phrktpr$ repose sur $*bheretor$ et coïncide avec phr. $\alpha\beta\beta\epsilon\rho\epsilon\tau\omicron\rho$ " (p. 127). Il nous semble qu'ici aussi donc, Meillet suppose une insertion de $-y-$ après la voyelle thématique $-e-$, sinon on n'aurait pas $-tj$ dans $phrktpr$. Nous ferons remarquer que pour les grammairiens arméniens, l'imparfait des verbes en $-e-$ et en $-i-$ a toujours été en $-t-$: $phrktj$, $phrktpr$, etc. Tout égard gardé, nous croyons que l'hypothèse de Meillet au sujet de l'orthographe ancienne de ces imparfaits, ainsi que de celle du verbe *em* 'je suis' dans les plus anciens manuscrits, est à revoir de près sur le témoignage des plus anciens manuscrits et des feuillets découverts ces dernières années.

Sur le sol arménien, pourquoi n'aurait-on pas eu "l'insertion" de $-y-$ à l'imparfait non seulement dans la conjugaison en $-a-$, mais dans toutes; ou plutôt pourquoi ce $-y-$ ne ferait-il pas partie intégrale des désinences de l'imparfait de tous les verbes? Par conséquent pourquoi les désinences de l'imparfait ne seraient-elles pas: $-jh$, $-jhr$, $-jr$, $-jru$, $-jru$, $-jru$? D'où, en tenant compte des alternances orthographiques résultant de la rencontre de la voyelle thématique et du $-y-$ des désinences, on aurait, outre *layi* 'je pleurais' (thème de présent $la-$ + désinence $-yi$), les paradigmes suivants de l'imparfait d'après la formule:

Imparfait = thème du présent + désinences de l'imparfait.

Ainsi: $*phrkt-jh \rightarrow phrktj$ 'je portais', $*phrkt-jhr \rightarrow phrktjhr$, etc. pour les verbes en $-h-$;

$*l'uu-jh \rightarrow l'uuji$ 'je remplissais', $*l'uu-jhr \rightarrow l'uujhr$, etc. pour les verbes en $u-$;

quant aux verbes en $-h-$, les grammairiens se contentent de dire sans en donner la raison, que "Le type en $-e-h-$ et le type en $-i-h-$ ont un même imparfait" (*Esquisse*, p. 126). Il nous semble que les phases intermédiaires de cette identité sont les suivantes:

$*xawsi-yi \rightarrow *xawsii \rightarrow$ par dissimilation: $l'uulujtj$ 'je parlais'.

Nous croyons aussi que, sur le sol arménien, $-y-$ fait partie également des désinences du subjonctif présent, appelé Futur I par les grammairiens arméniens soviétiques. Voyons les choses en détail.

36. P. 351: Pour T. (et Abrahamian, *Manuel de grabar*, p. 122 et suiv.), le subjonctif présent n'aurait pas de désinences communes à toutes les conjugaisons. Chaque type serait représenté par les siennes: $-hghd$, $-hghu$, etc. pour les verbes en $-e-$; $-hghd$, $-hghu$, etc. pour ceux en $-i-$; $-uogh$, $-uogh$, etc. pour ceux en $-a-$, et $-uogh$, $-uogh$, etc. pour ceux en $-u-$.

Pour Meillet, "Tout se passe comme si le subjonctif présent était formé par l'union de thème verbal et de *իցեմ, բերիցեմ* 'que je porte' de **բերէցեմ*, ancien **բերե-յցեմ*; *լուցեմ* 'que je pleure', *զուցեմ* 'que je sois', de **զու-յցեմ*" (*Esquisse*, p. 121). Justement nous supposons, avec Meillet, que le subjonctif présent *բերիցեմ*, d'un verbe en *-e-*, est issu de **բերե-յցեմ* → **բերէցեմ* → par dissimilation: *բերիցեմ*. A part la dissimilation, on peut supposer que *-է-* a alterné avec *-i-*, par analogie avec son alternance ordinaire lorsqu'elle perd son accent (cf. *սէր* → *սիրոյ* 'amour'). Ainsi la désinence de la première personne du subjonctif présent des verbes en *-e-* serait *-յցեմ*, et non *-իցեմ*; pour les autres personnes: *-յցես, -յցէ, -յցեմք, -յցէք, -յցեն*. Ces désinences du subjonctif présent sont communes à tous les verbes. Seulement, sous l'influence de la voyelle thématique du présent, *-e-* des désinences, qui suit *-ց-*, altère avec *-i-* dans les verbes en *-i-*, et avec *-u-* dans les verbes en *-u-*: "Les présents en *-i-* *-ի-* fléchissent leur subjonctif aussi en *-i-* *-ի-*: *բերիցիմ* 'que je sois porté'; les présents en *-u-* *-ու-* fléchissent le leur en *-u-* *-ու-*, ainsi *սանուցում* 'que je prenne' de *սանում*, le tout sous l'influence de l'indicatif présent" (*Esquisse*, p. 121). On aura donc:

**նստի-յցեմ* → **նստիցեմ* → *նստիցիմ*, etc. pour les verbes en *-i-*;

**լնու-յցեմ* → **լնուցեմ* → *լնուցում*, etc. pour les verbes en *-u-*.

37. P. 351: Traduisant Abrahamian (*Manuel de grabar*, § 210), T. écrit: "Le subjonctif ... fonctionne en arménien au sens des modes conditionnel, optatif et débitif" (l'action devant avoir lieu), et le subjonctif aoriste ou le futur II exprime, en plus, le sens de futur simple de l'indicatif (p. 363). Faisons remarquer que l'auteur du *Manuel de grabar*, écrivant pour des Arméniens, a eu en vue l'arménien moderne oriental. Et Toumanian? Quelle langue a-t-elle eu en considération, le russe (ou le français) n'ayant pas d'optatif ni de débitif? Il est à noter aussi que le subjonctif présent, comme l'aoriste, peut être traduit également par le futur de l'arménien moderne ou du français: *ԅայսմ հետէ զմարդիկ որսայցես* (Luc, V, 10) 'Désormais (ce sont) des hommes (que) tu pêcheras'. Ainsi on peut traduire par le futur la plupart des subjonctifs présents qu'emploie le Christ pour décrire sa passion à ses disciples. D'ailleurs, même T. fait savoir, à la p. 323, qu'en grabar les deux futurs — I et II — sont souvent employés l'un pour l'autre.

T. n'a pas traité de l'aspect du verbe en arménien ancien, que laissent encore entrevoir les deux subjonctifs présent et aoriste, comme l'a fait Meillet en des pages brillantes, avec des exemples et des commentaires clairs (*Emploi des formes personnelles des verbes*, III. Aspect, M. S. L., XVI, pp. 102-113 = ELPArm., 1962, p. 93-104). T. fait remarquer seulement en quelques lignes que "L'opposition aspectuelle qui semble être, au début, la différence essentielle (des deux futurs), ultérieurement s'est perdue en partie. Malgré cela, le subjonctif présent exprime un procès achevé" (p. 363). On dirait que T. n'envisage que l'action inachevée ou achevée. Meillet envisage plutôt l'action "sans terme défini" et l'action "déterminée et arrêtée": "Le subjonctif présent s'applique à une action qui se développe sans terme défini ... Le subjonctif aoriste indique une action déterminée et arrêtée" (ELPArm., p. 99).

(A suivre)
Jérusalem.

Martiros MINASSIAN.

ԴԻԻԱՆ ՀԱՅ ՎԻՄԱԳՐՈՒԹԵԱՆ: Պրակ Գ: Կազմեց Ս. Գ. Բարխուդարեան: Լաքակազմ, քառածայ, էջ 246 եւ 262, լուսանկարներ: Երեւան, 1967:

Երեւանեան հրատարակութեանց կարեւորագոյններէն է առիկա, զոր նոր միայն ստացայ շնորհակալութեամբ:

Հայ վիմագրութեան դիւանը իրապէս երայ մըն էր որ կ'երազուէր վերջին դարուս ընթացքին բոլոր լուրջ հնաստներէն, պատմագիրներէն եւ բանասէրներէն: Այդ երայը իրականութիւն եղաւ շնորհիւ Հայկական ՍՍՀ Գիտութիւններու կաճառին (ակադեմիա): Երեք հատորներ մեզի տրամադրուած են ցարդ, երեք պատկանելի եւ շատ մեծարժէք «պրակ»ներ, որոնցմէ առաջինը կազմեց Յ. Ա. Օրբելի անգուղական ողբացեալ մեծ գիտնականը, Անի քաղաքի վիմագրութիւններով (Երեւան, 1966): Երկրորդը կազմեց Ս. Գ. Բարխուդարեան՝ Գորիսի, Սիսիանի եւ Ղափանի շրջաններուն վիմագրութիւններով, եւ հրատարակուեցաւ առաջին պրակէն առաջ (Երեւան, 1960): Երրորդ պրակը դարձեալ Ս. Գ. Բարխուդարեանի անխոնջ ջանքերով ներկայ խիստ արժէքաւոր հատորն է Վառց Զորի, Եղեղնաձորի եւ Աղիզէկոյի շրջաններուն:

Որեւէ տարակոյս չունինք որ մեր պատմութեան վաւերականութիւնը ամենախոշոր շտիով կախեալ է մեր ձեռագրական յիշատակարաններուն, ինչպէս նաեւ վիմագրութեանց հրատարակութեանց: Ձեռագրական յիշատակարանները, զոնէ մինչեւ ԺԶ դարու սկիզբը, գրեթէ ծանօթ են եւ եղած հրատարակութիւնները՝ մանր մունր վրիպակներէ զատ, մատահելի են ուսումնասիրողներուն համար: Սակայն վիմագրութիւնները իրենց յատուկ (փակագրութիւն, անմատչելի տեղ, մարդոցմէ եւ բնութենէ եղծուած) պատճառներով դժուար թէ վստահելի կարենայինք սեպել: Անշուշտ անառարկելի բացառութիւն կը կազմեն վաստակաւոր մեծ գիտնական Փրոֆ. Կարո Ղաֆաղարեանի հրատարակութիւնները (Սանահին, Հաղբատ, Յովհաննաւանք), իրենց խրղճամիտ ընթերցումներով: Այժմ ատոնց վրայ ահա կ'աւելնան վիմագրութեան դիւանի այս պրակները:

Էջ 5, Բարխուդարեան իր «առաջարան»ով կը շեշտէ Վառց Զորի շինարարական կարեւորութիւնը մեր մշակոյթին մէջ: Սիւնիքի այդ կարեւոր մշակութային կեդրոնը (Վառց Զոր, Եղեղիս) ողբացեալ գիտնական Գարեգին Սրբազան Յովսէփեան արդէն ծանօթացուցած էր մեզի իր Ռազրակեանց եւ Պոռչեանց մասին եռահատոր բարձրորակ աշխատութեամբ: Ս. Բարխուդարեան տալով 813 վիմագրութեանց գիտական ընթերցումը (որոնցմէ 328ը առաջին անգամ կը հրատարակուին), մեզ անհունս երախտապարտ կը թողու: Մենք վստահ ենք անոնց հարազատ ընթերցման համար: Փրոֆ. Կարո Ղաֆաղարեանի այս պրակին խմբագիրը ըլլալը մեծապոյն առհասարակ է վիմագրութեանց կարելի եղած հարազատութեամբ ընթերցման:

Էջ 9, ամփոփ կերպով կը ներկայացուին գրեթէ աւերակ Գնդեվանքը, ինչպէս նաեւ Գնդեվայ գիւղը: Կը տրուին 30 արձանագրութիւններ (12ը անտիպ): Իւրաքանչիւր արձանագրութիւն ներկայացուած է քննական գիտողութիւններով եւ նախկին հրատարակութեանց յիշատակութիւններով:

Հետզհետէ կը տրուին կեշուտ (որ Վայոց Ձորի հնադոյն գիւղերէն կը սկսուի, որուն գերեզմանատան տապանաքարերը եւ խաչքարերը ժամանակին դորձածուեր են Արփա դետի վրայ շինուած կամուրջին համար), Զերմուկ, Հին Սոյլան, Մոզ աւան, Ազարակածոր, Բոյաբերդ, Էրթիչ, Արենի, Աղաւնածոր: Հոս կը ներկայացուի առաջին անգամ խաչքար մը (թիւ 97), որուն արձանագրութիւնը կը տրուի. «Ես Ասկանդար Մոմկա որդի զխաչտուչ դարձուցի...» եւ այլն: Այս Մոմիկը կը նոյնացուի մեր արուեստին մէջ լաւ ծանօթ Մոմիկի հետ, որ ըստ արձանագրութեան ունի Ասկանդար (Աղեքսանդր) անունով որդի, այլուստ բոլորովին չյիշուած: Բարխուդարեան կը հաւատտէ որ «խաչքարը շատ մեծ է, բայց հասարակ մշակումով» (էջ 39) եւ արձանագրութիւնն ալ չափազանց անկանոն եւ անհաճ: Ասիկա նկատելով պէտք է խորհիլ, որ եթէ Մոմիկը մեզի ծանօթ Մոմիկն է, որեւէ անշուքիւն չունի խաչքարին կազմութեան հետ եւ Սկանդար Մոմիկի մահէն շատ վերջ կազմած կամ կազմել տուած է խաչքարը իր արձանագրութեամբ: Մեր ալ համոզումն է որ Մոմիկ կիրիկեցի չէ այլ Սիւնեցի, ոչ ալ կուսակրօն կամ վարդապետ: Շարունակելով, կը տրուին վիճազրութիւնները կարմրաչէնի, Գիոյաբասի, Հերհերի:

Ապա կու գան Արկաղի եւ Սր. Պաշ վանքի վիճազրութիւնները, ինչպէս նաեւ Թանատի վանքին, Վերնաչէնի, Բոլորածորի (Սպիտակաւոր Աստուածածնայ վանք): Բարխուդարեան խօսելով հոն գտնուող «աշխարհիկ եւ հողեւոր» արժէքաւոր պատկերաքանդակներուն մասին, զանոնք զործ կը նրկատէ Մոմիկի: Գժրախտարար բերուած պատճառարանութիւնները չեն բաւեր եղած ենթադրութեան համար: Մոմիկ սովորաբար կը ստորագրէր իր աշխատութիւնները, որով եթէ ինքն էր այս յուշարձաններուն հեղինակը, ան անվարան պիտի ստորագրած ըլլար զանոնք: Շարունակելով, կը տրուին Պոտորալեղ, Եղեգիս, Արատեսի վանք (թիւ 363 արձանագրութեան վրիպակ՝ գոր Սի սէ պէտք է ըլլայ գոր Մի սէ: Չէ նշանակուած հրատարակուած վրիպակներուն մէջ), Հերմոնի վանք, Յաղաց Քարի վանք, Շատիվանք, Հորս, Քարադոլ (թիւ 523 զԱնուցիչն իմ սրբազրէ զԱնուցիչն իմ), Սելիմի կարուանատուն, Մարտիրոս գիւղ, Գիոմուր դիւղ, Գիարուտ, Պաշիկ գիւղ (Պոտակերաց վանք), Նորալանք Ամաղուի (թիւ 685ի ընթերցման բանքն Ապառին սրբազրէ՝ բնագրին ճիշդ բանքն Ապառին), որմէ վերջ կը տրուին ՀՐ տախտակներով 263 զոհացուցիչ լուսանկարներով յիշատակարաններուն պատկերները:

Վերջապէս կը տրուին խիստ օգտակար ցանկերը յատուկ անուններու, տեղանուններու եւ առարկայական արձանագրութեանց մէջ զորձածուած:

Հատորին վերջը կցուած է «նկատուած վրիպակներ»ու թերթիկ մը, ուր զժրախտարար բոլոր վրիպակները չեն նշանակուած: Անտարակոյս նման խիստ կարեւոր եւ մեծարժէք զործի մը տպագրական փորձերը նայողը պէտք է աւելի լրջութեամբ եւ զգուշութեամբ սրբազրէ: Մենք առանց հետապնդելու պատահարար հանդիպեցանք վերը յիշուած վրիպակներուն: Գիտական նրման զործի մը փորձերուն սրբազրութիւնը պատասխանատու աշխատանք է եւ միայն ձեռնհաս մարդոց տրուելու է սրբազրութեան պատիւը:

Հակառակ այս արժէքաւոր աշխատութեան պատճառած զոհացումին, զժրախտարար վրդովում մը կը տիրապետէ հողիւն եւ մտքին: Ս. Գ. Բարխուդարեանի հոս մեծ աշխատանքով եւ խնամով ներկայացուցած 813 վիճա-

օգտագործելու Լինչի նման օտար վտահանի ուղեգրքներու տեղադրութիւնը
և նկարագրութիւնը: Էջ 221ով կ'աւարտի Տարբերան և կը սկսի Մակայ
աշխարհի բերդերը: Միայն շորս բերդ կը յիշուի հոս: Յետոյ՝ Կորձէք և
Պարակաշայք:

Էջ 251ով կը սկսին Վասպուրականի բերդերը և էջ 346՝ Սիւնեաց բեր-
դերը: Հոս երբ հեղինակը կը խօսի Բղենոյ բերդին մասին, ըստ երևույթին
միայն գիտէ որ նորավանք լոկ Վայոց ձորի մէջ է, մինչ կայ և Բղենոյ նո-
րավանք՝ ուր անտարակոյս գրուած է փոսկրեայ կողքով Աւետարանը և
մանրանկարուած:

Էջ 470՝ կը տրուին Փայտակարանի բերդերը, յետոյ Ուտիք, Գու-
ղարք: Երբ Հայր Միքայէլ կը խօսի Կայեան բերդի մասին (էջ 537), կ'ըսէ .
«...յունակը կուսակցութեան գլուխ Գրիգոր Մագիստրոսը»: Ատիկա ճիշդ
չէ: Գրիգոր Մագիստրոս յունակէր չէ եղած և ընդգիմացած է Բիւզանդական
անխնհեմ քաղաքականութեան՝ Հայաստանը դրուելու: Էջ 541՝ դարձեալ
«յունակը Հայ իշխաններուն» մէջ կը դասէ Մագիստրոսը: Էջ 573, յանկարծ
բերդերու մասին խօսելու տեղ հեղինակը կ'անցնի «Չաքարէ և Իւանէ իշխան-
ները», դժբախտաբար առանց նոր բան մը աւելցնելու Երկայնարագուկ այս
իշխանական տան ծագման և զարգացման մասին: Բոլորովին մտացածին է
Վարդան վարդապետի վերադրելի որ «Վարդան հոս ի Քուրդ ազգէ բնւոյ՝
կ'ահնարկէ անոնց Կորդուաց աշխարհէ եկած բլայնուն»: Վարդան պարզա-
պէս Չաքարէ և Իւանէ «ի Քուրդ ազգէ» կ'ըսէ, առանց ինչ «ահնարկելը»
յայտնելու: Ամէն պարագայի տակ Երկայնարագուկ տան ծագումը կը կարօտի
նոր փաստերու՝ մերժելու համար վերջնական կերպով անոնց «ի Քուրդ ազգէ»
չբլայնը: Սարգիս Բ-ի արձանագրութեան մէջ իրենց նախահայրը Սուրբ չի
յիշուիր, դուցէ անոր քրիստոնէացած չբլայնուն համար: Սարգիս Ա-ի եղբայ-
րը կը կոչուէր Քարիմ, որ կրնար նոյնիսկ քրիստոնէացած չբլայն Սարգիս Ա-ի
պէս: Նկատելի է որ թէ՛ Սուրբ և թէ՛ Քարիմ անունները չեն կրկնուիր Եր-
կայնարագուկներու զերդաստանին մէջ, մինչ Չաքարէ, Սարգիս, Իւանէ կը
կրկնուին: Իւանէ ինքզինք «Բազրատունի» կը կոչէ, բան մը որ հաւանական
կ'ըլլայ եթէ իր մայրը Բազրատունի եղած է, թէև Քուրդ իշխանի մը ամուս-
նացած:


Էջ 608՝ կը սկսին Տայքի բերդերը: Էջ 635ով կը սկսին Այրարատի նա-
հանդին բերդերը: Հոս խօսելով Արաշկերտի մասին, յոռաջ կը բերէ Կլափի-
խոյի (Սպանական դեպան առ Թիմուր Լէնկ) Արաշկերտ այցելութեան նկար-
ագրութիւնը, որմէ վերջ Հայր Միքայէլ կ'աւելցնէ . «Ապա հեղինակը (Կլա-
փիխոյ) կու տայ պատճառները՝ որով այս հրաշայի քաղաքը քարուքանդ ե-
ղեր է և ամալի, և անոր պատճառ կը համարի Բազրատունի երեք եղբայր-
ներ, Աշոտ, Գաղիկ և Յովհաննէս»: Կլափիխոյի բով նման վկայութիւն չկայ:
Ան պարզապէս արձագանց կ'ըլլայ Հայկական անթրոպոլոգիան վէպի մը՝ որ
իմացած բլայնու էր հայերէ, ուր կը պատմուէր որ Այս Մեծն Հայաստանի
երկրին մէջ նախապէս եղած է զօրաւոր թագաւոր մը նշանաւոր, բոլոր երկ-
րին տէրը, որ իր մահուան ատեն երեք սրդի թողուց, և իր կտակով Հայաս-
տանը բաժնեց երեքին միջև սապէս: Երեքսրդսնին թողուց Այս թագաւոր իր պա-
տառով, և իր երրորդ սրդուցն էրզուրումը... և այլն...»: Հոս ոչ մէկ իօսք
կայ Բազրատունի երեք եղբայրներու մասին (Աշոտ, Գաղիկ և Յովհաննէս):

Էջ 943ով կ'աւարտի աշխատութիւնը և անկէ վերջ կու գայ «Յանկ յատուկ անուններու» :

Բաղմաշխատ կոթողային գործ մըն է Հ. Միքայէլ Վ. Յովհաննէսեանի «Հայաստանի բերդերը» աշխատութեան Ա. հատորը : Նիւթին զժուարութիւնը կարելի չէ հարեանցի քանի մը տողերով ներկայացնել : Պէտք չէ մտնայ որ պատմական Հայաստանի մեծադոյն մասը զուրկ է գիտական տեղագրութենէ, բաղմաթիւ կարեւոր տեղեր չեն պեղուած, որով անոնց ճշգրտմը կարելի չէ, մեր մասենագրական տեղեկութիւնները կցկոտուր են և շատ անգամ բոտ երեւոյթի հակասական : Այսպիսի նիւթերով Հայր Միքայէլ Իրապէս հրոշք գործած է իր մեղի տուած այս վաստակաշատ հատորով : Անտարակոյս որ մի՛ճելի շատ կէտեր կան : Կան նաև մոռացումներ կամայ թէ սկամայ : Օրինակ, Բարձր Հայքի մէջ ասանց տարակոյսի շատ աւելի բերդեր եղած պէտք է ըլլան, ինչպէս նաև Տայք, սակայն ատոնք անծանօթ կը մնան մեղի : Յետոյ Դսեղ, որ ապաստանեցաւ Մամիկոնեան ճիւղ մը (Տաշիր կամ Զորափոր գաւառ, Փուղարք), անտարակոյս պէտք է որ բերդ մը ունեցած ըլլայ զոնէ :

Մեծ դնահատանքով է որ կը փակենք հատորը : Նկարները բացառապէս ընտիր են և ներկայանալի մեր հրատարակութեանց համար : Տպագրութիւնը մաքուր : Դիտողութիւնները որ բրինք պարզապէս հեղինակին յղանութիւն և աշխատանք խնայելու համար է որ կատարեցինք : Որքա՞ն ցուալի է որ մեր բերդերուն աւերակներուն զրեթէ ամբողջութեան շփարպութիւնները և յատկազօհիծները բոյրոյթին պակսեր են հեղինակին, ինչպէս նաև ճարտարապետական տուեալներ : Կը խորհիմ որ ատոնք ամենակենսական նիւթեր են Հայաստանի բերդերուն ծանօթացման համար :

Յ. ՔԻՒՐՏԵԱՆ



Ս. ՅԱԿՈՒԻ ՆԵՐՍԷՆ

ԵԿԵՂԵՏԱԿԱՆԸ — ԲԵՄԱԿԱՆԸ

* Ծր. 2 Յունիս.— Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիր: Ժամարարն էր Հոգշ. Տ. Խածակ Արդ. Պարսամեան:

* Կիր. 3 Յունիս.— Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն: Ժամարարն էր Հոգշ. Տ. Հայկասեր Վրդ. Պայրամեան:

* Դշ. 6 Յունիս.— Կէսօրէ ետք ժամը 2.30-ին, Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոսի գլխատրութեամբ, միաբան հայրեր ինքնաշարժներով մեկնեցան Զիթենեաց լեռ, ուր Համբարձման սրբավայրին վըրայ կառուցուած մեր վրանամատուոյն մէջ պաշտուեցան ժամերգութիւն և նախատօնակ:

— Գիշերակիզքին պաշտուեցան «Եկեցե՛ք» ի և Հսկման կարգեր, որոնց յաջորդեցին գիշերային և առաւօտեան ժամերգութիւններ: Հանդիսապետն էր Հոգշ. Տ. Գեղամ Ծ. Վրդ. Զաքարեան: Արարողութիւնները աւարտեցան ժամը 10ին:

* Եշ. 7 Յունիս.— ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆ ՏԵԱՌՆ: Առաւօտուն, դարձեալ Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոսի գլխատրութեամբ, միաբան հայրեր ինքնաշարժներով մեկնեցան Զիթենեաց լեռ, ուր «Հրաշափառ» ի հանդիսատր մուտքէն ետք մեր վրանամատուոյն մէջ պատարագեց Լուսարարապետ Գերշ. Սրբազանը: Կատարուեցաւ «Հայրապետական Մաղթանք»՝ Մայր Աթոռի Սիւէն Ս. Էջմիածին փոխադրութեան տարեդարձին առթիւ, նախագահութեամբ Հոգշ. Տ. Կիրեղ Ծ. Վրդ. Գաբիկեանի: Արարողութեան աւարտին, Գերշ. Պատարագիչ Սրբազանը նախագահեց սրբավայրին առջեւ կատարուած «Անդաստան» ին:

— Կէսօրէ ետք, Մայր Տաճարին մէջ կատարուած «Անդաստան» ին նախագահեց Գերշ. Տ. Նորայր Եպիսկոպոս:

* Ծր. 9 Յունիս.— Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Համբարձում վերնամատուոյն մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Գեորգ Վրդ. Նազարեան:

— Բ. Ծաղկազարդի նախատօնակը պաշտուեցաւ Ս. Հրեշտակապետաց եկեղեցիին մէջ: Հանդիսապետն էր Գերշ. Տ. Ծահէ Եպս. Աճէմեան:

* Կիր. 10 Յունիս.— Երկրորդ Ծաղկազարդ: Առաւօտեան ժամերգութիւնը պաշտուեցաւ և Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Հրեշտակապետ: Ժամարարն էր Պոլսէն հիւրաբար Ս. Աթոռ ժամանած Արժ. Տ. Բարթող Քին. Խրքաճեան:

* Ծր. 16 Յունիս.— Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Առաքելոց վերնամատուոյն մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Խածակ Արդ. Պարսամեան:

— Հոգեզալստեան հանդիսատր նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահեց Գերշ. Տ. Ծահէ Եպս. Աճէմեան:

— Գերշ. Սրբազանը նախագահեց նաեւ գիշերակիզքին, Մայր Տաճարին մէջ պաշտուած «Եկեցե՛ք» ի և Հսկման կարգերուն:

* Կիր. 17 Յունիս.— ՀՈԳԵԳԱՄԱՆՈՒՍ (Պենտեկոստէ): Բարեկեդան Եղիսկան պահոց: Օրուան հանդիսատր Ս. Պատարագը Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ մատուց Գերշ. Տ. Ծահէ Եպս. Աճէմեան: Ս. Պատարագի ընթացքին կարդացուեցաւ երեք մասերէ բաղկացած Ս. Յովհ. Ոսկեբերան Հայրապետի Հոգեզալստեան ներքողը:

— Կէսօրէ ետք, Գերշ. Տ. Նորայր Եպիսկոպոսի նախագահութեամբ Մայր Տաճարին մէջ պաշտուած «Անդաստան» էն ետք, Միաբանութիւնը մեկնեցաւ Սիոն լեռ, և Վերջին Ընթրիքի վերնատունին մէջ կատարեց տօնին պատշաճ 20 վայրկեան տեւող արարողութիւն մը, որուն աւարտին Հոգշ. Տ. Կիրեղ Ծ. Վրդ. Գաբիկեան ըրաւ հակիրճ պատմականը սրբավայրին: Ապա բոլորը ուղղուեցան դէպի Ս. Փրկչի վանքը, ուր պատրիարքներու դամբարաններուն մօտ կատարուեցաւ հոգեհանգստեան պաշտամունք: Սոյն արարողութեանց կը նախագահէր Հոգշ. Տ. Մաշտոց Վրդ. Բարիլոսեան:

* Ուր. 22 Յունիս.— Երեկոյեան ժամերգութեան աւարտին, Ս. Էջմիածին մատրան մէջ, Գերշ. Տ. Ծահէ Եպս. Աճէմեան կատարեց կիսասարկաւազական և ապա սարկաւազական ձեռնադրութիւնը Բեթղեհէմի մեր վանքի միաբաններէն Ուրարակիր Տրգ. Յա-

կոր Գոճակէօզեանի, և ապա յիշեալին և Շնծայարանի ազատ ուսանողներէն Արսէն Սրկ. Յովակիմեանի քահանայական կոչման արարողութիւնը: Խարտաւիյակն էր Հոգշ. Տ. Գեղամ Ծ. Վրդ. Չաքարեան:

* Ծր. 23 Յունիս.— Է. օր Հոգեգալստեան: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Էջմիածին: Ժամարարն էր Հոգշ. Տ. Հայկասէր Վրդ. Պայրամեան: Գերշ. Տ. Ծահէ Եպս. Աճեմեան կատարեց քահանայական ձեռնադրութիւնն ու օծումը Արսէն և Յակոբ սարկաւազներուն, զանոնք վերակոչելով Տ. Ռուբէն Արեղայ և Տ. Ներսէս Քահանայ:

— Կէսօրէ ետք, երեկոյեան ժամերգութեան աւարտին, Գերշ. Տ. Ծահէ Եպիսկոպոս կատարեց նորընծայ Տ. Ռուբէն Արեղայի վեղարի տրչութեան կարգը՝ Մայր Տաճարին կից Ս. Էջմիածին մատուոյն մէջ:

* Կիր. 24 Յունիս.— Յիշատակ Եղիայի Մարգարէին: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, Ս. Լուսատրիչ եկեղեցիին մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Խաժակ Արդ. Պարսամեան:

— Կէսօրէ ետք, Ս. Հրեշտակապետաց եկեղեցիին մէջ պաշտուեցաւ Ս. Հոփսիմեանց նախատօնակը: Հանդիսապետն էր Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արք.:

* Բշ. 25 Յունիս.— Ս. Կոստանացն Հոփսիմեանց: Առատեան ժամերգութիւնը պաշտուեցաւ ի Ս. Հրեշտակապետ, իսկ Ս. Պատարագը մատուցուեցաւ եկեղեցիի աւանդատան՝ Ս. Հոփսիմեի մատուոյն մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Հայկասէր Վրդ. Պայրամեան:

* Ծր. 30 Յունիս.— Ս. Հօրն մերոյ Գրիգորի Լուսատրչին: Յիշատակ ելանելոյն ի վիրապէն: Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի աւանդատան՝ Ս. Գր. Լուսատրչի սեղանին վրայ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Հայկասէր Վրդ. Պայրամեան:

— Նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահեց Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս: Ապա ծնրադիր երգուեցաւ «Տէր ողորմեա»:

* Կիր. 1 Յունիս.— Տօն Կաթողիկէ Եկեղեցոյ Ս. Էջմիածնի: Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ Ս. Պատարագը մատուցուեց Հոգշ. Տ. Վիգէն Արդ. Այլազեան: «Հայր

մեր»էն առաջ, Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպս. Ասլանեանի գլխաորութեամբ կատարուեցաւ «Հայրապետական Մաղթանք» վասն Ս. Էջմիածնի:

— Կէսօրէ ետք, Մայր Տաճարին մէջ պաշտուած «Անդատան»ին նախագահեց Գերշ. Տ. Նորայր Եպս. Պողարեան:

* Ծր. 7 Յունիս.— Ս. Մեծին Ներսիսի և Խաղայ Եպիսկոպոսին: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիր: Ժամարարն էր Հոգշ. Տ. Օշին Վրդ. Նիկոլեան, հիւրաբար Ս. Աթոռ ժամանած Չոխցերիայէն:

* Կիր 8 Յունիս.— Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Յովն. Կարապետի խորանին վրայ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Գիսակ Արդ. Մուրատեան: Ամեն. Պատրիարք Ս. Հայրը նախագահեց զաղոթիս ազգայիններէն Թագոր Օհաննէսեանի զակին՝ Գրիգորի հոգւոյն համար կատարուած հոգեհանգստեան պաշտամունքին: Յիշեալը, շատ երիտասարդ տարիքի մէջ, նախորդ Կիրակի գիշեր զոհ գացած էր ինքնաշարժի արկածի:

* Որ. 13 Յունիս.— Նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահեց Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպս. Ասլանեան:

* Ծր. 14 Յունիս.— Գիտ Նշխարաց Ս. Հօրն մերոյ Գրիգորի Լուսատրչին: Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Մակարայ մատրան մէջ, ուր, ըստ աւանդութեան, թաղուած է Ս. Լուսատրչի մասունքը: Ժամարարն էր Հոգշ. Տ. Հայկասէր Վրդ. Պայրամեան:

* Կիր. 15 Յունիս.— Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, Ս. Լուսատրիչ եկեղեցիին մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Գէորգ Վրդ. Նազարեան:

* Դշ. 18 Յունիս.— Թարգմանչաց նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահեց Գերշ. Տ. Ծահէ Եպս. Աճեմեան:

* Եշ. 19 Յունիս.— Ս. Թարգմանչաց Վարդապետացն մերոց՝ Սահակայ եւ Մեսրոպայ (Տօն ազգային): Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ պատարագեց, ըստ սովորութեան, Ս. Թարգմանչաց Երկրորդական Վարժարանի Տեսուչը՝ Հոգշ. Տ. Կիրեղ Ծ. Վրդ. Գաբրիէան:

* Որ. 20 Յունիս.— Մայր Տաճարին կից Ս. Էջմիածին մատուոյն մէջ իր անդրանիկ

պատարագը մատոյց նորընծայ Հոգ. Տ. Ռուբէն Արդ. Յովակիմեան:

* Շք. 21 Յուլիս.— Ս. Տրդատայ թագ. և Աշխէն Տիկնոջն: Մայր Տաճարին կից՝ Ս. Էջմիածին մատուռին մէջ իր անդրանիկ պատարագը մատոյց նորընծայ Արժ. Տ. Ներսէս Բնն. Գոճակէօզեան:

— Նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահեց Գերշ. Տ. Նորայր Եպիսկոպոս:

* Կիր. 22 Յուլիս.— Գիտ Տիոյ Ս. Աստուածածնի: Առատուն, Լուսարարպետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոսի գլխաորութեամբ, միաբան հայրեր ինքնաշարժերով մեկնեցան Գեթսեմանիի ձորը, ուր Տիրամօր Ս. Գերեզմանին դիմաց (Գերեզմանը նորոգութեան մէջ ըլլալով) պատարագեց Հոգ. Տ. Նարեկ Վրդ. Մարֆազէեան, ուսուցիչն ու վարժիչը նորընծաներուն, որոնցմէ Տ. Ռուբէն Արեղայ կը սպասարկէր իրեն:

* Որ. 27 Յուլիս.— Նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահեց Գերշ. Տ. Ծահէ Եպս. Աճէմեան:

* Շք. 28 Յուլիս.— Ս. Երկոտասան Առաքելոցն Բրիստոսի եւ Պօղոսի՝ երեքուսաներորդ առաքելոյն: Ս. Պատարագը մատուցուեցա Մայր Տաճարի Ս. Պօղոսի վերնամատուռին մէջ: Ժամարարն էր Ս. Աթոռոյ Միաբան Հոգ. Տ. Նորհան Արդ. Մանուկեան, որ ժամանած էր Չուիցերիայէն:

* Կիր. 29 Յուլիս.— Բարեկենդան Վարդավառի պահոց: Ս. Պատարագը մատուցուեցա ի Ս. Յակոբ: Ժամարարն էր Հոգ. Տ. Մուշեղ Արդ. Թաշեան:

* Որ. 3 Օգոս.— Տապանակի նախատօնակը պաշտուեցա Մայր Տաճարին կից Ս. Էջմիածին մատուռին մէջ: Հանդիսապետն էր Լուսարարպետ Գերշ. Տ. Հայրիկ Արք.:

* Շք. 4 Օգոս.— Յիշատակ Տապանակին: Ս. Պատարագը մատուցուեցա Ս. Էջմիածին մատուռին մէջ: Ժամարարն էր Հոգ. Տ. Ռուբէն Արդ. Յովակիմեան:

— Այլակերպութեան հանդիսաւոր նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահեց Լուսարարպետ Գերշ. Տ. Հայրիկ Արք.: Ապա կատարուեցա Տեսնէղթօր գահակալութեան տարեդարձի լատուկ արարողութիւն:

— Գեշերասկիզբին, Մայր Տաճարին մէջ պաշտուեցան «Եկեցէ՛»ի և Հսկման կարգեր:

Հանդիսապետն էր Գերշ. Տ. Նորայր Եպս.:

* Կիր. 5 Օգոս.— ՎԱՐԳԱՎԱՌ (Տօն Այլակերպութեան Տեսնն): Օրուան հանդիսաւոր Ս. Պատարագը՝ Մայր Տաճարի Աագ Աեղանին վրայ մատոյց Լուսարարպետ Գերշ. Տ. Հայրիկ Արք.: Ս. Պատարագի արարողութիւնները ձայնափոփոցեցան իւրաքիչեան ռատիոկայանէն:

— Կէսօրէ ետք, Մայր Տաճարին մէջ կատարուած «Անդաստան»ին նախագահեց Գերշ. Տ. Ծահէ Եպս. Աճէմեան:

* Բշ. 6 Օգոս.— Յիշատակ մեռելոց: Ս. Պատարագը մատուցուեցա ի Ս. Գլխադիր: Ժամարարն էր Հոգ. Տ. Հայկասէր Վրդ. Պայրամեան: Ապա կատարուեցան հոգեհանգստեան կարգեր, նախ Մայր Տաճարին մէջ և յետոյ գաւիթը՝ Երանաշնորհ Տ. Կիրեղ Բ. Պատրիարք շոր շիրմին վրայ, նախագահութեամբ Հոգ. Տ. Մաշտոց Վրդ. Բարիլուսեանի:

* Որ. 10 Օգոս.— Նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահեց Գերշ. Տ. Նորայր Եպս.:

* Շք. 11 Օգոս.— Ս. Թաղէոսի առաքելոյն մերոյ եւ Սանդիսոյ կուսին: Ս. Պատարագը մատուցուեցա ի Ս. Գլխադիր: Ժամարարն էր Հոգ. Տ. Գէորգ Վրդ. Նազարեան:

* Կիր. 12 Օգոս.— Ս. Պատարագը մատուցուեցա ի Ս. Յարութիւն, Ս. Լուսարիչ եկեղեցիին մէջ: Ժամարարն էր Հոգ. Տ. Օշին Վրդ. Նիկոլեան:

Ապա կատարուեցա «Թաղողօրհնէք»ի աւանդական արարողութիւնը, նախագահութեամբ Լուսարարպետ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս Ասլանեանի:

* Գշ. 14 Օգոս.— Այսօր սկսան Ս. Կոյսի Վերափոխման տօնը կանխող ամէնօրեայ հանդիսաւոր պատարագները՝ Գեթսեմանիի Ս. Աստուածածնայ Տաճարին մէջ, Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ:

* Շք. 18 Օգոս.— Եփեսոսի Ս. Ժողովոյն (431): Ս. Պատարագը մատուցուեցա Գեթսեմանիի Ս. Աստուածածնայ Տաճարին մէջ, Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ: Ժամարարն էր Հոգ. Տ. Ռուբէն Արդ. Յովակիմեան:

* Կիր. 19 Օգոս.— Բարեկենդան Ս. Աստուածածնի պահոց: Ս. Պատարագը մատուցուեցա Գեթսեմանիի Ս. Աստուածածնայ Տաճարին մէջ, Տիրամօր Ս. Գերեզմանին վր-

րայ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Հայկասեր Վրդ. Պայրամեան:

* Որ. 24 Օգտ.— Շողակաթի նախառուցակը պաշտուեցաւ Մայր Տաճարին կից՝ Ս. Էջմիածին մատուոնին մէջ: Հանդիսապետն էր Գերշ. Տ. Նորայր Եպս. Պողարեան:

* Շր. 25 Օգտ.— Տօն Շողակաթի Ս. Էջմիածնի: Ս. Պատարագը մատուցուեցաւ Գեթսեմանիի Ս. Աստուածածնայ Տաճարին մէջ, Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Գէորգ Վրդ. Նազարեան:

— Կէսօրէ ետք, Ամեն. Պատրիարք Ս. Հօր գլխաւորութեամբ, Միաբանութիւնը ինքնաշարժերով մեկնեցաւ Գեթսեմանիի ձորը ու «Հրաշափառ»ով մուտք գործեց Ս. Աստուածածնայ Տաճար, ուր պաշտուեցան երեկոյեան ժամերգութիւնն ու Վերափոխման մեծահանդէս նախառուցակը:

— Գիշերակիզքին, նոյն Տաճարին մէջ կատարուեցան «Եկեցէ»ի եւ Հսկման կարգեր, եւ կարճ դադարէ մը ետք՝ գիշերային և առաւօտեան ժամերգութիւններ: Հանդիսապետն էր Հոգշ. Տ. Հայկասեր Վրդ. Պայրամեան:

* Կիր. 26 Օգտ.— ՎԵՐԱՓՈՒՍՈՒՄՆ Ս. ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻ: Առաւօտուն, գլխաւորութեամբ Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արք. Այլանեանի, միաբան հարեր ինքնաշարժերով մեկնեցան Գեթսեմանիի ձորը ու «Հրաշափառ»ով մուտք գործեցին Ս. Աստուածածնայ Տաճար, ուր օրուն հանդիսաւոր Ս. Պատարագը՝ Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ մատուց եւ ապա սրբավայրին առջեւ կատարուած «Անդատան»ին նախագահեց Հոգշ. Տ. Կիրեղ Ծ. Վրդ. Գարիկեան՝ եպիսկոպոսական խոր ի գլուխ: Ամեն. Պատրիարք Ս. Հայրը ներկայ եղաւ Ս. Պատարագի մէկ մասին:

— Կէսօրէ ետք, Մայր Տաճարին մէջ պաշտուած «Անդատան»ին եւ ժամերգութեան աւարտին կատարուած նախառուցակին նախագահեց Գերշ. Տ. Նորայր Եպս. Պողարեան:

* Բշ. 27 Օգտ.— Յիշատակ մեռելոց: Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Գլխադրի մատուոնին մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Նարեկ Վրդ. Մարֆազէլեան: Ա-

պա, Հոգշ. Տ. Հայկասեր Վարդապետի նախագահութեամբ կատարուեցաւ հոգեհանգստեան հանդիսաւոր պաշտօն, որը կրկնուեցաւ Տաճարի գաւիթը՝ Երանաշնորհ Տ. Կիրեղ Բ. Պատրիարքի շիրմին վրայ:

* Շր. 1 Սեպտ.— Է. օր Վերափոխման: Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Աստուածածնայ խորանին վրայ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Սեւան Վրդ. Ղարիպեան:

* Կիր. 2 Սեպտ.— Ը. օր Վերափոխման: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, Ս. Լուսաւորիչ եկեղեցիին մէջ: Ըստ սովորութեան, պատարագիչն էր Տաճարին Տեսուչը՝ Հոգշ. Տ. Վաղարշ Վրդ. Խաչատուրեան:

* Բշ. 3 Սեպտ.— Նախառուցակին ի Ս. Յակոբ նախագահեց Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արք. Այլանեան:

* Գշ. 4 Սեպտ.— Ս. Յովակիմայ եւ Աննայի: Ս. Պատարագը մատուցուեցաւ Գեթսեմանիի Ս. Աստուածածնայ Տաճարին մէջ, Հայր Յովակիի գերեզմանին վրայ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Ռուբէն Արք. Յովակիմեան: Երթուդարձի թափօրներուն նախագահեց, ըստ սովորութեան, ժամօրհնողը՝ Հոգշ. Տ. Յովակի Վրդ. Մամուր:

* Շր. 8 Սեպտ.— Ս. Թովմայի Առաքելոյն: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիր: Ժամարարն էր Ս. Աթոռոյս երիտասարդ միաբաններէն Հոգշ. Տ. Աղան Վրդ. Պալիօզեան որ արձակուրդով ժամանած էր Հայաստանէն, ուր երկու տարիներէ ի վեր քարձրագոյն ուսմանց կը հետեւի:

— Նախառուցակին ի Ս. Յակոբ նախագահեց Գերշ. Տ. Ծահէ Եպս. Աճեմեան:

* Կիր. 9 Սեպտ.— Գիտ Գօտոյ Ս. Աստուածածնի: Առաւօտուն, Գերշ. Տ. Ծահէ Եպիսկոպոսի գլխաւորութեամբ, միաբան հայրեր ինքնաշարժով մեկնեցան Գեթսեմանիի ձորը, ուր Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ պատարագեց Հոգշ. Տ. Նորհան Արք. Մանուկեան:

* Շր. 15 Սեպտ.— Ս. Յակոբայ եւ Ծմաւոնի առաքելոյն: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիր: Ժամարարն էր Հոգշ. Տ. Վիգէն Արք. Այրազեան:

* Կիր. 16 Սեպտ.— Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Նարեկ Վրդ. Մարֆազէլեան:

* Եջ. 20 Սեպտ.— Նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահեց Գերշ. Տ. Ծահէ Եպս. Աճէմեան:

* Որ. 21 Սեպտ.— Ծնունդ Ս. Աստուածածնի: Առաւօտուն, Գերշ. Տ. Ծահէ Եպսկոպոսի գլխատրութեամբ, միաբան հայրեր ինքնաշարժերով մեկնեցան Գեթսեմանիի ձորը ու «Հրաշահառ»ով մուտք գործեցին Ս. Աստուածածնայ Տաճար, ուր Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ օրուան հանդիսատր Ս. Պատարագը մատուց Գերշ. հանդիսապետ Սրբազանը:

* Եր. 22 Սեպտ.— Նիկիոյ Ս. Ժողովոյն (325): Ս. Պատարագը մատուցուցաւ ի Ս. Գլխադիր: Ժամարարն էր Հոգշ. Տ. Սեւան Վրդ. Ղարիպեան:

* Կիր. 23 Սեպտ.— Բարեկենդան Ս. Խաչի պահոց: Ս. Պատարագը մատուցուցաւ ի Ս. Յարութիւն, Ս. Լուսատրիչ եկեղեցիին մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Բակուր Արդ. Տատրեան:

* Եր. 29 Սեպտ.— Տօն Եկեղեցւոյ ի Նաւկատիս Ս. Խաչին: Ս. Պատարագը մատուցուցաւ ի Ս. Գլխադիր: Ժամարարն էր Հոգշ. Տ. Գիսակ Արդ. Մուրատեան:

— Խաչվերացի հանդիսատր նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահեց Գերշ. Տ. Ծահէ Եպս. Աճէմեան, որ ապա Կենաց Փայտի մատունքը թափօրով փոխադրեց Աւագ Սեղան:

— Գիշերակիզքին, Գերշ. Սրբազանը նախագահեց նաև Մայր Տաճարին մէջ պաշտօնած «Եկեղեցի»ի և Հսկման արարողութիւններուն:

* Կիր. 30 Սեպտ.— ՏՕՆ ՎԵՐՍՆՄԱՆ Ս. ԽԱՉԻՆ: Օրուան հանդիսատր Ս. Պատարագը՝ Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ մատուց Գերշ. Տ. Ծահէ Եպսկոպոս: Արարողութիւնները ձայնասփռուցան իւրալէլեան ռատիոկայանէն: Կատարուցաւ, ըստ սովորութեան, հանդիսատր հոգեհանգստեան պաշտօն՝ Ս. Աթոռոյս և ազգիս բարերար Կարապետ և Գրիգոր Մելգոնեան եղբայրներու հոգիներուն համար, նախագահութեամբ Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արք. Ալաւանանի:

— Կէսօրէ ետք, Մայր Տաճարին մէջ կատարուցաւ Խաչվերացի մեծահանդէս և վերջին «Անդաստան»ը: Հանդիսապետն էր Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արք.:

Պ Ա Շ Տ Օ Ն Ս Կ Ա Ն Ը

* Եջ. 7 Յունիս.— Կէսօրէ ետք, Անգլիոյ Էլիզապէթ Բ թագուհիի թագադրութեան 20րդ և ծննդեան 47րդ տարեդարձներուն առթիւ, բրիտանական ընդհ. հիւպատոսին կողմէ հիւպատոսարանի մէջ սարքուած ընդունելութեան ներկայ գտնուեցան Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արք. Ալաւանեան և Տիար Կ. Հինդլեան:

* Կիր. 10 Յունիս.— Արևմտեան Գերմանիոյ Վարչապետ Ռիլի Պրանտօի ի պատիւ Երուսաղէմի քաղաքապետ Վսեմ. Թէտի Քօլլէքի կողմէ քաղաքապետարանի մէջ տրուած ընդունելութեան ներկայ գտնուեցան Ամեն. Պատրիարք Ս. Հայրը և Դիւանապետ Գերշ. Տ. Ծահէ Եպս. Աճէմեան:

* Բշ. 18 Յունիս.— Հոգեզայտեան երկրորդ օրուան առթիւ, Ռուսերու Ս. Աղեքսանդր եկեղեցիին մէջ մատուցուած հանդիսատր պատարագին ներկայ գտնուեցան Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արք. և Տիար Կ. Հինդլեան:

— Երեկոյեան, Ռուսերու վանքին մէջ նոյն առիթով տրուած ընդունելութեան ներկայ գտնուեցաւ Լուսարարապետ Գերշ. Սրբազանը, ընկերակցութեամբ Հոգշ. Տ. Կիրեղ Ծ. Վրդ. Գաբրիլեանի, Աւագ Թարգման Հոգշ. Տ. Վիգէն Արդ. Այրազեանի և Տիար Կ. Հինդլեանի:

* Եր. 30 Յունիս.— Ն. Սրբութիւն Պօղոս Զ. Պապի զահակալութեան 10ամեակին առթիւ, երեկոյեան, Պապական Նուիրակ Մօնս. Փիօ Լակիի հրաւերին ընդառաջելով, Նուիրակի ապարանքին մէջ սարքուած ընդունելութեան ներկայ գտնուեցաւ Ամեն. Պատրիարք Ս. Հայրը, ընկերակցութեամբ Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արք.:

րարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արք.ի եւ Աագ Թարգման Հոգշ. Տ. Վիգէն Արեղայի:

* Բշ. 2 Յուլիս.— Ս. Ռիտիս Միաբան Հոգշ. Տ. Գեղամ Ծ. Վրդ. Զաքարեան, տարի մը մօտաւորապէս Ս. Աթոռ մնալէ ետք, մեկնեցաւ Լիոն (Ֆրանսա), իր նոր պաշտօնատեղին:

* Դշ. 4 Յուլիս.— Զուիցերիայէն Հոգշ. Տ. Օշին Վրդ. Նիկոլէան հիւրաբար Ս. Աթոռ ժամանեց, ուր մնաց մօտ երկու ամիս:

* Ծր. 14 Յուլիս.— Երեկոյեան, Ֆրանսայի ազգային տօնին առթիւ, ֆրանսական ընդհ. հիւպատոսին կողմէ հիւպատոսարանի պարտէզին մէջ սարքուած ընդունելութեան ներկայ գտնուեցան Գերշ. Տ. Ծահէ Եպս., Հոգշ. Տ. Կիրեղ Ծ. Վրդ. եւ Տիար Կ. Հինդէան:

* Դշ. 18 Յուլիս.— Ս. Ռիտիս երիտասարդ միաբաններէն Հոգշ. Տ. Նուրհան Արդ. Մանուկեան Ս. Աթոռ վերադարձաւ Զուիցեր-

իայէն, ուր մեկնած էր տարի մը առաջ:

* Եշ. 16 Օգոստ.— Պելճիքական ընդհ. հիւպատոսին կողմէ տրուած մասնաւոր ընդունելութեան մը ներկայ գտնուեցաւ Դիւանապետ Գերշ. Տ. Ծահէ Եպիսկոպոս:

* Կիր. 9 Սեպտ.— Ռուսերու Մոսկուայի Պատրիարք Ն. Ամեն. Պիմէնի անուան տօնին առիթով, Ս. Քաղաքի Ռուսերու միաբանութեան մեծաւոր Հայր Քիմէնթի կողմէ, Ռուսերու վանքին մէջ տրուած ընդունելութեան ներկայ գտնուեցան Հոգշ. Տ. Կիրեղ Ծ. Վրդ. Գարիկեան եւ Տիար Կ. Հինդէան:

* Բշ. 17 Սեպտ.— Առաւօտուն, Ժառանգաւորաց Վարժարանի եւ Ընծաբարանի 1973-74 ուսումնական տարեշրջանի բացումը կատարեց, ի բացակայութեան Ամեն. Պատրիարք Ս. Հօր, Վերատեսուչ Գերշ. Տ. Ծահէ Եպիսկոպոս, ի ներկայութեան հոգեշնորհ հայրերու, ուսուցչական կազմին եւ ուսանողութեան:



Յ Ա Ի Ե Լ Ո Ւ Ա Յ

«ՍԻՈՆ»-ի ԽՐԲԱԳՐՈՒԹԻՒՆՆ ԸՆԴ ԿԻԼՊԷՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՄԲ ՍՍԱՅԱԾ ԵՆ ՀԵՏԵՒԵԱԼ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

- Արևմտահայ Գրողների Նամակացի** (Իրական ժառանգություն, Գիրք Զ. Պրակ 1) — Կազմեց և ծանոթագրեց Գ. Հ. Աղնաւուրեան: Երևան, Համալսարանի Հրատարակչություն, 1972, էջ 510:
- Քարոզներ և Յորզոներ** — Խաչակիր Յուսիկ Ա. Քհնյ. Ղազարեան: Նուէր Յարութիւն Ղազարեանէ: Իսթանպուլ, «Կոպէլ» Հրատ., 1972, էջ 221:
- Լեւոն Բաշալեան** — Հեղինակ՝ Հայկ Պարիկեան (նուիրատու): Հալէպ, Տպարան «Հալէպ» Ներսէս Նալպանեան, 1970, էջ 144:
- Հայկական Համարաբան** — Կազմուած է ՀՍՍՀ Գիտ. Ակադեմիայի Ակադեմիկոս Ա. Ս. Ղարիբեանի Ընդհանուր Ղեկավարութեամբ: Հատոր 5: Հայկ. ՍՍՀ ԳԱ Հայկական Քարտարան: — «Յղիշէի Վասն Վարդանայ և Հայոց Պատերազմին», Երևան, 1957 (Բառա-Քերականական): Երևան, Բազմազրուած, 1972, էջ 272:
- Նոյնին 6րդ Հատորը:** — «Ղազարայ Փարպեցոյ Պատմութիւն Հայոց և Թուրք Առ Վառն Մամիկանեան», Տիգրիս, 1904 (Բառաքերականական Համարաբան): Երևան, Բազմազրուած, 1972, էջ 347:
- Նոյնին 7րդ Հատորը:** — «Մովսիսի Խորենացոյ Պատմութիւն Հայոց», Տիգրիս, 1913 (Բառա-Քերականական): Երևան, Բազմազրուած, 1972, էջ 474: (Վերի 3 հատորները նուէր՝ Հայկ. Համալսարանի Կարտարանէն):
- Գրաբարի Գարնրացի** — Մարտիրոս Մինասեան (բազմազրուած Երուսաղէմ՝ 1972ին): էջ 191:
- Նօրի Ընդհանուր Եկեղեցոյ Պատմութեան** — Ա. և Բ. Հատոր (բազմազրուած) — Երուսաղէմ, 1971-72: էջ 1-242 և 243-503:
- Չարենցի Անուան Իրականութեան և Արուեստի Թանգարանէն Նուէր ստացանք ա) Պետրոս Գուրեան (Դէմքի Վերականգնումը)** — Ա. Զ. ճազարեան: Երևան, «Հայաստան» Հրատարակչություն, 1971, էջ 69:
- բ) Ս. Չարենցի Անուան Գրականութեան և Արուեստի Թանգարան** — Գ. Ա. Մադոյեան: Երևան, «Հայաստան» Հրատարակչություն, 1972, էջ 92:
- գ) Արևմտահայ Գրողների Նամակացի** (Իրական ժառանգություն: Գիրք Զ. — Պրակ 1) — Կազմեց և ծանոթագրեց Գ. Հ. Աղնաւուրեան: Երևան, Երևանի Համալսարանի Հրատարակչություն, 1972, էջ 510:
- Սէր Որ Գին Չունէր** (Պատմուածքներ և Վիպակներ) — Սմբատ Փանոսեան: Նուէր Հ. Բ. Ը. Մ. ի Ալեք Մանուկեան Մշակ. Հիմնադրամի կողմէ: Պէյրուսի, Տպ. Սեան, 1968, էջ 433:
- Տեղեկագիր 1971 - 1972 Տարեշրջանի Մուտաղէմի Հայ Պատրիարքութեան Ժառանգաւորաց Վարժարանի և Ընծայարանի** — Եանէ Եպս. Աճէմեան՝ Վերատեսուչ: Երուսաղէմ, Տպ. Ս. Յակոբեանց, 1972: [էջ 60:]
- Արևածաղիկներ** — Արամ Մուրադեան (նւրա): Թեհրան, Տպ. Մոզերն, 1972:
- Անվերճագիր** — Հեղինակ, նուիրատու, տպգրթ. վայր, թուական և էջ նոյն:
- Հոգիի Չայներ** — Հրաչ Քաջարենց: Նուէր Գեր. Յովհ. Մ. Վրդ. Կամարականէ: Վենետիկ, Ս. Ղազար, 1971, էջ 205:
- Յորիկական Յուշամատենան Գուրգափուի 250ամեայ Գարաց Գառն և 45ամեայ Գողթան Երզնիսուրի 1719-1924 և 1970** — Պատրաստեց՝ Վարուժան Քէտեհեան: Նուէր Մայր Եկեղեցոյ Դպրաց Դասի և Գողթան Երզնիսուրի անուանով: Իսթանպուլ, Տպ. Մարմարա, 1971, էջ 257:
- Համապակիր Արևմտահայոց Մէկ Գառն Պատմութեան** (Ա. Հատոր, 1850-1878) — Լեւոն Չարմախեան: Նուէր Հ. Բ. Ը. Մ. ի Ա. Մանուկեան Մշակ. Հիմնադրամի կողմէ: Պէյրուսի, Տպ. Տօնիկեան և Որդիք, 1972, էջ 612:

Անուարտ Համանուազ — Ռիմա Գառնէ: Նուէր Արամ Գառնէէ: Քերթան, Տպ. Ալիք, 1972, էջ 239:

Բանբեր Մասնադարանի — Թիւ 10: Նուէր Մաշտոցի Անուան Մատենադարանէն: Երևան, Հայկ. ՍՍՀ ԳԱ Հրատարակչութիւն, 1971, էջ 487:

Վարդան Արեւելցի - Մեկնութիւն Գերականի — Աշխատասիրութեամբ՝ Լ. Գ. Խաչերեանի: Նուէր և հրատ. ըստ վերնոյն: Երևան, 1972, էջ 177:

Հայկ. ՍՍՀ Գիտութիւններէ Ազգայնական Նուէր ստացանք հետեւեալները.

ա) **Գերական Արեւմտահայերէնի Ձեւաւորումը** — Վ. Լ. Անէմեան: Երևան, Հայկ. ՍՍՀ ԳԱ Հրատարակչութիւն, 1971, էջ 291:

բ) **Յակոբ Կոչոյեան (Արուեստը)** — Վ. Հ. Մաթէոսեան: Երևան, Հրատ. ըստ նախորդին, 1971, էջ 242:

գ) **Հայկական Մանրակարգութեան Գլխաւոր Գագրը** — Ա. Ն. Աւետիսեան: Երևան, Հրատ. ըստ նախորդին, 1971, էջ 199 + 45 Մանրանկարներ:

դ) **Քուրդուի Բարբառը** — Ներսէս Մկրտչեան: Երևան, Հրատ. ըստ նախորդին, 1971, էջ 236:

ե) **Ներսէս Լամբրոնացի** — Գրիգոր Յակոբեան: Երևան, Հրատ. ըստ նախորդին, 1971, էջ 371:

զ) **Հայ Գեղարուեստական Արձակի Սկզբնաւորումը (ե Գար)** — Մայիս Ալիզադէզեան: Երևան, Հրատ. ըստ նախորդին, 1971, էջ 300:

է) **Առաքել Բաղիշեցի (ԺԶ. Գար)** — Ուսումնասիրութիւն, քննական բնագրեր և ծանօթագրութիւններ Արշալոյս Ղազինեանի Երևան, Հրատ. ըստ նախորդին, 1971, էջ 348:

ը) **Անարատիս** — Գնենոսի: Քարգմանութիւնը Սիմոն Կրկեաշարեանի: Երևան, Հրատ. ըստ նախորդին, 1970, էջ 282:

թ) **Հայերէն Արձակական Քառաբան (Ա. Հատոր, Ա-Գ)** — Հր. Անառեան: Երևան, Երևանի Համալսարանի Հրատարակչութիւն, 1971, էջ 198:

ժ) **Թուս - Հայերէն Վառաբան (Մէկ Հատորով)** — Ա. Ս. Ղարիբեան: Երևան, «Հայաստան» Հրատարակչութիւն, 1968, էջ 1421:

ժա) **Հայ Ազգագրութիւն և Բանահիւսութիւն** — Նիւթեր և Ուսումնասիրութիւններ — 2 — ա) Նոր Նախիջևանի Հայ Ժողովրդական Բանահիւսութիւն — Հեղինակ՝ Խ. Ա. Փորքչէեան: — բ) Նոր Նախիջևանի Հայ Ժողովրդական Երգերն ու Եղանակներ — Հեղինակ՝ Մ. Գ. Լիւլէճեան: Երևան, Հայկ. ՍՍՀ ԳԱ Հրատ., 1971, էջ 229:

ժբ) **Ջուարբոցը և Նոյնասիղ Յուշարձաններ** — Ս. Խ. Մնացականեան: Երևան, Հրատ. ըստ նախորդին, 1971, էջ 258 + 48 Լուսանկարներ:

ժգ) **Հայասանի Հնագիտական Յուշարձաններ 6** — «Ժայռապակերներ» — Պրակ 2 — Հ. Ա. Մարտիրոսեան և Հ. Ռ. Խարայէլեան — «Գեղամայ Լեռների Ժայռապակերներ»: Երևան, Հրատ. ըստ նախորդին, 1971, էջ 6 և 333 Աղիւսակներ: (Հայերէն և Ռուսերէն):

Երգեցողութիւն Հայասանեայց Եկեղեցւոյ (Հայերէն և Անգլերէն): Նիւ Եորք, Ս. Խաչ Եկեղեցւոյ Գագրաց Գասի Հրատարակչութիւն, 1950, էջ 67:

Պատարագմասոյց Հայասանեայց Առաք. Եկեղեցւոյ (Հայերէն և Անգլերէն): Նիւ Եորք, Կոչնակ Տպարան, էջ 65:

Ընդարձակ Քառաբան Յակարանութեան և Առաքնեալ (Անգլերէն-Հայերէն) — Մ. Կ. Գույումճեան (Նւրա): Գահիրէ, Տպ. Ոսկեառա, 1969, էջ 118:

Պատմութիւն Փերիայի Հայերի (1606-1956) — Լ. Գ. Մինասեան: Անթիլիաս, Տպ. Կաթող. Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ, 1971, էջ 486: Հրատ. Գէորգ Մելիտինեցի Գրական Մրցանակի թիւ 5: Նուէր Մրցանակի Գատակալմէն:

Քառուղի — Վահէ Օշական (Նուիրատու): Պէյրութ, 1971:

Հայասան Արար Պատմութեան Մէջ (Արարերէն) — Էտիպ Էլ-Սէյէտ: Նուէր Յ. Ուղեւեանէ և օրինակ մըն ալ Հ. Բ. Բ. Մ. Վի վրայէտ ձեւակնեան Գրադարանի կողմէ: Հալէպ, Տպ. Հատիթհա, 1972, էջ 314:

Հայ Միջնադարեան Տղեր — Մշակում ձայնի և երգեչոնի կամ դաշնամուրի համար Ռոբերտ Աթաբեանի: Երևան, 1972, էջ 23: Հրատ. և նուէր ըստ նախորդին:

Հնագոյն Երգեր (Շարականներ՝ Ձայնի և դաշնամուրի համար) — Մեսրոպ Մաշտոց. Գաշնաւորումը՝ Գէորգ Արմէնեանի: Երևան, «Հայաստան» Հրատարակչութիւն, 1971, էջ 20: Նուէր Յարութիւն Սամուէլեանէ:

Նրեմանակի Տարեգրածի Յիշատակարան Պարսնի Ս. Մարտիրոսի Եկեղեցւոյ (Հայերէն և Անգլերէն): 1923-1924: Պոսթոն, 1953:

Նրգաւան (Գասական և Գուսանական երգեր) — Կազմեց՝ Վ. Չաքմիշեան: Երեւան, 1971, էջ 33: Հրատ. և Նուէր ըստ նախորդին:

Ճշմարտութիւնը Ամբողջ — Մայր Աթոռի և Անթիլիասի միջև փոխանակուած նամակներ և հեռագրեր՝ Ս. Էջմիածնում 1909 թուականի Սեպտ. 27-Հոկտ. 2ը կայացած Եպիսկոպոսաց ժողովին կրիկեան Աթոռի Եպիսկոպոսներէր Գասակացիական վերաբերեալ: Առանձնատիպ «Էջմիածին» Ամսագրի 1970 թ. 2-ի. Համարից: Մայր Աթոռ, Ս. Էջմիածին, 1970, էջ 43:

Ասեմագրութիւն ՏՅԵՂ Ընդհանուր Ժողովի — 6 Նոյեմբեր 1971: Հ. Բ. Բ. Միութիւն: Նիւ Եորք, 1971, էջ 8:

Մանուկ ու Մարդ (Քերթուածներ) — Երուանդ Պարունեան (Նուիրատու): Պէյրուս, Տպ. Սեան, 1971, էջ 115:

Ոսկու Կարաս — Յովհաննէս Թումանեան: Երևան, «Հայաստան» Հրատ., 1972:

Համառոտ Ակնակ Վիճեանայ Գաղութի Պատմութեան Վրայ — Դր. Մեսրոպ Ծ. Վրդ. Գրիգորեան (Նուիրատու): Իսթանպուլ, Տպ. Եքսքրէս, 1972, էջ 48:

Տարեկան Ամփոփ Տեղեկագիր — Հայ Ազգային Բուժարան, Աղունիկ, Լիբանան 1967-1971 Տարիներու:

Սփիւռք Այսօր — Յուզաննէզէտ: Հայ Աւետարանական Գոյէն, Պէյրուս, Լիբանան: Պէյրուս, Տպ. Առլաս, 1972:

Հայ Համաբարձրային Գրականութիւնը և Հայ Մասեմագրութեան Համարարար (Ազգիւրարանական և Բնագրաբնական Ուսումնասիրութիւն) — Հ. Ս. Անասեան: Էջմիածին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տպարան, 1972, էջ 99: Առանձնատիպ «Էջմիածին» Ամսագրի 1971 թ. Փետր. 1 և 1972 թ. Ար. Համարներէրց. Նուէր «Էջմիածին» Ամսագրի խմբագրութեանէն:

Գառաւանակ Պրինցիպի Ս. Համբարձում Եկեղեցւոյ 1931-1971: Պրինցիպի, Գրենկորթ, 1971:

ԹՅՂ Տարեկան Թեմական Պատմագրական Ժողով Հայաստանայ Եկեղեցւոյ Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան Առաջնորդական Վիճակի — Ապրիլ 30-Մայիս 1, 1971: Մոնթրէալ, Գանատա, Ս. Գրիգոր Լուսարբի Հայ Եկեղեցի, 1971:

Տարեկան Տեղեկագրութիւն Ս. Գրիգոր Նարեկացի Հայց. Եկեղեցիի — Գլխ. Էնտ, Օնայո, 1970 Տարուայ Գլխ. Էնտ, Օնայո, 1970, էջ 15:

Տարեկան Ծխական Տեղեկագրութիւն 1971 Տարուայ — Ս. Գրիգոր Նարեկացի Առաջնորդական Սուր Եկեղեցւոյ, Բիշմբնո Բարձունք, Օնայո: Բիշմբնո Հայց. Օնայո, 1971, էջ 29:

Օծում Գլխ. Էնտի Ս. Գրիգոր Նարեկացի Հայց. Եկեղեցւոյ — Ապրիլ 12, 1964: Գլխ. Էնտ, Օնայո, 1964, էջ 36:

Բաճճի Օրացոյց (32րդ Տարի, 1973): Կազմեց՝ Տանտ Պողոսեան: Նուէր Նուարդ Բաղայեանէ: Թեհրան, Տպ. Մողերն, 1973:

Հայ Եկեղեցւոյ Կուրուսք Եղեւնի — Թորգոմ Արքեպս. Մանուկեան (Նուիրատու): Նիւ Եորք, 1972, էջ 38:

Կիրոսագատում — Յովնտիան: Ֆրանսերէնից թարգմանեց՝ Աշոտ Մուրադխանեան: Նուէր՝ Ղուկաս Կարապետեանէ: Թեհրան, Տպ. Մողերն, 1971, էջ 331:

Հասրնիք — Յովհաննէս Շիրազ: Նուէր ըստ վերնոյն: Պէյրուս, Հրատ. Սեան: Հրատարակչական Տան, Տպ. Սեան, 1971, էջ 240:

Գետր Զաւուշ — Աւու Հրատ. «Յեղափոխական Աւուսի»: Նուէր ըստ վերնոյն: Պէյրուս, Տպ. Սեան, 1972, էջ 415:

Սիամրո և Կեզարէ — Յովհաննէս Շիրազ (Պարսիերէն թարգմանութիւն): Թարգմանեց Պէյր Քաջատրեան: Նուէր ըստ վերնոյն: Կենսագրական ակնարկ՝ Հայերէն լեզուով: Թեհրան, 1971, էջ 83:

Անան Բեր (Ընտիր Քերթուածներ) — Խաչիկ Մարկոսեան: Նիւ Եորք, 1972, էջ:

Գաղթականեան Զեկեղման Գործը Յուճաստի Մէջ — Ուսումնասիրեց, Գերյ. Յովնէփ Թ. Ծ. Վ. Խանցեան: Նուէր՝ Գերյ. Յովն. Ծ. Վրդ. Կամարականէ: Աթէնք. Տպարան Պէյրուսի մէջ, Տպ. Մեսրոպ, 1970, էջ 59:

Կարիճայ Աղանակեան Սանուց Տուն — Երեք լեզուով՝ Արարեբէն, Հայերէն և Ֆրանսերէն: Նուէր ըստ վերնոյն: Պէյրուս, Տպ. Մշակ, 1972:



ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ԵՄՐԱԳՐԱԿԱՆ	Ա. Գ.	202
Յակոբ Օշական		
Զեմադրութիւն Սուրբ Արտուս ճերս		206
ԿՐԹՆԱԿԱՆ		
Մահուան Գազափարք	Գէորգ Ս. ՃԻՆԻՎԻՉԵԱՆ	207
ԲԱՆԱՍՏԵՂՄԱԿԱՆ		
Յանախ Գիշերուան Անդարրութեան Մէջ	ԹՈՄԱՍ ՄՈՒՐ Թրգմ. Ե.	210
Արու Լայա Մանարի	ԱԻԵՏԻՔ ԻՍԱՀԱԿԵԱՆ Անգլ. Թրգմ. Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ	211
ՔՐԱԿԱՆ		
Տաղարան Յովհաննէս Կարնեցիի		213
Նամականի Արշակ Զօպանեանի	Հրատ. Յ. ՔԻՒՐՏԵԱՆ	221
ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ		
Սարգիս Քենյ. Պիծակ	Ն. ԵՊՍ. ՄՈՎԱԿԱՆ	236
Հայազէտ Լուի Մարիէս	ՄԱՐՏԻՐՈՍ ՄԻՆԱՍԵԱՆ	240
ՊԱՏՄԱԿԱՆ		
«Պատմութիւն Բաղդատի»	Հրատ. Լ. Գ. ՄԻՆԱՍԵԱՆ	249
ՔԻՒԱՆ Ս. ՅԱԿՈՒԹԻ		
Նամականի Գրիգոր Շգրայակիր Պատրիարքի	Հրատ. ԱՐԱՅ ԳԱԼՍՅՏԵԱՆ	259
ԳՐԱՆՕՍԱԿԱՆ		
«Յուցակ Ձեռագրաց Նոր Զուգայի Ամենափրկիչ Վանքի»	Գ. ԲԱՄՊՈՒՔՃԵԱՆ	275
Une Compilation sur la Grammaire de l'Arménien Ancien	MARTIROS MINASSIAN	279
«Դիւան Հայ Վիմագրութեան»	Յ. ՔԻՒՐՏԵԱՆ	284
«Հայաստանի Բերդերը»	Յ. ՔԻՒՐՏԵԱՆ	286
Ս. ՅԱԿՈՒԹԻ ՆԵՐՍԷՆ		
Եկեղեցականք — Բեմականք		290
Պնշտօնականք		294
ՅԱՒԵԼՈՒԱՆ		
Յանկ «Սիոն»ի Խմբագրութեան եւ Գ. Կիւլպէնկեան Մատենադարանին Նուիրուած Քիրքերու		296
Բովանդակութիւն		299

C O N T E N T S

EDITORIAL		
Hagop Oshakan	<i>A. K.</i>	202
Ordination of two priests		205
RELIGION		
The conception of death	<i>Kevork S. Genevisian</i>	207
POETRY		
Oft in the stilly night ...	<i>Thomas Moore</i> <i>Trans. Y.</i>	210
Abou'l Ala Mahari	<i>Avedic Isahakian</i> <i>Trans. M. Manoukian</i>	211
LITERATURE		
The poems of Hovhannes Garnetzi		213
The letters of Arshag Tchobanian	<i>Ed. H. Kurdian</i>	221
PHILOLOGY		
Priest Sarkis Bidzak	<i>Bp. N. Dzovagan</i>	236
Louis Mariès	<i>Martiros Minassian</i>	240
HISTORY		
"History of Baghdad"	<i>L. G. Minassian</i>	249
THE ST. JAMES ARCHIVES		
The correspondence of Patriarch Gregory the Chain-Bearer	<i>Ed. Ara Kalaydjian</i>	259
REVIEWS		
Catalogue of the New-Julfa manuscripts	<i>K. Pamboukjian</i>	275
Une Compilation sur la Grammaire de l'Arménien Ancien	<i>Martiros Minassian</i>	279
Armenian Inscriptions	<i>H. Kurdian</i>	284
Armenian Castles	<i>H. Kurdian</i>	286
Monthly news from the Armenian Patriarchate		290
SUPPLEMENT		
Books received by the Redaction of "Sion" and the Gulbenkian Library		296
Contents		300

Yearly subscription: 5 U. S. Dollars
All correspondence should be addressed to:
Ara Kalaydjian, The St. James Press
P. O. Box 14001, Jerusalem — Israel